

ԿՐՈՆԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԿԻԼԻԿԻՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ

ԺԲ.

ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԻՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ

ԳՐԵՑ

ԲԱԲԳԵՆ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ



1940

ՅՊԱՐԱԿ ԴՊՐԵՎԱՆՈՒԹ

ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ԿԵԼԵԿԵՑ

ԱՆՁԹԱՐԱԿԱՆ ՀԱՅՈՒԹԵԱՆ

ԿՐՈՆԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ

ԺԲ.

ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԻՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ ԵԿԵՂԵՑՔԻՈՅ

ԳՐԵՑ

ԲԱԲԻՆ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ

A 90/6



1940

ՏՊԱՐԱՆ ԴՊՐԵՎԱՆՈՒՅ

ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ԿԻԼԻԿԻՈՅ

ԱՆՁԻՆԻԱՆ - ԼԻԲԱՆԱՆ

ՅԵՏ ՄԱՀՈՒ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Արոռիս տպարանեն հրատարակուած Կրօնական Մատենադարանի Ժ. թիւր կը յատկացնենք այսօր, Հոգելոյս Բարգէն Ա. Արոռակից-Կարողիկոսին ներկայ հատորիկին՝ «Բարեկարգութիւն Հայաստանեայց Եկեղեցւոյ», որ իբր յօդուածաւր հրատարակուած է, 18 տարի առաջ, Ամերիկայի Հայաստանի Կոչեակին մէջ (1922 Յունիս-Հոկտեմբեր), եւ զոր քեպէտեւ ուզած է Հեղինակը գրքոյկի ձեւով ալ հրատարակել (տես Խ. Ծ. Հ. Կոչեակի, 1922, Հոկտ., 41րդ թիւին մէջ), բայց չէ յաջողած:

«Հ. Ե. Բարեկարգութիւնը», հակառակ 1922ին խմբագրուած ըլլալուն, իր նիւթին կարեւորութեամբ, իր բովանդակութեամբ եւ իր հրապարակ դրած խորհածութիւններով եւ առաջարկներով, կարելի է ըսել թէ միշտ նոր, քարի եւ հետաքրքրական է եւ կը պահէ իր այժմեւթիւնը, մինչեւ որ, երջանիկ օր մը, իրականանայ այդ բաղձալի Բարեկարգութիւնը:

Հայց. Եկեղեցւոյ Բարեկարգութեան մասին Հոգելոյս Հեղինակին գրածները ամբողջացնելու համար աւելորդ չհամարեցինք ներկայ հատորիկին կցել իբրև Յաւելուած, նա՛եւ Հեղինակին ուրիշ մեկ համառօս գրութիւնը.— «Հայաստանեայց Եկեղեցւոյ Բարեկարգութեան Խնդիրը», զոր գրի առած է Երուսաղէմի մէջ, 1926 Յունիս

27ին, տեսնելով որ 1923 Նոյեմբերին, Մայր Արքուին մէջ, կազմուած «Հայոց Եկեղեցւոյ Բարենորութեան Կեդրոնական Յանձնաժողովախն մօակած բարեկարգական խնդիրներուն մէջ կը պակսի «Հայ ժողովուրդին Կրօնական Դաստիարակութեան Խնդիր»ը, որ նիւրը կը կազմէ Հեղինակին այդ գրութեան, եւ որով կ'առաջարկէ Հայ ժողովուրդը դաստիարակել երեք կեդրաններու մէջ.— Տաճ, Դպրոցի և Եկեղեցւոյ մէջ:

Երկու խօսք ալ Հոգելոյս Հեղինակին ոնին, ոգիին եւ Ժեղեցւն մասին, որ կը տիրէ եւ կը ցոլանայ թէ՛ այս հատորիկին եւ թէ՛ Բարեկարգական Խնդիրներու վերաբերեալ իր միւս գրութեանց մէջ:

Ինչպէս հեղինակն ալ կը յիշէ (էջ 27-28), շատ կանուխն գրաւուած եւ զբաղած է իր միտքը Հայց. Եկեղեցւոյ Բարեկարգութեան խրնդրով:— Այսպէս, նախ 1895ին սկսած է գրել այս մասին, իր Ս. Վարդանանց գիւցազներգութեան ոսկեգրիշ հեղինակին «Եղիշէի Ռւսումնասիրութեան» մէջ (զոր գրած է իբր «Վարդապետական թէզ» Արմաշի Դպրեվանքին մէջ). եւ յափէտակուած եւ խանդավառուած է «Ե. Դարու Հայաստաննեայց Եկեղեցի»ի զմայլելի պարզութեան եւ պանծալի ժողովրդականութեան վրայ:

Երկրորդ՝ 1908ին, Օսմ. կեղծ Սահմանա-

դրութեան յաջորդող խանդավառութեան օրեւն, երբ Կ. Պոլսոյ Պատրիարքարանին մէջ «Հ. Ե. Բարեկարգութեան Կեդրոնական Յանձնաժողով» կը կազմուի, կ'անդամակցի առոր, եւ կը նառէ ու կարեւոր յօդուածներ կը գրէ թերթեռու մէջ:

Երրորդ՝ 1910 Օգոստոսին, Կ. Պոլսի Պատրիարք Գուրեան Եղիշէ Մրազանին, եւ յետյ — երբ եպիսկոպոսանալու համար Էջմիածին կ'երթայ — Ամենայն Հայոց Հայրապետին՝ Իզմիրլեան Մատքես Կարողիկոսին Ենրկայացուցած է «Հ. Ե. Բարեկարգութեան» մասին գրի առած իր Ծրագիրը:

Չորրորդ՝ 1912ին հարկ տեսած է առանձին գրեոյիկի ձեւով հրատարակել իր «Եղիշէի ուսումնասիրութենէն» առնելով նոխացուցած «Հայց. Եկեղեցին Ե. Դարու մէջ»ը, ուր, անկեղծ եւ խանդավառ համարձակութեամբ կ'ըսէր. — «Ե. Դարու Հայց. Եկեղեցին պէտք է ունենանք մենք. այսինքն՝ անոր պարզութիւնն՝ իր ամբողջ ըսկըզբունքին մէջ»:

Հինգերորդ՝ 1914ին, երբ Ամերիկա կ'անցնի եւ Հայկական Անկախութիւն եւ Հանրապետութիւն կը հռչակուի, օրուան խանդավառութեանց խառնուած եւ իր համակիր ու հիացող բարեկամներուն թելադրութեամբ եւ Ազգ-Պահակ թերթին մէջ երեւցած գնահատական եւ խրախուսիչ յօդուածներէն (Ա. Ե. Նազարի եւ Բ.

Քէշեանի եւ ալբերու կողմէ գրուած) յուզուած եւ քաջալերուա՛ծ, Հայաստանի Կոչմակին մէջ կը հրարարակէ երկար յօդուածաւրք մը, որ նիւրը կը կազմէ ներկայ հատորիկիս, եւ որուն կը կըցէ Յաւելուած մը.— «Ամերիկայի Հայց. Եկեղեցւոյ Բարեկարգութիւն»ը, զոր յետոյ, իբր Տեղեկագիր, կը զրկէ նաև Ամենայն Հայոց Հայրապետին, Տ. Դեռք Ե. Կարողիկոսին:

Վեցերորդ՝ երբ Երուսաղմէ կ'երբայ 1925ին, իբր ուսուցիչ Ժառանգաւորացին, եւ կը ձեռնարկէ Սիոնի Նոր Շրջանին խմբագրութեան, հոն ալ կը գրէ ընդարձակ յօդուածաւրք մը.— «Հայ Եկեղեցւոյ Բարեկարգութեան վերաբերեալ խնդիրներ» (Սիոն, 1927-30), զոր յետոյ կ'արտասպէ ալ հոն, իբր գրեոյի, 1930ին, Հայեկողեցի անունով:

Եւ երեք երբեք մահուան սեւ նակատագիրը խնայէր Հոգելոյս Արոռակցին եւ ողջ մեար, Մայր Արոռոյ Հայրապետին, Երշանկայիւտակ Տ. Խորեն Ա. Կարողիկոսին «Հայոց Եկեղեցւոյ Բարեկարգութեան Ծրագիր»ին եւ «Զեկոյց Անդրունի նրապարակումին (1936ի վերջին կիսուն), ապահովաբար դարձեալ նոր եւ աղուո՞ր բան մը պիտի գրէր: Սակայն, Փառք Աստուծոյ որ Էջմիածնի այդ «Բարեկարգութեան Ծրագիր»ը անարձագանգ եւ անպատճախանի չմնաց. որովհետեւ, Արոռակցին անակնկալ մահուամբն, իբր հոգիի եւ գրչի լուսաղբարը, Երուսաղմէի

ողբացեալ Թորգոմ Պատրիարքը լրացուց անոր թերին եւ դերը, գրելով Սիոնի մէջ Երկարաւունչ, լուրջ եւ գեղեցիկ յօդուածաւրք մը, որ վերջերս արտապուեցաւ, իբր գրեոյի, Ա. Յակոբինաց Արոռին տպարանեն:

Բայց ի՞նչ օգուտ, եւ ի՞նչ շահեցաւ Հայց. Եկեղեցին իր Բարեկարգութեան մասին ա'յսիան եւ զանազան ձեւերով եւ զանազան հեղինակաւոր Եկեղեցականներու կողմէ գրուած յօդուածներին եւ հատորիկներեն:— Գրեք ոչինչ: — Եւ ինչո՞ւ...: — Որովհետեւ, ամեն հեղինակ, ամեն Եպիսկոպոս, Պատրիարք եւ Արոռակից կամ Կարողիկոս, գիտնալով եւ հրապարակաւ գրելով ու խոստվանելով հանդերձ՝ թէ «Յանախ պատահած է որ մեր Եկեղեցւոյ մէջ գիտութեան, արժանիքի եւ հեղինակութեան Տեր հոգեւորականներ (Կարողիկոս, Եպիսկոպոս, Վարդապետ) Բարեկարգական ձեռնարկներ քրած են:— զոր օրինակ՝ Վարդապետական աստիճաններուն ստեղծումն եւ ներմուծումը Հայց. Եկեղեցւոյ մէջ՝ եղած է Գրիգոր Տարեւացիի անձնական հեղինակութեան հմայքով, ... մեր Եկեղեցւոյ գիրերու խմբագրութեան եւ կազմակերպութեան մէջ՝ տա մը յաւելումներ եւ սրբագրութիւններ եղած են միայն անհատական նախաձեռնութեամբ, եւ ժամանակը վաւերացուցած է զանոնի...» (Տես ներկայ հատորիկիս մէջ, էջ 133). Երբ խնդիրը գործադրութեան եկած է (Եւ

մեր նեղինակաւոր եւ բարձրաստիճան հոգեւորականները ի վիճակի եղած են, «ի պատօնե», բարեկարգութիւն ընել եկեղեցւոյ մէջ), հարցուցած են միշտ. — «Ո՞վ պիտի ընէ Բարեկարգութիւնը» (Տոյն, անդ, էջ 132). Եւ, տուանձնակի եւ հրապարակաւ, պատասխանած են, անտկրնեկալ եւ զարմանալի երկիւլածութեամբ. — «Աչ կարեմք»: Եւ յօդուածով կամ զրեոյկով յայտարելով հանդեռձ՝ թէ առնիրաժեօք և Բարեկարգութիւնը», պատճառաբանած են. «Այսօր կը ժետուի Բարեկարգութեան պէտքը. Եւ զայն ընելու պատմական եւ օրինական միջոցն է Ազգային-Եկեղեցական ժողով մը...: Բայց, որովհետեւ խղաքական աշխարհի եւ մասնաւորապէս մեր ազգային կեանիքի գրեքէ հայքայուած պայմաններուն մէջ, բոլորովին դժուար է գումարել, Ս. էջմիածնի մէջ, Ամենայն Հայոց Վեհ. Կարողիկոսին նախագահութեամբ, Ազգ. Ժողով մը... որ բազում Յանձնաժողովներ պիտի ունենար եւ երկար ժամանակ պիտի պահանջէր՝ Բարեկարգութեան Ծրագիրը ի գլուխ հանելու համար, — ամենէն բանաւոր կերպն է կեղրոնացնել Երուսաղէմ, Ամենայն Հայոց Վեհ. Հայրապետին հրամանաւ եւ հրաւերով եւ Երուսաղէմի Պատրիարք՝ Դուռեան Մրբազնի Փոխ-Նախագահութեամբ, իբրև Եերկայացուցիչ Ընդհանրական Մայր Արքունին, եւ Բարեկարգութեան կարօս բոլոր կէտերու եւ խնդիրներու ուսումնասի-

բուրփիւնը յանձնել քանի մը կարող եւ հմուտ անձերու, եւ արդիւնքը ենթարկել Հայրապետական վաւերացման եւ գործադրութեան (տես ներկայ հատորիկս, էջ 134-5):

Ու մենք գիտենք, դժբախտաբար, եւ սրբի նմլումով կը յիշենք քե էջմիածնի Գեորգ Ե. եւ Խորեն Ա., Կիլիկիոյ Սահակ Բ. եւ Արուակից Բաբկեն Ա. Կարողիկոսները եւ Երուսաղեմի Դուռեան եւ Թորգոս Պատրիարքները, (ամենին ալ Հայց. Եկեղեցւոյ Բարեկարգութեան նախանձայոյզ, ոգեւորեալ եւ խանդավառ ախոյեաններ), մեռած գացած են եւ ի Տեր հանգչած...: Եւ մենք դեռ հարկադրուած ենք հարցնելու, անձկուրեամբ եւ յուսաբեկուրեամբ. — «ու պիտի ընէ կամ գործադրէ Հայց. Եկեղեցւոյ Բարեկարգութիւնը...»: Մինչ, անդին, գործնականին մէջ, Հայ Եկեղեցին արդէն իսկ բարեկարգուելու վրայ է, եւ ձեռամբ՝ ո՛չ քե «Հեղինակաւոր Հայրապետներու, Պատրիարքներու, Եպիսկոպոսներու եւ Վարդապետներու», այլ՝ նոյնիսկ հայերէն լեզուի (գրաբար) եւ Եկեղեցւոյ կարգուկանոններու անգիտակ եւ իմաստակ քահանաներու, դպիրներու եւ հոգաբարձուներու, որոնք, ըստ հանոյս, բմածին եւ անիմաս յաւելումներ եւ կրհատումներ կ'ընեն Եկեղեցւոյ ժամերգութեանց, ծիսակատարութեանց եւ կարգադրութեանց մէջ... (տես հատորիկս մէջ, էջ 88-110):

Մալքենի եւ յուսանի սակայն որ չուսանայ
եւ շուտով իրականանայ Հայց. Եկեղեցւոյ Բա-
րեկարգութիւնը, եւ բախսն ունենանի, ի մօսոյ,
ողջունելու զայն հրեռանիքով. եւ մեր հետ՝ զր-
ւարնանան նաև «Բարեկարգութեան» նախան-
ձաւոր, զատագով, բարող եւ դրօւակիր Հոգելոյս
Հայրապետներուն, Պատրիարքներուն եւ Եպիս-
կոպոսներուն հոգիները:

*
* *


1940 Յուլիս 25



Յ Ա Ն Կ

	էջ
Յառաջարան	գ.
ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԻՒՆ ՀԱՅՑ. ԵԿԵՂԵՑԻՈՅ	1
Ա.— Բարեկարգութեան Խնդիրը	1
Բ.— Բարեկարգութեան Նշանակութիւնը	5
Դ.— Բարեկարգութեան Կհսերը	15
Դ.— Բարեկարգութեան Կհսերուն Դասաւորումը	27
Ե.— Բարեկարգութեան Կհսերուն Բացար- ուրիւնը	36
ա) Սկզբունքի Կհսեր	36
բ) Արտայայտութեան Կհսեր	40
գ) Կարգուկանոնի Կհսեր	54
դ) Տունական Կհսեր	79
ե) Վարչական Կհսեր	88
զ) Ընկերային Կհսեր	115
ի) Մասնաւոր Կհսեր (1. Ազգ և Եկե- ղեցի: 2. Ո՞վ պիտի ընկ Բարեկար- գութիւնը:)	123
ը) Յաւելուած (Բարեկարգութիւն Ամե- րիկայի Հայաստանեայց Եկեղեցւոյն)	136
ՅԱԼԵԼՈՒՄ	145
Հայց. Եկեղեցւոյ Բարեկարգութեան Խնդիրը	147





ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԻՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ

Ա.

ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԵԱՆ ԽՆԴԻՐԸ

Բաւական ատենէ ի գեր Ամերիկայի Հայ մամուլին մէջ պարբերաբար կը յուզուի Հայստանեայց Եկեղեցւոյ Բարեկարգութեան խնդիրը, որու մասին գրուածներէն մասնաւոր ուշադրութեան արժանի են ծանօթ Խմբագիր Տիար Ա. Ն. Նազարի յօդուածները Ազգ-Պահակի շաբաթօրեայ թիւերուն մէջ (Տե՛ս Ազգ-Պահակ, 1922 Մարտ 4, 11, 18, 25):

Բոլոր անոնք որ գրիչ կ'առնեն Հայաստանեայց Եկեղեցւոյն բարեկարգութեան մասին գրելու համար Ամերիկայի մէջ, վստահ եմ որ անկեղծ են իրենց տուած խորհուրդներով, իրենց արտայայտած բաղձանքներով և իրենց ցոյց տուած միջոցներով:

Այս անհատական կարծիքներու արտայայտութիւնները բոլորովին «Ճայն բարբառոյ յանապատի» չմնացին. այսինքն՝ պահպանողական կարծիքներ ալ արտայայտուեցան. այս-

պէս՝ Տիար Յակոբ Նշիկեան, Ֆրէզնոյի Նոր Կեանի-Արօրին մէջ, գիտել տուաւ թէ բարեկարգութեան համար նոյն թերթին մէջ քըրքըրուած խնդիրներ այնքան ալ էական չեն:

Հայց. Եկեղեցւոյ Բարեկարգութեան խընդուին ուշագրաւ հանգամանքներէն մէկն աւսա՛ է որ մեր Հայ-Բողոքական աղքայիններէն ոմանք եւս փափաք կը յայտնեն ատոր վաղափոյթ լուծման, և թելազրութիւններ կ'ընեն՝ Բարեկարգութեան կերպին իրրեւ օրինակ մատնանիշ ընելով Ամերիկայի Եպիսկոպոսական Եկեղեցին, և այնպէս կը կարծեն որ երբ Մայրենի Եկեղեցին այդ կերպով բարեկարգութի՛ շատեր պիտի վերագառնան անոր գիրկը:

Պէտք է յիշել որ Ամերիկայի Հայ մամուլին մէջ արտայայտուած անհատական և ոչ-պաշտօնական կարծիքներէն յառաջ, 1910-ին, Դուրեան Պատրիարքի օրով, պաշտօնական ձեռնարկներ եղան կ. Պոլիս, Ազգային Պատրիարքարանի կողմէն, մասնակի բարեկարգութիւններ մը ընելու նպատակով Հայց-Եկեղեցւոյ ոչ-դաւանաբանական կողմերուն վրայ, բայց Մեծ Պատերազմը այդ ձեռնարկն ալ պիտի խափանէր և խափանեց:

Պատմած եմ «Հայաստանեայց Եկեղեցին Ե.րդ դարու մէջ» գրքոյկիս Յառաջաբանին մէջ թէ ի՞նչպէս նոյն իոկ 1910 Սեպտեմբեր 23ին լ Մայր Աթոռ, իզմիրեանի Կաթողիկոսութեան-

ատեն, պահ մը նկատի առնուեցաւ Բարեկարգութեան խնդիրը, և մնաց առանց լուծուելու:

Վերջերո կ. Պոլսէն, Տիար Բիւզանդ Քէչեան, Ազգ-Պահակի 1922 Մարտ 28, ԲՀ. օրուան թիւին մէջ հրատարակեց լաւ մշակուած յօդուած մը, «Հայաստանեայց Եկեղեցւոյն դիրքն ու պաշօնը արդի Հայ կեանին մէջ» խորագրով, որուն մէջ, վարպետ հրապարակագիրը, կարծես յուսահատ կ. Պոլսէն և Էջմիածնէն, Ամերիկայի Հայ գաղութին կը գարձնէր իր աչքերը և կ'առաջարկէր նոյն խնքն Ամերիկայէն սկսիլ Հայաստանի Եկեղեցւոյն Բարեկարգութեան, յականէ յանուանէ պարտականութեան պատուաբեր քաժին մը հանելով ինձ այդ շատ փափուկ խնդրին լուծման մէջ:

Հոս ալ պէտք է արձանագրեմ թէ Ամերիկայի Հայաստանեայց Եկեղեցւոյն Բարեկարգութեան խնդիրը յաճախ եկած է երես փոխանական ժողովոյ սեղանին վրայ, և մնացած է առանց լուծուելու:

Չորս տարի յառաջ ձեռնարկեցինք Հայց Եկեղեցւոյ Բարեկարգութեան Ամերիկայի մէջ, ամենէն յառաջ ձեռնարկելով պատրաստելու բարեկարգութեան գործիչները, այսինքն՝ Հայ Եկեղեցականները ամերիկեան մեթոսով, բայց հայ ոգուվ եւ հայացի զօրաւոր դասիարակութեամբ.— սակայն դժբախտաբար չյաջողեցանք. որովհետեւ չկրցանք գտնել այդ հոգե-

ւոր ծառայութեան նուիրուելու յօժար և յարմար գոնէ հինգ երխտասարդներ։ Վասն զի, պէտք է գիտնալ որ պատրաստուած եկեղեցականներուն հաւատաքը, նուիրեալ աշխատութիւնը և արթուն յարատեւութիւնը մեծապէս պիտի նպաստեն բարեկարգութեան պէս շատ փափուկ գործի մը յաջողութեան։

Ասկէ զատ, ես իբրեւ Եպիսկոպոս, պարտք համարեցի ինձ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին բարձր ու շաղրութիւնը հրաւիրել այս մեծ գաղութի հոգեւոր վիճակին վրայ, 1920 Հոկտեմբեր 8 թուակիր Տեղեկագրով մը, և առաջարկեցի բարեկարգական ինչ ինչ լուծումներ, որպէս զի ատոնց գործադրութեամբ Հայաստանի Եկեղեցին կարող ըլլայ կենդանի մնալ Ամերիկայի մէջ, իբրեւ ուժտուն (power house) մեր ազգային նկարագրին ազնուացման և տոհմային աւանդութիւններուն պահպանման։

Շատ ուրախ եմ որ Ն. Ս. Օծութիւնն բարեհաճած է իր հայրապետական բարձր ու շաղրութիւնն ընծայել այդ Տեղեկագրին և համայիւ Ամերիկայի Հայոց Առաջնորդ Գեր. Տիրայր Եպիսկոպոսին, Կաթողիկոսական Դիւանի թիւ 290 և 1921 Սեպտեմբեր 1 թուակիր պաշտօնագրով, «սամալ Տ. Բարգկն Եպիսկոպոսից այդ տեղեկագրի պատճենը եւ կարդալուց յետոյ հրաւիրել Տ. Բարգկն Եպիսկոպոսին, Ամե-

Եիկայում զտնուող ձեռնիհաս եւ կարող վարդապետներին, բահանաներին, ինչպէս եւ հմուտ եկեղեցագէտ եւ հոգեւոր կեանելով հետաքրքրուող աշխարհականներին, եւ Զեր նախազահուրեամբ ֆինիշով այդ Տեղեկազիրը, նորանում ցոյց տրուած անհրաժեշտ եւ յոյժ կարեւոր կիտերով, արդիւնքը մասնակցող ժողովականների ստրագրութեամբ վաւերացնելով ուղարկել ի տես եւ ի վերջնական տօրհնուրին Նորին Ս. Օծուրիան»:

Այժմ աչքի առջեւ ունենալով այս նախընթաց իրողութիւնները և գոհացում տալու համար բարեկամներուո փափաքին, որոնք կ'ուզեն որ ես ալ գրեմ մեր եկեղեցւոյ Բարեկարգութեան մասին և յայտնեմ իմ գաղափարներս և կարծիքս, պարտք կը համարիմ կանոնաւոր վերլուծութեան մը ենթարկել Հայաստանեաց Եկեղեցւոյ Բարեկարգութեան խնդիրը, և ցոյց տալ ատոր ներքին և արտաքին կողմերը և լուծման դժուարութիւններն ու դիւրութիւնները միանգամայն։ Եւ կը ցուսամ թէ այսպիսի կանոնաւոր վերլուծութիւն մը ուղեցոյց պիտի ըլլայ բոլոր անոնց, որ անկեղծօրէն և սիրով կ'ուզեն սորվիլ և ուսումնասիրել խնդիրը և կը փափաքին ատոր յաջող լուծման։

ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԵԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹԻՒՆԸ

Ի՞նչ կը հասկնանք կամ ի՞նչ պէտք է
հասկնալ ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԻՒՆ ըսելով։

Որպէս զի կարող ըլլանք ճշգրիտ կերպով
գործածել Բարեկարգութիւն բառը և յստակօ-
րէն արտայայտել ատոր միտքը, պէտք է որ
ամէնէն առաջ գիտնօնք բառին նշանակու-
թիւնը։

Արդ՝ Բարեկարգութիւն բառը երկու գլխա-
ւոր նշանակութիւն ունի, ա) Մատենագրական և
բ) Պատմական։ ա) Մատենագրական նշանակութիւն
ըսելով կը հասկնանք բառին այլեւալլ առում-
ները և գործածութիւնը նախնեաց մատե-
նագրութեան մէջ։

Բարեկարգութիւնը Հայերէն լեզուին հնա-
գոյն բառերէն է, և ըստ Նոր Հայկակեան բառ-
գիրքի, կը համապատասխանէ Լատիներէն
Ordo, ordinatio, modestia բառերուն, և կը
նշանակէ բարեփ կարգաւորութիւն, բարեձեռու-
թիւն, կարգ բարի եւ գովելի։ զեղեցիկ կարգ, ա-
զէկ կարգ կանոն։ *հետեւեալ լինի ողջախո-
հութեան՝ բարեկարգութիւն, պարկեցութիւն։ Ա-
րիստ. առաջ։ *Յետ այսպիսեաց արութեանց և
բարեկարգութեանց մեռանի ի Մծբին։ Որպէս
զի ի բարեկարգութիւն հաստատեալ մեզ ծառա-

յեսջիք մտերմութեամբ . Խոր. Բ. 7: Գ. 5:
 *Հետեւօղ հարցն առաքինութեան գտեալ
 հանգիսանայր միշտ ի բոլոր բարեկարգութիւնս-
 ՅՀ. ԿԹ: *Վասն սուրբ տեղւոյս շինութեան , և
 բարեկարգութեան (ուխտիս) . ըստ Խոր. ԺՄ:
 *Զիք ինչ հոգեւոր գործառնութիւն կամ բա-
 րեկարգութիւն , թէ առանց գրոց լինիցի: Եթէ ի
 բարեկարգութեան սխալեսցին (քահանայք) , ըզ-
 բոլոր ժողովուրդն կորուսանեն . Խոր. *Խրատ
 բարեկարգութեան Լմբ. իմ:

Գործածուած է նաեւ զեղեցիկ դասաւորու-
 թիւն և զեղեցիկ դասակարգութիւն առումներով :

Բարեկարգութիւն բառը , իր այդ բազմա-
 կողմանի առումներով , կուտայ կարգուկանոնի
 իմաստը՝ վարք ու բարքի մէջ , կենցաղավա-
 րութեան մէջ , ոեւէ գործ և պաշտօն կատա-
 րելու մէջ , ըլլայ անհատական , ըլլայ հաւա-
 քական հանգամանքով : Կարելի է ըսել թէ բա-
 րեկարգութիւն բառը , իր մատենազբական ա-
 ռումներով , կը ներկայացնէ բարոյագիտական
 և գեղեցկագիտական ըմբռնում մը :

Եւ անշուշտ այսպիսի բարեկարգութիւն մը
 միշտ բազմակ մըն է , ինչպէս ամէն
 գործի , ամէն հաստատութեան և կազմակեր-
 պութեան մէջ , նոյնպէս Հայաստանեայց Ե-
 կեղեցւոյ մէջ .— Եւ սակայն՝ միայն այս ի-
 մաստով չէ՝ որ բարեկարգութիւն կը պահան-
 ջուի Հայաստանեայց Եկեղեցւոյ մէջ :

բ) Պատմական նշանակութիւնն ըսելով կը հասկնանք՝ բառին միակ և բացարձակ իմաստով առած նշանակութիւնը պատմական դէպքի մը վերաբերութեամբ:

Արդ, ԺԶ.րդ Դարուն, կեզրոնական Եւրոպիոց կաթոլիկ եկեղեցւոյն մէջ տեղի ունեցաւ կրօնական յեղափոխութեան մեծ և անհամար դէպք մը՝ ընդգէմ պապականութեան, և այդ յեղափոխութիւնը յանդեցաւ Բողոքականութեան:

Այս դէպքը պատմութեան մէջ անցաւ և արձանագրուեցաւ Reformation անունով, որ կը նշանակէ Նորոգումն, Բարենորոգութիւն, Վերանորոգութիւն, ԲՈՐԵԿԱՐԳՈՒԹԻՒՆ. և ըստ Գուլիտոն Լուսինեանի՝ նաեւ Բողոքականութիւն, Նորադանութիւն:

Այս յեղափոխութեան հեղինակն ու առաջնորդն է Լուտեր, որ իր նոր գաղափարներով տակնուվը ըրաւ կաթոլիկ եկեղեցւոյն գործարանաւորութիւնը, և փոխանակ Բարեկարգելու այդ եկեղեցին իր հիմերուն վրայ, բոլորովին տարբեր Եկեղեցի մը յերեւան բերաւ, և մանաւանդ հետզհետէ յերեւան բերին և կազմակերպեցին ուրիշ բարեկարգիչներ քիչ ժամանակի մը ընթացքին:

Այսպէս՝ երբ Լուտեր 1517 Հոկտեմբեր 31-ին Գերմանիոյ Վիթհնալէրկ քաղաքին մէջ հրատարակեց իր նշանաւոր 95 Յօդուածները և

պայքարի բռնուեցաւ Լեւոն Ժ. րդ Պապի հետ ,
կ'ուզէր որ Կաթոլիկ Եկեղեցին կամ Պապա-
կանութիւնը՝ ազատ թողու հաւատացեալնե-
րը՝ սա սկզբունքով թէ Սուրբ Գիրքը Աստուծոյ
խօսին է, հետեւարար իւրաքանչիւր հաւատացեալ
ինքն պէս է կարդայ զայն եւ արդարանայ իր հա-
ւատով:

Ասոր ուզիլ հետեւանքն էր եկեղեցական
նուիրապետութեան կործանումը , և հաւատ-
քի և գաւանանքի խնդիրներու բանաձեւման
և մեկնութեան մէջ վերին հեղինակութեան
ժխտումն ու հերքումը :

Լուտերի յառաջ բերած շարժումը՝ այն-
պիսի համեմատութիւններ առաւ Զուիցերիոյ
մէջ , չնորհիւ Զուինկըլի և Կալվինի աւելի՝
արժատական բարեկարգութեանց , որ Լուտեր
շատ ետ մնաց և անոր առաջարկած նորու-
թիւնները շատ պահպանողական նկատուեցան :
Հետեւարար՝ Լուտերի հաստատած եկեղեցին
բարեկարգուեցաւ և շուտով տարածուեցաւ :
Զուինկըլ գործեց Զուիցերիոյ մէջ գերմանա-
կան գաւառներուն մէջ (1516-1531) , իսկ Կալ-
վին՝ ատոր Ֆուանսական գաւառներուն մէջ
(1536-1564) : Բարեկարգական այս շարժումը
անցաւ Զուիցերիոյ սահմանները և գնաց տա-
րածուեցաւ մինչեւ Ֆուանսա և Սկովտիա : Եւ
Բարեկարգեալ (Reformed) անունը , որ ամենէն
յառաջ Զուիցերիոյ եկեղեցիներուն յատուկ

էր, յետոյ տրուեցաւ նաեւ այն բոլոր Եկեղեցիներուն, որոնք նոյն կամ նման տեսութիւններ և կարծիքներ ունեին:

Գաղափար մը տալու համար այս Բարեկարգեալ Եկեղեցոյն վրայ, ըսենք թէ Զուինկը և կալվին հիմնովին հերքեցին գոյակցութեան և գոյափոխութեան վարդապետութիւնները^(*), որոնց գպած չէր կուտեր. գարծեալ մէկդի գրին և բոլորովին հեռացան Եկեղեցւոյ վարչական գրութեան, կարգուկանոնին, պաշտամունքի և ժամակարգութեան հաստատուն և ընկալեալ սովորութիւններէն և աւանդութիւններէն, պահանջելով աւելի՝ արմատական և աւելի՝ գործնական Բարեկարգութիւնն մը (Reformation) ժողովուրդի կրօնական կեանքին ու կենցաղին մէջ:

Անգլիոյ մէջ բոլորովին տարբեր նկարագրով մը գործադրուեցաւ Բարեկարգութիւնը:

Անգլիա նախ ժխտական կերպով բաժնուեցաւ Հռոմի Եկեղեցիէն՝ Հենրիկոս Բրգի ատեն (1527-1547), որուն հետեւեցաւ Լատի-

(*) Գոյակցութիւն (Consubstantiation) ըստ կուտերականաց կը նշանակէ Հաղորդութեան հացին գոյակից կամ համագոյ ըլլալը Քրիստոսի մարմնոյն հետո իսկ Գոյափոխութիւն կամ Գոյացափոխութիւն (Transsubstantiation) կը նշանակէ Հաղորդութեան հացին և գիւղոյն փոխարկումը Քրիստոսի մարմնին եւ արեան:

Ներէն Սուբր Գիրքին տեղ՝ Անդլիերէն Ս. Գիրքին ընդունուիլը եկեղեցւոյ մէջ, որպէս զի ժողովուրգը ուղղակի իր գիտցած և հասկցած լեզուով կարգայ և լոէ Աստուածաշունչը: Մարիամ թագուհիի ատեն հակայեղափոխական կամ հակաբարեկարգական տաղնապ մը անցուց Անկլիքան Եկեղեցին, բայց վերջապէս յաջողեցաւ առնել իր վերջնական ձեւն ու նկարագիրը, Եղիսաբեթ թագուհիի ատեն՝ իրբեւ բողոքական բարեկարգեալ Եկեղեցի: Անկլիքան Եկեղեցին, հոս՝ Ամերիկայի մէջ կը կոչուի Բողոքական Եպիսկոպոսական Եկեղեցի:

Հոռմի Եկեղեցւոյն կամ պապականութեան դէմ մզուած այս յեղափոխական կը ու ուին ամբողջ փուլերն են որ ստեղծեցին Բարեկարգութիւն բառին պատմական առումը կամ նշանակութիւնը: Եւ հետեւաբար, երբ Եկեղեցական բարեկարգութեան խնդիր յուղուի, բնական կերպով կը քիշուին ու աչքի առջեւ կուգան Բարեկարգութեան պատմական ծագումը և ատոր հետ աղերս և կապ ունեցող բոլոր խնդիրներ:

Այս տեսակէտէն կ'արժէ գիտնալ նաեւ թէ ի՞նչ ըրաւ Հոռմի Եկեղեցին այդ արագ արագ կատարուած Բարեկարգութեան հանդէպ:

Հոռմ իր բոլոր ուժով և հնարքներով զինուեցաւ այդ բարեկարգական նոր շարժումներու դէմ:

Յիսուսեան (Jesuit) Միաբանութիւնը ըստ կըսաւ կանոնաւոր և եռանդստ գործունէութեան մը՝ ընդգէմ Բարեկարգութեան կամ Բողոքականութեան, Հաւատաքննութիւնը զերակենդանացաւ և գործադրուեցաւ անզթօրէն։ Իսկ Տրիտէնդեան Ժողովով (1545-1563) Հռոմի Եկեղեցին կամ Պապականութիւնը զերակազմուեցաւ և հետզհետէ հաստատ մինչեւ անխաղականութեան վարգապետութեան՝ Նուիրապետութեան գիրքն ու հեղինակութիւնը զօրացնելու և անվիճելի ընելու համար։

Այս Հակաբարեկարգական (Contre-Reformation) շարժումը կանգ չառաւ։ Գոլոմպոսի Ասպետութիւնը (Knights of Columbus), զոր Ամերիկայի կաթոլիկներ հաստատեցին Նիւ Հեյվընի մէջ, 1882 Փետր. 2ին, թէեւ եղբայրական և բարեգործական սկզբունքներու վըրայ, բայց իր կրօնական ոգւով հակաբողոքական կազմակերպութիւն մըն է։

Բողոքականութիւնը, Ամերիկացի Միսիոնարներուն ազգեցութեամբ մուտ գտաւ նահեւինչպէս Արեւելքի ուրիշ ժողովուրզներուն, նոյնպէս Հայ ժողովուրզին մէջ, սկսելով Կ. Պոլուէն, սանկ զրեթէ գար մը յառաջ։

Բողոքականութեան մուտքը Հայոց մէջ Հայց. Եկեղեցին բարեկարգելու համար եղած շարժում չէր և չէր կրնար ըլլալ. որովհետեւ ո՛չ Ամերիկացի միսիոնարներ պատրաստուած

Էլն, ևոյնի իսկ նուազազոյն յափով, Հայոց մէջ
գործելու համար, ո՛չ ալ Բողոքականութեան
յարող առաջին Հայեր։ Վասն զի Ամերիկացի
Միսիօնարներ ո՛չ Հայերէն սորված էլն, ո՛չ
ալ ծանօթ էլն Հայոց Ազգային և Եկեղեցա-
կան պատմութեան։ Իսկ Հայց. Եկեղեցւոյն
պաշտամունքի պատմական և աւանդական
բարգ արտայայտութիւնը, Հայ ժողովուրդին
բարոյադիտական և գեղեցկագիտական շին-
ուածքը տրամագծօրէն հակառակ էր Ամերի-
կացի Միսիօնարներուն զիտցած և վարժուած
ժողովական (քանիքիկէշընըլ) պարզուկ դրու-
թեան։ Այս պատճառաւ անոնք չէլն հասկնար
Հայ ժողովուրդը, ո՛չ ալ կրնային հասկնալ։
Իրենք Հայց. Եկեղեցին բարեկարգելու ծրագրով
ճամբայ եղած չէին։ Անոնք Մօտաւոր արեւելք
գացին՝ Խոլամ գաշտի մէջ աշխատելու։ Երբ
չկրցան ոտք գնել այդ գաշտը, փշոտ և արիւ-
նոտ գաշտը, եկան մտան Հայոց մէջ։

Ամերիկայի Բողոքականութիւնը, իր կու-
տերեան Բարեկարգութեան սկզբունքներով և
հիմունքով, բոլորովին տարբեր կազմակեր-
պութիւն մըն է, տարբեր թէ՛ Արեւմտեան և
թէ՛ Արեւելեան Եկեղեցիներու պատմական
գործարանաւորութենէն։ Հետեւաբար Ամերի-
կացի Միսիօնարին համար Բարեկարգութիւնը կը
նշանակէր իր գիտցած բողոքականութիւնը, այն

ալ ժողովական գրութեամբ կազմակերպուած
բողոքականութիւնը :

Եւ ինչպէս որ Եւրոպիոյ մէջ Լուտերական
շարժումը փոխանակ բարեկարգելու կատին Ե-
կեղեցին, յանգեցաւ բոլորովին տարբեր ելքի-
մը, այսինքն՝ կատին եկեղեցին մնաց անշարժ,
և հետզհետէ ամրացուց իր պահպանողական
գրութիւնը, և ատոր գէմ յերեւան եկաւ եկե-
ղեցական նոր կազմակերպութիւն մը Եւրոպ-
իոյ մէջ Բողոքականութիւնն անուան տակ, այս-
պէս ալ Ամերիկան Միսիօնարներու միջոցաւ
Հայ ժողովուրդին մէջ ներմուծուած Բողոքա-
կանութիւնը անզօր մնաց Հայաստանի Եկե-
ղեցւոյն անդրդուելի պատուարներուն առ-
ջեւ, և եղաւ առանձին կազմակերպութիւն
մը. այսինքն՝ Ամերիկայի Բողոքականութեան
ժողովական գրութիւնը, որ անզիւրին էր,
Հայոց մէջ թարգմանուեցաւ և վերածուեցաւ
հայերինի:

Այս է իրողութիւնը իր պատմական առա-
ջին փուլին մէջ: Իմ ուսումնասիրութեան ծը-
րագրէն գուրս է Հայ Բողոքականութեան յա-
յաջորդ փուլերուն վրայ խօսիլ: Հոս բաւական
է միայն մատնանիշ ընել պատմական իրողու-
թիւնը Բարեկարգութեան տեսակէտէն, այն
առ իր ծագման առաջին փուլին մէջ, Հայաս-
տանեայց Եկեղեցւոյ վերաբերութեամբ: Այս-
չափ միայն:

Պ.

ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԵԱՆ ԿԵՑԵՔԸ

Բարեկարգութիւն բառին նշանակութիւն՝
ները ճշգրտելէ և հասկնալէ ետքը, անցնինք
Հայց. Եկեղեցւոյ գործարանաւորութեան մէջ՝
բարեկարգուելիք կէտերուն:

Եկեղեցին, իբրեւ կազմակերպեալ գարա-
ւոր հաստատութիւն, իր ներքին և արտաքին
որժէքներով կը ներկայացնէ ամբողջութիւն
մը. կամ Պօղոս Առաքեալի բացատրութեամբ՝
կը նմանի մարդկացին մարմնի, որու գլուխն
է նոյն ինքն Յիսուս Քրիստոս:

Սրգ՝ այսպիսի ամբողջութիւն մը կամ
մարմին մը եթէ Բարեկարգութեան պէտք ու-
նի, այդ կը նշանակէ թէ այդ ամբողջութեան
կամ մարմնի մէջ թերութիւն մը կայ. կամ
խանգարումներ պատհած են, կամ ախտաւո-
րութիւն մը բոյն զրած է հոն, և այս պատ-
ճառաւալ շարժումը վնասուած և կեանքը
վտանգուած է Եկեղեցւոյ ամբողջական մար-
մնին մէջ: Հետեւաբար պէտք է յստակ կեր-
պով ըսել և յայտարարել թէ այս այսպէ՞ս է,
իրօք Հայաստանեայց Եկեղեցին մինչեւ այս
տեղուանքը հասեր եկե՞ր է:— Ժխտական է
իմ պատասխանու:

Եկեղեցին «խանութ» մը կամ «պազար»

մը չէ, որ ժամանակին և ժամանակւոր պէտքերու և պահանջներու համեմատ ենթարկուի իր տիրուն կամքին, դատողութեան և ճաշակին, որ զայն յարմարցնէ և պատշաճեցնէ միջավայրի պայմաններուն և եթէ չյաջողեցաւ յարմարցնել և պատշաճեցնել, փոխէ գործը, և տարբեր զբաղութներու և ձեռնարկներու մէջ փնտուէ իր հացին և վաստակին ճամբան :

Եւ հո'ս է խնդրին հիմնական և կենսական կէտը :

Բովանդակ Քրիստոնէութեան պատմութեան մէջ իրողութիւն մը կայ, որ գարերով խանդավառած է Աւետարանին հաւատարիմանհատներն ու համայնքները, և այդ իրողութիւնը սա' է որ Քրիստոնէութիւնն ընդունուած է իբրեւ աստուածային յայտնութիւն և ո'չ թէ մարդ մը կամ մարդիկ ստեղծեր հնարեր են զայն, իբրեւ փիլիսոփայական գրութիւն : Յիսուս Քրիստոս, յաճախ դիտել տուաւ և շեշտեց թէ ինքն Հօրմէ զրկուած է, և Անոր կամքն է որ կը կատարէ ինքն, թէ իրեն հետեւողներ կամ աշակերտողներ՝ իր Հօր կամքով է որ կը հետեւին իրեն և կ'աշակերտեն :


Դարձեալ, Պօղոս Առաքեալի ըմբռնումով, Յիսուս Քրիստոս, այդ յայտնութեան միջնորդը, Առ'յա և երկել եւ այսօր եւ յափիտեան:

+ 90/6

Քրիստոնէութեան այս հիմնական կէտք
հաւատաբմութեամբ հասկցուած է Հայաստան-
եաց Եկեղեցւոյ մէջ : Վարդանանց ատեն , երբ
Պարսից կառավարութիւնն իր ծանր ձեռքը
զբաւ Հայաստանի Եկեղեցիներուն վրայ և բըռ-
նագատեց որ Հայք ուրանան քրիստոնէութիւ-
նը , մեր հաւատացեալ նախնիք արիաբար յայ-
տարարեցին , վկայելով այսպէս — «Քանզի ոչ է
Եկեղեցի շինուած մարդոյ . . . ոչ պարզել բազա-
ռուաց , եւ ոչ արուես աւրարութեանց , եւ ոչ
զիւժ իմաստեց , եւ ոչ աւար բացութեան զինու-
րաց , եւ ոչ պատիր խարկութիւնն պիտաց . . . այլ
շնորհի են մեծին Ասուծոյ , ոչ միում ումենի ի
մարդկանկ տուեալ , այլ անենայն բանաւորաց ազ-
գաց , որի վիճակինազի են ի բնակութիւն ի ներքոյ
սրեգականնեն : Հիմունն նորա եղեալ են ի վերաց
հաստատութեան վիւիի . ոչ ներքինն շարժել կարեն ,
եւ ոչ վերինն դղրդեցուցանել» (Եղիշէ) :

Արդ՝ Բարեկարգութեան խնդրին մէջ ի՞նչ
է մեր հաւատքն ու հասկցողութիւնը այս
հիմնական կէտի մասին :

Ուրիշ կարեւոր կէտ մըն ալ . — Եկեղեցւոյն
շօշափելի եւ բանձացեալ կազմակերպութիւններով , —
Ժողովուրդով , ժամակարգութեամբ , պաշտա-
մունքի այլազան արտայատութիւններով ,
պահքով , աղօթքով , տօնախմբութիւններով ,
վարչական գրութեամբ (Հոգեւոր Իշխանու-
թիւն կամ Նուիրապետութիւն) և ընկերային



կեանքի հետ ունեցած իր անմիջական վերաբերութեամբ (Մկրտութեան, Պսակի, Թաղման, և այլ առիթներով), եւալն, եւալն, — նպատակ ունի արտայայտել հաւատքի կէտերուն ներքին արժէքները։ Զոր օրինակ, կ'ազօթենք, որովհետեւ ո'չ միայն կը հաւատանք Աստուծոյ գոյութեան, այլ նաև կը հաւատանք որ Աստուած մեր Երկնաւոր Հայրն է։ Արդ՝ եթէ գաղրած ենք հաւատալէ Աստուծոյ գոյութեան և հետեւաբար Անոր Հայրութեան, ի՞նչ Բարեկարգութիւն կարելի է ընել Ազօթքներու գրութեան մէջ։

Դարձեալ՝ կը հաւատանք Հոգւոյ Անմահութեան և զոր օրինակ, ըստ այնմ կը կատարենք մեռելոց թաղումը և կ'ազօթենք։ Արդ՝ եթէ գաղրած ենք հաւատալէ Հոգւոյ Անմահութեան, ի՞նչ պիտի բարեկարգենք Թաղման Կանոնին մէջ։

Մկրտութիւնը խորհրդանշանն է վերածընութեան, և առանց Մկրտութեան ոեւէ անձ չի կրնար ըսել որ ես քրիստոնեայ եմ։ Արդ՝ եթէ գաղրած ենք հաւատալէ վերածնութեան, ի՞նչ պիտի բարեկարգենք Մկրտութեան Կանոնին մէջ։

Ա. Պատարագը կը կատարենք ի լիշատակ Փրկչին մահուան և մեր մեղաց քաւութեան գասն զի Անոր սուրբ արեամբ զնուած ենք։ Արդ՝ եթէ գաղրած ենք հաւատալէ Փրկչին

մեզսաքաւիչ մահուան, ինչո՞ւ Պատարագ պիտի մատուցանենք և ի՞նչ պիտի բարեկարգ դենք :

Եւ այսպէս՝ կարելի է զեռ ուրիշ կէտերու մասին ալ վերլուծական հարցումները ընել և ճշգրտել ատոնց բարեկարգական արժէքը :

Եթէ Հայ ժողովուրդը գաղրած է հաւատալէ, աւելորդ է խօսիլ Եկեղեցական բարեկարգութեան վրայ . իսկ եթէ Հայ ժողովուրդը հաւատարիմ է Սուրբ Աւետարանի և իր Մայրենի Եկեղեցւոյ սպայն, որ խտացած է Վարդանանց Պատմութեան մէջ սա՛ բանաձեւով , — Քանզի Հայր մեր զՍուրբ Աւետարանն զիտենի՛ եւ Մայր՝ զառաֆեկական Եկեղեցի Կարողիկի», այն ատեն անգամ մըն ալ կ'արգարանայ Առաքեալին հասկցողութիւնը , թէ ստուգիւ «Յիսուս Քրիստոս երեկ եւ այսօր նոյն եւ յաւիտեան» , և մենք քսաներորդ գարու զաւակներս , մեր գարուն լոյսերով կրնանք բարեկարգել մեր հաւատքին արտայայտութեան կերպերը՝ հաւատարիմ մնալով մեր Մայրենի Եկեղեցւոյն նուիրագործեալ և պանծալի աւանդութեանց :

Վասն զի եթէ Եկեղեցին կենդանի գործարանաւորութիւնն մըն է , և իրօք է' , ինչպէս որ զիտենք և կը հաւատանք , այն ատեն պէտք է ընդունիլ որ կենդանութիւնը և գործարանաւորութիւնը յարատեւ զարգացման և բարեշրջման մէջ է . և եթէ ուզեռ արզիլել և

խտվանել այդ զարգացումն ու բարեգրծումը ,
կեանքը կը դադրի և դործարանաւորութիւնը
կ'անդամալուծուի ու կ'ասպականի :

Բարեկարգութեան կէտերը բացատրելու-
ատեն չենք կրնար անտեսել նորելուկ կար-
ծիք մը , որուն համեմատ Հայաստանեայց ե-
կեղեցին , եթէ նշանակութիւն ունի Հայ ժո-
ղովուրդին համար , այդ նշանակութիւնը զուտ
ազգային է այլեւս . աւելի պարզ բացատրու-
թեամբ՝ ըսել կ'ուզեն , թէ Հայց . Եկեղեցին
այսուհետեւ կրօնական արժէք մը չունի , քա-
նի որ մարդիկ հիմայ ա՛լ չեն հաւատար այն
բաներուն , որոնց կը հաւատային նախնիք .
բայց քանի որ Եկեղեցին ազգային հաստա-
տութիւն մըն է , զեռ կ'արժէ պահել զայն
միայն իր ազգային արժէքին համար :

Շատ ցաւալի է որ այսքան թեթեւօրէն
կը կշռուի Հայաստանի Եկեղեցւոյն արժէքը :
Հայոց Եկեղեցին ամենէն յառաջ և ամենէն
վերջն ալ կրօնական հաստատութիւն մըն է ,
կամ ինչպէս յայտարարեցին նախնիք՝ Աստ-
ուածային Շնորհք մըն է : Եւ եթէ Հայոց Ե-
կեղեցին ազգային հաստատութիւն մը եղաւ ,
և եղաւ բացառիկ և բա՛րձր արժէքով ազգա-
յին հաստատութիւն մը , պատճառը այն է որ
այդ Եկեղեցին իր ժողովուրդական դրութեամբ
նոյնացաւ Հայ ժողովուրդի կեանքին հետ :
Արդ՝ այսպիսի Եկեղեցի մը կրնայ Եկեղեցի

մեալ միայն իր կրօնական , իր հոգեւոր արժէքով : Վասն զի Հայ Ազգին քաղաքակրթական ընդունակութիւնները զարգացած և արդիւնաւորուած են չնորհիւ իր եկեղեցւոյն : Հայ Ազգին համար Տեսլիներու , Զօրութեան , իր գոյութեան պահպանութեան և ներշնչման ազգակ և աղբիւր եղած է իր Եկեղեցին : Եւ երբ վաղը Հայ Ազգը իր ինքնուրոյն և ինքնավար գոյութեան կատարելապէս տէր դառնայ , և ունենայ այս գարուն ոգւով ու մեթոտով կտղմակերպեալ կառավարութիւն մը , Հայաստաննեայց Եկեղեցին աւելի եւս ազատութեամբ պիտի յառաջ տանի իր կրօնական աշխատութիւնները , բարեկարգեալ նոր մեթոտներով և միջոցներով :

Պէտք է ուշադրութիւն ընել նաև ուրիշ կարեւոր կէտի մը : Բարեկարգութիւնը նորութիւնն մը չէ : Լուտերեան շարժումէն յառաջ եկած բարեկարգութիւնը , ինչպէս որ տեսանք արդէն , բարեկարգութիւնէ աւելի յանգեցաւ այլափոխութեան մը : Հռոմի եկեղեցին չբարեկարգուեցաւ Լուտերեան սկզբունքներով , այլ բոլորովին նոր կաղմակերպութիւնն մը յառաջ եկաւ հակասակ Հռոմի եկեղեցւոյն :

Բարեկարգութիւնը այն իմաստով , որ մէնք կը հասկնանք Հայաստաննեայց եկեղեցւոյ վրայ խօսելու ատեն , կը նշանակէ կենդանութիւն արտայալազ վիճակ մը , զար-

զայման տեւական մեթոտ մը , այնպէս որ եւ կեղեցին բարեկարգուելով ոչ թէ կ'այլափոխուուի , կ'օտարանայ , այլ կը զարդանայ իր հիմնական կէտերուն և սկզբունքներուն վրայ , և այս զարդացուն վիճակն է որ կ'արտայայտէ անոր կենդանութիւնը :

Եւ այս մեթոտը ինքնին գործած է և կը գործէ Քրիստոնէական եկեղեցւոյ մէջ : Ամէն դար և ժամանակ իր պէտքերը զգալի ըրած է և այդ ժամանակներու մարդիկ , ինչպէս որ իրենց հաւատքին զօրութեամբ և իրենց գիտութեան լուսով բացատրած և բանաձեւած են Քրիստոնէութեան հիմնական կէտերն ու սկզբունքները , նոյնպէս ալ կարդաւորած են պաշտամունքին կերպերը և վարչութեան ձեւերն ու մեթոտները :

Հայաստանեայց Եկեղեցին բացառութիւն չէ եղած այս շատ բնական մեթոտէն :

Երդ դարու Հայաստանեայց եկեղեցին և մեր այսօրուան եկեղեցւոյն արտայայտութեանց մէջ տեղի ունեցած է բարեկարգական կատարելագործութիւն մը :

Յովհան Օձնեցին (717-728) կ'ըսէ թէ «Եկեղեցի Աստուծոյ հանապազօր յառաջատուութեամբ անէ եւ հարստանայ»: Եւ իմաստասէր կաթողիկոսին այս վճիռը կ'ընդգրկէ ո՛չ միայն եկեղեցւոյն աճումը և զարդացումը հաւատացեւոց բազմութեամբ , այլ նաև եկեղեցւոյն

բարեկարդական զարդացումն ու կատարելաւ-
գործումը :

Հայաստանեայց Եկեղեցին տարբե՛ր էք
հայերէն գիրերու գիւտէն յառաջ և տարբե՛ր
եղաւ հայերէն գիրերու գիւտէն ետքը :

Կիլիկիոյ մէջ, մասնաւորապէս Ա. Ներսէս
Ծնորհալիի աշխատութեամբ, Հայաստանեայց
Եկեղեցին առաւ գրեթէ իր այժմէան արտա-
յայտութիւնը պաշտամունքի և ժամակար-
գութեան ձեւերուն մէջ. մինչ, օրինակի հա-
մար, Արեւելեան Հայաստանի մէջ պահուե-
ցան հին ձեւեր և կերպեր, և ասիկա երկար
բարակ վիճաբանութեան նիւթ եղաւ Զորագե-
տացիներու (Հաղբատի և Սանահնի վանակա-
նաց, որոնց գլուխն էք Տուտէորդի Գրիգոր
Վարդապետ) և Տարսոնի Արքեպիսկոպոս Ներ-
սէս Լամբրոնացիի միջեւ :

Եւ այժմ, այս մե՛ր օրերուն, պէտք է
գիտնալ թէ շա՞տ մը խնդիրներ, որոնք կապ
ունին բարեկարգութեան հետ, ինքնին լուծ-
ուած են Հայաստանեայց Եկեղեցւոյ մէջ, տի-
րող պայմաններու ազգեցութեան տակ, ա-
ռանց պաշտօնական հաստատութեան :

Առէք, զոր օրինակ, Ապաշխարութեան եւ
Խոստովանութեան խնդիրները, Հայ Եկեղեցւոյ
իրական կարդ ու կամոնին մէջ գրեթէ դադ-
րած են. Հին ժամանակներու ըմբռնումը և
ըստ այնու պահանջուած պաշտօնական խստու-

թիւնը Ապաշխարանքի և Խոստովանանքի
մասին՝ գոյութիւն չունին այլեւու:

Ս. Պատարագ ամէն օր կը մատուցուէք
հին ատեններ, վասն զի հարկեցուցիչ էր
կարգուկանոնը, և մանաւանդ եկեղեցականք
պիտի չկենալին առանց Ս. Պատարագի և հե-
տեւաբար՝ առանց Հաղորդութեան:

Պատարագը վերջ ի վերջոյ Շաբաթ և
Կիրակի օրերուն յատուկ մնաց, — և տեղ տեղ
կը պահուէր գեռ այդ կարգը, իսկ այժմ Կի-
րակիներու և տօնական օրերու յատուկ արա-
րողութեան մը հանգամանքը առած է, որով-
հետեւ ժողովուրդը կը հաղորդուի առհասա-
րակ Ծնունդի և Զատկի տօնախմբութեանց
առթիւ: Հնագոյն ժամանակներու կանոնական
հարկն ու պարտքը դադրած է ինքնին:

Ամուսնական խնդիրներու մէջ, զոր օրի-
նակ ճիւղահամարի խստութիւնը և պատկի-
համար սահմանեալ օրերու խտիրը, յայտնա-
պէս չափաւորուած են:

Պահք բռնելու կանոնը այլեւու ոյժ չունի:

Մանուկներու ութօրեայ մկրտութիւնը
շատո՞նց ի վեր է որ դադրած է հարկեցուցիչ
կանոն մը ըլլալէ: Եւ այլն, և այլն:

Եւ այս բոլոր հին ըմբռնումներ և կանոն-
ներ, որոնք զապանակը եղած են եկեղեցւոյ
կարգապահութեան և կորովի՛ ըրած են եկե-
ղեցւոյն կենգանութիւնը, պէտք է երկիւզա-

ծութեամբ գնահատուին իրենց այդ արժէք-ներուն համար : Եւ եթէ ատոնք գագրած են արդի եկեղեցւոյն մէջ , պատճառը այն է որ ո՛չ թէ ատոնք աւելորդ և անկարեւոր կարգագրութիւններ են եղած , այլ որովհետեւ մենք մեր ժամանակին պէտքերուն և լոյսերուն համեմատ կ'ուզենք ջրպեղել մեր եկեղեցւոյն կարգապահութեան և կենդանութեան զսպանակը :

Իսկ այսպիսի աշխատութիւն մը կը պահանջէ հմտութիւն ու գիտութիւն եկեղեցւոյ պատմութեան և կարգուսարքին , քրիստոնէական կեանքի փորձառութիւն , ինչպէս նաև խոնարհութիւն և երկիւզածութիւն :

Մենք եթէ չգիտնանք ճանչնալ և գնահատել մեր նախնեաց հաւատաքին և բարեպաշտութեան արժէքը , կարելի չէ՝ որ կարող լււանք բան մը ընել . բան մը , որ աւելի՝ եւս օգնէ և ծառայէ մեր եկեղեցւոյն պայծառքարեկարգութեան և կենդանութեան :

Նուիրականութիւններու և նուիրագործումներու ամբողջութիւն մը կայ նախնեաց հոգեւոր աշխատութեանց և փորձառութեանց մէջ , որոնց հմայքին տակ՝ մենք հազար անգամ մտածելու ենք մեր նոր աշխատութեանց ձեռնարկելու ատեն : Իսկ մեր մտածմունքը պէտք է լուսաւորուին աղօթքի օծութեամբ :

Թերեւս մենք արժանաւորագոյն և յար-

մարագոյն գործիչները չենք այս նուիրական
աշխատութեան , թերեւս պէտք եղածին պէտ
պատրաստուած չենք հասկնալու համար
մեր աշխատութեան պատասխանատութեան
ծանրութիւնը , բայց որովհետեւ կոչուած ենք
ծառայելու , պարտաւո՞ր ենք երկիւզանու-
թեամբ ծառայել և կատարել մեր ծառայու-
թեան պարտքը հաւատքով և սիրով , ո՞ր-
չափ ալ համեստ եղած ըլլան մեր ոյժերը :

Բարեկարգական աշխատութեան այս կող-
մին վրայ ուշազբութիւն կը դարձնեմ , որով-
հետեւ այս կողմը անտես ըրին և կ'ընեն թէ՛
անոնք , որ պահպանողական են , և բարեկար-
գութեան պէտք չեն զգար , և թէ՛ անոնք որ
բարեկարգութիւն կը պահանջեն , բայց կը
կարծեն որ բարեկարգութիւնը կը կայանայ
միայն ժամերգութեան կարճութեան կամ ա-
մուրի եկեղեցականութեան ջնջման մէջ :

Եկեղեցին նոյն ինքն ժողովուրդն է . և
բարեկարգութեան առաջին և կենսական նիւ-
թը նոյն ինքն ժողովուրդն է : Իսկ մեր ժողո-
վուրդը պէտք է վերաշնուրի և վերակազմուի
այնպիսի ողջմիտ և գործնական գաստիարա-
կութեամբ մը , որ ունենայ կրօնական անուշ-
օծութիւն մը :

Արդ՝ այս գաստիարակութեան գործին նը-
պաստելու նպատակո՞վ է որ պիտի կատարուի
Եկեղեցական բարեկարգութիւնը :

ԲԱՐԵԿԱՄՐԳՈՒԹԵԱՆ ԿԱՏԵՐՈՒԽ ԴԱՍԱՀՈՐՈԽԸ

1895էն ի վեր ես պարբերաբար առիթ ու նեցած եմ գրելու Հայաստանեայց Եկեղեցւոյ բարեկարգութեան վրայ, և երկու անգամ աւ պաշտօնապէս ներկայացուցած եմ իմ տեսութիւններս թէ՛ Էջմիածին, Իզմիրլեան Մատթէոս Կաթողիկոսի, և թէ՛ Կ. Պոլիս, Դուրեան Եղիշէ Պատրիարքի:

Իմ բարեկարգական ծրագրիս առաջին փուլը եղած է վերադարձ գէպի հինգերորդ դարու Հայաստանեայց Եկեղեցին։ Եւ այդ դարու Եկեղեցւոյն ուսումնասիրութեան նըւիրուած իմ փոքրիկ մէկ աշխատութեան մէջ չեշտած եմ մեր նախկին Եկեղեցւոյն պարզութիւնը, և ի վեր հանելով անոր ոգին ու նկարագիրը, ըստ եմ։

—«Եյդ նկարագիրը չէ կօրսուած։ պէտք է մշակել և յարմարիլ լաւագունին, պարզին, և այս պարզութիւնը, որ նպատակն է քրիստոնէական Եկեղեցիներու մեր ապրած լուսաւորեալ գարուն, մենք ունեցած ենք արդէն բարեր յառաջ։ Ե.րդ Դարու Հայաստանեայց Եկեղեցին պէտք է ունենանի մենի. այսինքն՝ Անոր պարզութիւնն իր ամբողջ սկզբունքին մէջ։ Բարեկարգութեան պէտքը, որ անժխտելի կերպով

կը շեշտուի ամէն կողմէ , վարդանանց և վահանեանց Եկեղեցիով միայն կարելի է լրացնել : Մեր Եկեղեցւոյ պատմութիւնը շատ լաւ և գիտնականօրէն ճանչցող ամէն Հայու միտքը՝ ցոլացուցիչը պէտք է ըլլայ Անոր ողիփն . ողի մը ներողամիտ , լայն ու լնդարձակ , որ ամէն յառաջացումի կը թելազրէ բարձրացնելու համար Քրիստոնեայն , հայ-քրիստոնեայն»(*):

իսկ 1910ին, նախ (Օգոստոս 25) կ. Պոլսի Պատրիարք Դուռեան Սրբազնին և ապա Ամենայն Հայոց Հայրապետ Իղմիրլեան Մատթէոս Կաթողիկոսին, ներկայացուցած եմ հետեւեալ ծրագիրը.

— «Ինչու համար կ'ուզենք բարեկարգել
Հայ Եկեղեցին՝ իր Եկեղեցածխական կողմե-
րուն վրայ։ — Անշուշտ Հայուն հասկնալի և
սիրելի ընելու համար իր մայրենի հաստա-
տութիւնը։ Շա'տ լաւ։ բայց ես կը պնդեմ որ
այս գարմանը տեւական պիտի չըլլայ։ Ազգ
մը, ժողովուրդ մը, որպէս զի սիրէ իր Եկեղե-
ցին, պէտք է հասկնայ զայն։ Մատնանշուած
բարեկարգութիւնը հիմնովին չ'ապահովեր այս
հասկցողութիւնը։

Հստ իս առաջին բարեկարգութիւնը Հայու դպրոցէն պիտի սկսի: Պէտք է որ Հայու տղաքներ քրիստոնէական պարզ, հիմնական կրթութիւն և դաստիարակութիւն տեսնեն, ճիշդ անզլիական ազգի տուած կրթութեան պէս: Ես չեմ կարծեր որ հիմա մեր դպրոցներու մէջ աւանդուած կրօնական որոշ դասերը, անհամ և անօգուտ, պատրաստեն դիտակից հայ-քրիստոնեայն: Քրիստոնէական բարոյականը, ոգի՞ն պէտք է առնէ Հայ տղան դըպրոցէն: Ամբողջ դպրոցի ոգի՞ն պէտք է ըլլայ այս:

Երկրորդ բարեկարգութիւնը՝ եկեղեցւոյ պաշտօնէութեան պատրաստութիւնն է: Անպայման կերպով է՛ն քիչը երկրորդական (միջնակարգ) կրթութիւն տեսած և իրապէս բարի նկարագրի տէր անձերը պէտք է հրաւիրել եկեղեցականութեան: Այսպիսի պաշտօնեաներով ոգեւորուած եկեղեցի մը՝ միշտ կենդանութիւն պիտի ճառագայթէ և եկեղեցին ալնոր դպրոց մը պիտի ըլլայ ժողովուրդին համար:

Երրորդ բարեկարգութիւնը՝ եկեղեցւոյ ամբողջ ժամակարգութեան, պաշտամունքին, կարգուսարքին պարզութեան և ազդուութեան մէջ կը կայանայ:

Այս սկզբունքին համեմատ՝

ա) Պէտք է երկարութենէ և կրկնութիւնաներէ զգուշանալ բացարձակապէս :

բ) Պէտք է եկեղեցւոյ լեզուն վերածել ժողովրդական լեզուին . զոր օրինակ գոնէ ընթերցուածներուն և խորհրդոց մէջ , բացի Պատարագէն և ընտրեալ Շարականներէն ու երգերէն :

գ) Եկեղեցական երգեցողութեան հիմնական բարեփոխումը , կոմիտաս Վարդապէտի հետազոտութեանց համեմատ , և գործիական երաժշտութեան , զոր օրինակ ոռկի , ընդունելութիւնը եկեղեցւոյ մէջ :

դ) Մաշտոցին և Ծիսաբանին՝ հնագոյն օրինակներուն համեմատ՝ սրբազրութիւնը , համառօտումը և արդի հոգեկան պէտքերու յարմարումն ու յօրինումը : (Զոր օրինակ , Մկըրտութեան , Պոտկի և Թաղման կանոնները կողել , ամփոփել . վերցնել եկեղեցականներու վերջին Օծումը : Զեւնազրութեան կանոնը բարեփոխել բոլորովին , եւայլն) :

ե) Քահանայութեան առջեւ բաց թողուլ եկեղեցւոյ բարձրագոյն աստիճանները , եկուսակրօնութիւնը միայն կամաւոր վանականութեան վերածել , եթէ փափաքողները ըլլան :

զ) Առաջնորդութիւնները ճշգել և եպիսկոպոսական թեմերը որոշել , աւելորդ պաշտօնեաններով եկեղեցին չխճողելու համար :

ի) Ամուսնական կանոնները գիտնօրէն և

խղճմտօրէն պարզել եւ առանին կեանքի երջանկութեան պայմաններուն նպաստել ամէնէն կարելի գիւրութիւններով։ (Զոր օրինակ միայն ազգականութեան ճիւղահամարին խիստ ըլլալ, ինամութեան և սանահայրութեան արգելքները վերցնել, ամուսնալուծման դրութիւնը վերահաստատել, և այլն. այս աշխատութեան մեծապէս պիտէ օգնէ կանոնագիրին ուսումնասիրութիւնը և գտումը)։

Այս աշխատութեան համար եկեղեցականներէն և աշխարհականներէն, որոնք հմուտ, կարող անձեր պիտի ըլլան անշուշտ, յանձնաժողովներ պէտք է կազմել այլեւայլ ճիւղերու համար, և ասոնց աշխատութեան արգիւնքներուն վրայ հիմնել բարեկարգութիւնը։

Անշուշտ օգտակար պիտի ըլլայ Յանձնաժողով մըն ալ կազմել, որուն պաշտօնը պէտք է ըլլայ մինչեւ հիմա Հայ եկեղեցւոյ Բարեկարգութեան նուիրուած գիլքեր, յօդուածներ, ուսումնասիրութիւններ, եւայլն, ինչ որ կայ հարատարակուած, այն բոլորը ձեռք բերել, ասոնց արգիւնքը դասաւորել և տեղեկագրել։

Արգէն սովորութիւնները անզգալապէս փոփոխութիւններ, եթէ կ'ուզէք՝ տեղական պայմաններու համեմատ բարեփոխութիւններ ներմուծած են մեր եկեղեցւոյ մէջ. ասոնք ալ նկատի պիտի առնուին անշուշտ, և պիտի կազմուի այնպիսի ծրագիր մը բարեկարգու-

թեան , որուն արդիւնքը Հայ Եկեղեցւոյ համար պանծալի պիտի ըլլայ : Այդ ծրագրին գործազրութեամբ կ'առելինայ Հայ Եկեղեցւոյ հրապոյը . բան մը պիտի չեղծուի անոր հայեական նկարազրէն և պիտի ըլլայ առողջ կենդանութիւն մը , որ շարունակ պիտի ճառագայթէ , պահելով իր պատմական մեծ և անժխտելի նշանակութիւնը մեր ազգային կեանքին մէջ և սգեւորելով իր ժողովուրդը բարութեան , յառաջգիմութեան և ինքնապահպանութեան ճամբուն վրայ» : (Անդ , էջ 93-95) :

1895էն և 1910էն ի վեր իմ անձնական ուղղակի ծանօթութիւնս Եւրոպայի և մանաւանդ Ամերիկայի Քրիստոնէական Եկեղեցիներու վրայ , և շփումս Հայ գաղութներու հետ , յեղիպտոս , յեւրոպա և յԱմերիկա , նոր փորձառութիւններ տուին ինձ : Ասոնց վրայ պէտք է աւելցնել նաեւ այն փորձառութիւնները , զորս ձեռք բերինք աղջովին 1915էն ի վեր , երբ Թիւրքը անզամ մըն ալ պղծեց մեր հայրենեաց գարաւոր սրբութիւնները և ուզեց անձիտել Հայութիւնը , ջախջախեց մեր մտաւորականութիւնը և կործանեց մեր տունները , մեր աղջային սեփականութիւնները և մեր եկեղեցին . . . : Դարձեալ նկատի առնելով այն նորածայն ընկերվարական վարդապետութիւնները , որոնք արմատապէս հակառակ են կրօն-

քի և կրօնքի վերաբերեալ ամէն բանի, և ուրոնք որոշ չափով մը մուտ զտած են Հայ երիտասարդութեան գանկին մէջ, և այսպէս մէնք՝ մեր բոլոր դժբախտութեանց վրայ, այս կողմէն ալ ներքին գժուարութիւններու առջեւ կը գտնուինք։ Հետեւաբար նկատի առնելով այս բոլոր իրողութիւնները և երեւոյթները պէտք է Հայաստանեայց Եկեղեցւոյ Բարեկարգութեան կէտերը գասաւորել և գործադրել գործնական կերպով մը, որպէս զի այս չափ սասանմունքէ և կործանումներէ ետքը մեր Եկեղեցին վերստանայ իր աւանդուկան հրապոյը և ի գործ դնէ իր շինիչ ազգեցութիւնը մեր ազգային կեանքին վերաշնութեան մէջ։

Ըստ իս հետեւեալ կերպով պէտք է դասաւորել Բարեկարգութեան Կետերը։

Ա. — ՍԿԶԲՈՒՆՔԻ ԿԷՏԵՐ.

Հաւասի կամ Հաւատամի, ուրիշ խօսքով՝ գաւանանքի և վարդապետութեան վերաբերեալ խնդիրներ։

Բ. — ԱՐՏԱՅԱՅՏՑՈՒԹԵԱՆ ԿԷՏԵՐ.

1) Ժամակարգութեան և պաշտամունքի պատշաճեցումը արդի կեանքի պայմաններուն ։

2) Երաժշտութեան, երգեցողութեան արդիացումը։

3) Մաշտոցի կամ Շիստրանի վերաքննութիւնը :

4) Բեմի կազմակերպութիւնը :

Գ. — ԿԱՐԴՈՒԿԱՆՈՆԻ ԿԵՏԵՐ .

1) Պատրաստութիւն Եկեղեցականներու :

2) Կուսակրօնութեան և Եկեղեցականաց կրկնամուսնութեան խնդիրները :

3) Վանական դրութեան բարեփոխումը :

4) Ծոմ, Պահք, Ապաշխարանք, Խոստուգանանք :

Դ. — ՏՈՄԱՐԱԿԱՆ ԿԵՏԵՐ .

1) Նոր Տոմարի ընդունելութիւն :

2) Տօնացոյցի նորոգութիւն :

Ե. — ՎԱՐՉԱԿԱՆ ԿԵՏԵՐ .

1) Եկեղեցական պաշտօնէից դասակարգութեան ճշգում :

2) Եկեղեցական Բարձրագոյն պաշտօնէից պաշտօնավարութեան սահմանում :

3) Եկեղեցւոյ դրամական ոյժը :

Զ. — ԸՆԿԵՐԱՅԻՆ ԿԵՏԵՐ .

1) Ամուսնականք (Ճիւղահայրար, արձակում, եւայլն) :

2) Պատկի օրերու խտրանքը :

3) Ժողովրդեան կրօնական դաստիարակութիւնը :

Ե. — ՄԱՍՆԱԿՈՐ ԿԵՏԵՐ .

1) Ազգ և Եկեղեցի :

2) Ո՞վ պիտի ընէ Բարեկարգութիւնը :

Ը. — ՅԱԽԵԼՈՒԱԾ .

Բարեկարգութիւն Ամերիկայի Հայաստանեայց Եկեղեցւոյն :

ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԵԱՆ ԿԵՏԵՐՈՒԻՆ ԲՍՅԱՏՐՈՒԹԻՒՆԸ

Ա. — ՄԿՋԲՈՒԽՎԻ ԿԵՏԵՐ

Հայաստանի եկեղեցին, իրեւ մաս քրիստոնէական ընդհանուր և Առաքելական եկեղեցւոյ, ընդունած է Տիեզերական Երեք ժողովներու Հաւատամբը, որ կը բովանդակէ Քըրիստոնէութեան հիմնական կէտերը կամ ըսկըզբունքները ճիշտ այնպէս ինչպէս որ հասկըցուած և ընդունուած էին ատոնք Քըրիստոնէութեան առաջին Չորս Դարերուն մէջ՝ ուղղափառ հաւատացեալներու կողմէն :

Ես կը հաւատամ որ պաշտօնական բանաձեւերու մէջ չ'ամփոփուիր Քըրիստոնէութեան ողին, անոր հոգեւոր և կրօնական անպարփակելի նշանակութիւնը։ Վասն զի Քըրիստոնէութիւնը վերածնեալ կեանքի մը յայտնութիւնն է և փորձառութիւնը։ Բայց որովհետեւ կարգ մը ոկլրունքներու համաձայն կը բարգաւաճի այդ կեանքը, կը հաւատամ որ պաշտօնական բանաձեւեր, իրեւ արտայայտութիւնները հաւատացեալ և երկիւղած մարդոց հաւատքին և գիտութեան, անհրաժեշտ են ո՛չ միայն շիտակ հասկցողութիւնը, այսինքն՝ ուղղափառութիւնը պահպանելու, այլ

նաեւ ժողովրդեան առաջնորդելու համար :

Աւետարանի գատին յաջողութեան համար Քրիստոնէութեան ներքին կեանքին մէջ անհըրաժեշտ պայման մըն է ներդաշնակութիւն և հետեւաբար՝ խաղաղութիւն։ Եւ կրօնական սկզբունքներուն բանաձեւումները կամ Հաւասակիները ազգակներ եղած են նաեւ ապահովելու համար այդ խաղաղութիւնը :

Հաւատքի և գաղափարի նոյնութիւնը քրիստոնէական աշխարհի այլացեղ և այլաւեզու ժողովուրդներուն մէջ, կը զօրացնէ ներդաշնակութիւնն ու խաղաղութիւնը :

Ս. Սահակի վերագրուած ընտիր վերլուծութեան մը մէջ, եկեղեցին կը սահմանուի իրեւ նոյնահաւատ մարդոց միութիւն, — «քանզի եկեղեցի մեղ ո՛չ ցուցանէ պատուիրանն Աստուծոյ որ ի քարանց և ի փայտից է շինեալ, այլ զհաւատով շինեալ զազգս մարդկան ի վերայ վիմին հաստատութեան. ապա ուրեմն ճշմարիս հաւատն է եկեղեցի, որ զուբար եւ շինէ զեկ ի մի միաբանութիւն զիտութեան Որդոյ Աստուծոյ»:

Այս սուրբ և անբիծ հաւատքն է, նոյն ինքն Մայր Եկեղեցին, և ո՛չ թէ քարեղէն և փայտեղէն շինուածքը. այս ընդհանուր և մի հաւատքին հաւատացողներն են որ կը կազմեն կարույիկի Առաքելական Եկեղեցին. — «Տեսանե՞ս զյորմարումն ու զբարձրութիւն եկեղեցւոյ. զուրբ եւ

զամբիծ հաւատոցն ասեմ, որոյ Առաքեալք և
Մարդարէք և Վարդապետք են նաւավարք,
ունելով նաւապետ զմարմնացեալ բանն Աստ-
ուած . և զնա (զհաւատո) խոկապէս խոստովա-
նիմք ասել Մայր Եկեղեցի ի Քրիստոս հաւա-
տացելոց . . . (արդ) աներկեւան պահեսցուք
զհաւատո՞ որով շինեցաք բանաւոր և մտաւոր
Եկեղեցի ի վերայ հիման Առաքելոց և Մար-
դարէից : . . . Այս է խորհուրդն Եկեղեցւոյ .
զայս ուսաք ասել Կաթողիկէ Առաքելական Եկե-
ղեցի. զի ընդ ամենայն Տիեզերս հաւատացեալի ի
Քրիստո՞ առաքելական յորցորցին Եկեղեցի» (Սո-
վեր+ Հայէական+, Բ., Տպ. Վեհետիկ, 1853, էջ
100-105):

Հայաստանի Եկեղեցին, հաւատարիմ այս
սկզբունքներու և այս հասկցողութեան, կ'ա-
զօթէ Կաթողիկէ Առաքելական Եկեղեցւոյ հաստ-
առարեան համար. Արեւելքէն Արեւմուտք և Հիւ-
սիսէն Հարաւ, «ընդ ամենայն տեղիս քրիս-
տոնէութեան, ուր և կարգան զանուն Տեառն
սբրութեամբ» (Ֆաժաքէր+):

Արդ՝ սկզբունքի կէտերուն մէջ Հայաս-
տանեայց Եկեղեցւոյ Բարեկարգութեան խնդի-
րը պիտի ըլլայ այնպէս որ չեղծուի անրիծ և
սուրբ հաւատքը, այսինքն՝ Մայր Եկեղեցին,
այդ բանաւոր և մտաւոր հաստատութիւնը,
լնչպէս նաեւ չխանգարուի այդ Եկեղեցւոյ
ընդհանրական (Կաթողիկէ) և առաքելական նկա-

բագիրը . ուրիշ խօսքով՝ Հայաստանի եկեղեցին չդադրի այդ տիեզերական հաւատքի եկեղեցւոյն հազորդութենէն և անդամակցութենէն :

Հայաստանի եկեղեցւոյն համար մեծ և իրական պարծանք մըն է , որ քրիստոնէութեան այդ հասկցողութիւնը սկիզբէն ի վեր պահած է անբիծ և անարատ , հակառակ իր ազգային ծանր տագնապներուն :

Եւ սկզբունքի կէտերու բարեկարգութեան մասին առ այժմ իմ կարծիքս այս է , թէ առանց ամբարտաւանութեան և առանց յաւակնոտութիւններու , մենք պարտաւոր ենք խոնարհիլ հաւատքի սրբութեան առջեւ և խորհիլ , և քիչ մը ժամանակ տալ սորվելու , կրթուելու , զայն հերքելէ և ուրանալէ յառաջ :

Եթէ բոլոր ազատ խորհողներ միաբանին եկեղեցւոյ հոգեւոր արժէքներուն իրականութեան վրայ , և նախնեաց սկս ընդունին որ մենք , իբր քրիստոնեայ ժողովուրդ , ծնունդն ենք հաւատքի մը , և բանաւոր ու մտաւոր եկեղեցի մըն ենք՝ շինուած այդ հաւատքին վրայ , այն ատեն աներկեւան պիտի աշխատինք պահել զայն , տալով ատոր արտայալութեանց արդիական ձեւ և կազապար , մեր գիտութեանց առաջական ձեւներուն մէջ :

Այս մասին այսչափ :

Բ.—ԱՐՏԱՅԱՅՏՈՒԹԵԱՆ ԿԵՏԵՐ

Արտայայտութեան առաջին կէտն է Հասարակաց Աղօրիք, այսինքն՝ հրապարակային պաշտամունքը Եկեղեցւոյ մէջ :

Այս պաշտամունքը կարգաւորուած է եօթը ժամերու վրայ, ըստ Սաղմոսի թէ «Եօթն անզամ յաւուր օրինեցից զիկ, վասն իրաւանց և արդարութեան քոյ» (Սաղմոս, ձմ. 164), և հաստատուն ձեւ մը առած է Ժամագիրիվ :

Իսկ եօթը ժամերն են՝ Գիշերային, Առաւօտեան, Արեւագալ, Երրորդ կամ Ճաշու Ժամ, Երեկոյեան, Խաղաղական և Հանգստեան Ժամեֆ:

Պարզ ուշադրութեամբ մը շուտով կը հասուկըցուի թէ օրու ան քսան չորս ժամերուն մեծագոյն մասը յատկացուած է Հասարակաց Աղօրիքն, և եթէ ժամերուն բաժանմունքը պահուի խիստ ճշտութեամբ մը, հարկ է որ մարդկիկ օրն ի բուն ժամ երթային աղօթելու քան թէ զբաղէին իրենց գործերով։ Բայց ասիկաշափով մը հնարաւոր էր միայն վանական գըրութեան մէջ։ վասն զի վանքի կեանքն ու կենցաղը ուզզակի հիմնուած է, ի միջի այլոց, կանոնաւոր աղօթքի և վանքի յատուկ աշխատութեանց վրայ։

Աշխարհի և գործի կեանքին մէջ բոլորովին անհնար էր պահել օրը հօթն անգամ աղօթելու գըրութիւնը, ո՛չ միայն ժողովրդեան

համար, այլ նոյն իսկ առանձնական աղօթքեւ
տեսակէտէն։ Եւ անշուշտ այս է պատճառը,
որ եօրն անգամը՝ քաղաքներու մէջ վերած-
ուած է երկութիւն, իսկ քանի մը վանքերու մէջ՝
երեքիւ, առանց խախտելու եօթը ժամերու
կարգաւորութիւնը։ Այսպէս՝ հիմա Առաւոտ-
եան պահուն, իրարու կից և մէկ անգամէն կը-
կատարուին Գիշերային, Առաւոտեան, Արեւազայի-
և ձաշու ժամերգութիւնները, իսկ Երեկոյեան
պահուն՝ Երեկոյեան, Խաղաղական և Հանգստեան
ժամերգութիւնները։ Բանի մը Վանքերու
մէջ, ձաշու ժամը առանձինն կը կատարուի-
կէսօրէն յառաջ։ Մեծ Պահոց ընթացքին՝ քա-
ղաքներու մէջ ալ ձաշու ժամերգութիւնը կը-
զատուի Առաւոտեանէն և կը կատարուի առան-
ձինն իր աւանդական տեղը։

Հասարակաց Աղօրին այս կարգաւորու-
թիւնը երկար և հետեւաբար ձանձրալի սկիտի-
թուի, եթէ ուշագրութիւն չընենք՝ սա՛ իրո-
ղութեան որ իրաքանչիւր ժամուն պաշտա-
մունքը զատ զատ առնուած ատեն շատ չա-
փաւոր է։ Բայց երկար և ձանձրանալի կը
թուին ատոնք, որովհետեւ կարդալու և եր-
գելու կերպերը զոհացուցիչ չեն։

Պէտք է զիտել նաեւ, որ միայն ժամա-
գիրի սահմանին մէջ չեն պարփակուիր պաշ-
տամունքին մասերը։ Շարականներ կան, պարգ
Սաղմուներգութիւններէ զատ, Ա. Գրոց ընթեր-

ցուածներ կան, Պատարագ կայ, Քարող կայ, թող Տօնական և հանդիսաւոր օրերու յատուկ լաւելուածներն ու ճոխութիւնները, որոնք ստուգիւ քովէ քով գալով ժամազիւթի կարգաւորութեանց հետ, չափէն աւելի յոդնեցուցիչ և ձանձրանալի կ'ընեն ժամերգութիւնը:

Լեզուի խնդիրն ալ դեր ունի այս ձանձրոյթին մէջ, և ասիկա գարմանելու համար քարոզութեան լեզուն եղած է ժողովրդական. այնպէս որ հայախօս տեղեր հայերէն, խակ թրքախօս տեղեր թիւրքերէն քարոզ կը տրուի: Ասոր վրայ պէտք է աւելցնել նաև՝ տեղ տեղ Ս. Գրոց Ընթերցուածներուն և մեծ տօներու և օրերու յատուկ Ազօթքներու և Քարոզներու ընթերցումը ուզզակի ժողովը եան լեզուով:

Որպէս զի պաշտամունքը հաճելի ըլլայ, պէտք է որ համապատասխանէ ժողովրդեան հոգեւոր պահանջներուն, այսինքն՝ պէտք է ըլլայ սրտաբուխ և զիտակցական:

Եւ սսոր համար շատ կարեւոր են հետեւեալ կէտեր.

1.— Պաշտամունքը պէտք է համառօտուի, և ասիկա շատ դիւրութեամբ կարելի է ընել, զգուշանալով երկարութիւնների և վերցնելով կրկնութիւնները:

2.— Ժողովուրդը ո'չ միայն ունկնդիր և ականատեր պիտի ըլլայ պաշտամունքին, այլ

նաև պետք է որ մասնակցի՝ պաշտամունիքին։ Ասիւզան նորութիւն չէ . այլ նոյն ինքն եկեղեցւոյն վաղեմի կանոնը : Եկեղեցւոյն կենդանութեան և ոգեւորման համար ասիկա այնպիսի կենսական պայման մըն է որ բոլոր նոր եկեղեցիներ և կրօնական կաղմակերպութիւններ կը գործադրեն զայն շատ լայն չափերով։ Զօր օրինակ, կարդ մը Սաղմոսներ, Շարականներ և երգեր պէտք է երգուին ուղղակի ժողովը դեան կողմէն և ժողովը գեան մասնակցութեամբ։

Ասոր համար բարեփոխեալ ժամագիրքը պէտք է այնպիսի մեթոտով մը կարդաւորուի որ իր մէջ բովանդակէ պաշտամունքին բոլոր այն մասերը, որուն պիտի մասնակցի նոյն ինքըն ժողովուրդը և այդ ժամագիրին հաւատացեալներուն ձեռքն ըլլայ եկեղեցւոյ մէջ պաշտամունքի ընթացքին։

3.— Ժողովրդական մաքուր լեզուի ներմուծումը եկեղեցւոյ մէջ։ Ինչպէս քարոզութեան լեզուն եղած է ժողովրդական, պէտք է որ լնթերցուածներու լեզուն ալ ժողովրդականանայ։

Աղօթքներու լեզուն թէեւ «գրաբար», բայց պարզ է և գիւրահասկնալի։ Ի հարկին կ'արժէ որ աւելի եւս պարզուի հարկ եղած որբագրութեամբ։

Պատարագի երգերը բոլորովին պարզ են և գիւրահասկնալի . ատոնք պէտք է մնան անփոփոխ։

Երգերու և Շարականներու խղճամիտ
ընտրութիւն մը բոլորովին պիտի ժողովրդա-
կանացնէ զանոնք, մա'նաւանդ երբ այդ ընտ-
րուածներ առանձին հատորով մը տպագրուին,
և գժուար կտորներուն դիմաց զրուին «աշ-
խարհաբար» թարգմանութիւններ կամ բա-
ցատրութիւններ :

4.— Երաժշտութեան և երգեցողութեան
արդիացումը՝ պէտք է ըլլայ Բարեկարգութեան
ամենէն կարեւոր կէտերէն մէկը : Եւ արդիա-
ցում հոս կը նշանակէ թէ՛ գեղարուեստին գի-
տական կիրարկումը մեր Եկեղեցւոյ մէջ և թէ՛
ժողովրդականացումը : Հետեւաբար ո՛չ միայն
եւրոպական մեթոտ երգեցողութեան, այլ նա-
և գործիական երաժշտութեան պաշտօնական
ընդունելութիւնը, Մայր Աթոռէն մինչեւ ա-
մենէն համեստ Եկեղեցի :

Երաժշտութեան մէջ ամենէն աւելի կա-
րեւորութիւն տրուած է Պատարագի, այն ալ
թերի կերպով . վասն զի մասնաւորապէս Սար-
կաւագաց բաժինը անխնամ թողուած է :

Նոյն իսկ բառմաձայն պատարագ մը՝ երբ
խնամքով երգուի, մէկուկէս ժամէն աւելի չի
տեւեր : Երգեցողներուն քաշքշուքները և քը-
մահաճոյքները կ'եղծեն երգեցողութեան վե-
հութիւնը և ձանձրալի կերպով կ'երկնցնեն
զայն :

Մինչեւ հիմա ձայնագրուած Պատարագ-
ներ պէտք է վերաքննուին և պատշաճեցուին

Պատարագի Աղօթից — որ յատուկ է Պատարագչի — կարճութեան և երկարութեան։

Սարկաւագաց բաժնին մէջ կան ա'յնպիսի խմաստալից կտորներ, որոնք կ'ընդհատուին, և այսպէս՝ Հայոց իրապէս հոյակապ և գեղեցիկ Պատարագը շատ բան կը կորսնցնէ իր ամբողջական մեծութենէն։

Պատարագի մէջ քանի մը տեղեր ալ կան, որոնք պէտք է որ յարմարցուին եկեղեցւոյ արդի վիճակին։ Զօր օրինակ, արդի եկեղեցւոյ մէջ չկան նախկին եկեղեցւոյ յատուկ երախաններ (հասակաւոր, անկնունք նորահաւառ քրիստոնեաներ), թերախաւաններ, ապաշխարողներ, անմարդուրներ, որոնք «առ գրունս» կ'ելլէին, Սարկաւագաց ազգարարութեամբ, սրբագործութենէն առաջ։ Ո'չ միայն անոնք չկան հիմա, այլ նաեւ եկեղեցւոյ շէնքերն ալ շատո՞նց դադրած են այդ պէտքին համաձայն շինուելէ։ Հին եկեղեցին իրապէս երկու բաժանում ունէր։ միջնորմով կը զատուէին ատոնք, և դուռ մը միջնորմին մէջտեղ։ Ա. Պատարագը կը մատուցուէր ներքին բաժանման մէջ։ իսկ առաջին կամ արտաքին բաժանումը յատկացուած էր Աղօթաւորներու, երբ Պատարագ չկար։ Հայաստանի հնագոյն եկեղեցիներուն մէջ պահուած էր այդ բաժանումը։ Մշոյ Ա. Առաքելոց Վանքին տաճարը ընտիր նմոյշ մըն էր այս ճարտարապետութեան և

Արդ՝ սրբագործութենէ յառաջ Երբ Սարկաւագը կ'ազդարարէք. «Մի՛ ով յերախայից, մի՛ ով ի թերահաւասից, եւ մի՛ ով յապաշխառողաց և յանմաքից մերձեսից յատուածային խորհուրդս» և յետոյ՝ Երբ կը ձայնէք, «եւ որք ոչ ե՛ կարող հաղորդիլ ատուածային խորհուրդս՝ առ դրունս եղի՛ եւ աղօթեցի՛», բոլոր անոնք Եկեղեցւոյ ներքին մասէն գուրս կ'ելնէին, և միջնորմի գրան քով կամ ետեւ կը կենային, և այնքան խիստ էր այս կարգագրութիւնը որ Սարկաւագը, խնամքով կ'ազդարարէք Դոնապաններուն, թէ լա՛ւ նայեցէք զոներուն, զզուշութիւն ըրէք որ այդ անպատճառներէն կամ անարժաններէն մէկը ներս չսպրդի. — «Զդրունքս, զդրունս աւենայն խնատութեամբ եւ զզուշութեամբ»:

Ասոնք այլ եւս պարզ լիշտակներ են, և հետեւաբար՝ անհամածայն տիրող իրականութեան :

Բարեփոխութեան արժանի՛ են նաեւ Պատարագի մէջ կատարուած լիշտակութեանց մասերը, որոնք մեր Պատարագին ամենէն խորհրդաւոր և աղուոր մասերն են :

Պատարագը աւելի եւս կոկիկ ընելու համար ժամանակի տեսակէտէն, կարելի է նաեւ նկատի առնել Աւագ Հինգշաբթիի և Ճրագալոյցի երեկոներուն՝ Պատարագի սկսուածները, Այս կերպին մէջ կէս ժամու չափ շահ մը կայ

ժամանակի , որ կրնայ յատկացուիլ Քարոզի :
 Կենդանի խօսքին ազգեցութիւնը հրաշալիք : Հայաստանեաց Եկեղեցին իր պաշտամունքին մէջ կարեւոր տեղ մը տուած է կենդանի խօսքին քարոզութեան : Ուրախալի է որ շատոնց գաղրած է մեր Եկեղեցւոյ մէջ քարոզելու հին՝ միջնադարեան մեթուալ թէ՛ գաղափարներով և թէ՛ լեզուով :

Մէր եկեղեցւոյ բեմը պէտք է կազմակերպուի այնպէս որ կենդանի խօսքը էական մասըն ըլլայ պաշտամունքին : Բեմի կազմակերպութիւնը ըսելով կը հասկնամ՝ խօսողներու պատրաստութիւն , խօսքի պատրաստութիւն , և կանոնաւոր քարոզութիւն :

Եկեղեցւոյ պաշտամունքի արտայայտութեան հետ սերտ կապ ունին կարգ մը ծիսական արարողութիւններ , որոնք ամէն ատեն կը կատարուին ժողովրդեան կեանքին ու կենցաղին մէջ : Ասոնք են Զեռնադրութիւնն , Մկրտչութիւնն , Պատկ , Թաղում , և այլն , որոնց կատարման կանոնները կարգաւորուած են Մաշտոցի կամ Ծիսարանի մէջ :

Պէտք է խօստովանիլ որ այս կանոններ չափանց երկար են և խճողուած կը կնութիւններով :

Արտայայտութեան ձեւերը չեն համապատասխաներ իրականութեան , հետեւաբար դադրած են ըլլալէ շինիչ ազդակներ :

Արդի եկեղեցւոյ մէջ իրապէս ձեռնադըր-
եալ պաշտօնեաներ են Քահանայի, Վարդապէտ,
Եպիսկոպոս և Կարողիկոս:

Սարկաւագութիւնը, գժբախտաբար գագ-
րած է իրականութեան մէջ։ Ամուսնացեալ
Սարկաւագութիւնը իսպառ վերջացած է։ Իսկ
ամուրի Սարկաւագութիւնը վանքերու մէջ
կայ, այն ալ իրբեւ պատրաստութեան շրջան
մը Վարդապէտութեան համար։

Քահանայք և աշխարհականք (դպիր եղած
ըլլան կամ ոչ) կը կատարեն Սարկաւագի պաշ-
տօնը Եկեղեցւոյ մէջ։

Դպրութեան չորս աստիճանները անուա-
նական են իրականութեան մէջ։

Արդ՝ պէտք է զտել Զեռնադրութեան կա-
նոնները իրական պէտքի համաձայն։

Մկրտութեան կանոնը պէտք է փոխուի
նոյն իսկ նորադարձներու յարմարութեամբ։
Փոքրիկ տղոց մկրտութեան յատուկ կանոն մը
պէտք է խմբազրել։ Արդի կանոնը ո՛չ միայն
նորադարձներու կամ երախաններու համար է, այլ
նաև Դրոշմի կամ կնունքի իւղին օրհնու-
թեան հետքերը կան հոն, որ աւելորդ են
այժմ, քանի որ հիմայ օծման իւղը միայն
մէկ տեսակ է Հայց։ Եկեղեցւոյ մէջ, և այն
ալ արդէն օրհնուած և պատրաստուած է կա-
թողիկոսական օրհնութեամբ։

Պսակի կանոնը չափազանց երկար է, նախ

անոր համար որ կցորդուածէ ձաշու ժամու ժամերգութեան և Պատարագի : Այս կը նշանակէ որ Պսակները անպատճառ օրհնուելու են եկեղեցւոյ մէջ , այն ալ առտուները : Եւ իրօք , Հայ բարքերու մէջ՝ պսակներ երբեմն կը կատարուէին ԲՇ . առտուները եկեղեցւոյ մէջ , Պատարագի սկիզբը :

Բայց յայտնի է որ Պսակներ առ հասարակ կ'օրհնուին տուներու մէջ , և տունը նուիրակա՞ն է սրբավայրի մը պէս . թող որ այժմ պըսակ և հարսնիք կ'ըլլան տուներէն դուրս ալ , պատշաճ վայրերու մէջ :

Երկրորդ անոր համար որ , Երկրորդ Պսակի և Թագվերացի Կանոնները արդի բարքերու մէջ աւելորդ են այլ եւս . որովհետեւ Երկրորդ Պակին մէջ՝ միշտ այրի ընդ այրւոյ չի պատահիր , ասկէ զատ՝ քանի որ Երրորդ անգամ պսակուղներ ալ կ'ըլլան , հարկ պիտի ըլլար Երրորդ Պակին Կանոն մըն ալ ունենալ , թող չորրորդ պսակները , որոնք թէեւ ցանցառ , բայց կը պատահին :

Իսկ Թագվերացը հին բարքերու մէջ իրական նշանակութիւն մը ունէր , քանի որ պըսակը օրհնուելէն ետքը , ամենէն քիչը երեք օր , փեսան՝ իբրեւ բազաւոր և հարսն՝ իբրեւ բազուհի պսակեալներ հարսանեկան խնճոյքներու խրախճանքի մէջ շնորհաւորութիւններ կ'ընդունէին , և յետոյ՝ իբրենց բազերը կ'առ-

Նուէին քահանայական օրհնութեամբ : Այդ հին քարքեր փոխուած են այժմ և հին սովորութիւնք վերցած : Եւ ինչպէս որ նոյն իսկ պըսակի արարողութիւններէն բաւական կէտեր չեն գործադրուիլ այլեւս, — զոր օրինակ, հարս ու փեսին ձեռնուութիւնը նախ տան ու ապա եկեղեցւոյ մէջ, Թագվերացի ատեն պսակեալներու գլխուն վրայ ոուր գնելը, եւ այլն, հակառակ որ Մաշտոցի խրաններուն մէջ գրուած են ատոնք — այնպէս ալ բազվերացը այլ եւս էական մասը չի կազմեր Պոակի կանոնին :

Թագման կանոնը ծէսի և ազօթքներու կողմէն կը պահանջէ մե՛ծ բարեփոխութիւն որովհետեւ թաղումը և ատոր յաջորդող բոլոր կարգեր, երկրորդ օրուան հոգեհանգիստէն, մինչեւ տարելից, ինքնին բարեփոխուած են :

Շատ տեղ և շա՛տ հեղ տան կարգ չի կատարուիր, և եկեղեցւոյ մէջ երկու կանոնները (տան և եկեղեցւոյ) իրարու կցել և կատարել աւելորդ երկարութիւն մըն է :

Կեանքի և կենցազի արդի պայմաններուն մէջ, երբ ննջեցեալք Քաղաքապետութեան հոկողութեան հնթակայ են, ինչպէս Ամերիկայի մէջ, և մեռելաթաղութիւնը՝ քաղաքին առողջապահիկ պայմաններուն համեմատ արհեստ մը եղած է, պէտք է որ Հայց . Եկեղեցւոյ թաղման կարգը բարեփոխուի և պատշա-

Ճեցուի տիրող պայմաններուն :

Միեւնոյն Բարեփոխութեան պէտք ունին
Եկեղեցականաց յատուկ Թաղման կարգեր :

Զափազանց երկար արարողութիւններ ,
ընթերցուածներ և Աղօթքներ բոլորովին
Կ'եղծեն յուղարկաւորութեան պատկառանքը :

Իսկ վերջին օծումը զիակնացած մարմնի
Վրայ , զուրկ է ուեւէ հոգեւոր ազգեցութենէ և
շնութենէ թէ՛ վախճանեալին համար և թէ՛
կենդանի մնացողներուն համար : Պէտք է բո-
լորովին վերցուի այս աւելորդ մենաշնորհը
վախճանեալ Եկեղեցականներու թաղման
կարգէն :

Թաղման հետ Դիակիզումը (Cremation)
հետզհետէ ընդունելութիւն գտնելու վրայ է
այժմ , զոր օրինակ , հոս՝ Ամերիկայի մէջ՝
Արգ՝ Մաշտոցի թաղման կարգը , իր ընթեր-
ցուածներով , աղօթքներով և արարողական
ձեւերով բոլորովին օտար է զիակիզման կար-
գին , որ քաղաքային առողջապահիկ պայման-
ներով ճշգրտուած է :

Ես անդամ մը յանկարծակիի եկայ Ամե-
րիկայի մէջ , երբ հրաւիրուեցայ թաղման կարգ
կատարելու Հայ տուն մը .— բարեպաշտ հայ-
քրիստոնէի մը տուն էր այդ . վախճանած էր
տան մեծ մայրիկը . տան կարգը կատարեցինք ,
դագաղը և յուղարկաւորք ինքնաշարժներով
ուղղուեցան գերեզմանատուն , և երբ հաւանք

հոն, գագաղը փոխանակ տանելու գերեզմանի փոսը, առաջնորդեցին դիակիպարան, որ կառուցուած է Գերեզմանատան մէջ, տափի մը վրայ. յանկարծակի եկայ, որովհետեւ նախապէս բան չէին ըսած ինձ: Ես, Հայաստանեայց Եկեղեցւոյ Եպիսկոպոս մը, ի՞նչ պիտի ընէի ինձ համար բոլորովին նոր և յանկարծական դէպքի մը հանդէս . . . , — բնական է, Մաշտոցի գերեզմանակարգէն դուրս չելայ, բայց այդ կարգը յարմարցուցի պարագային:

Թաղման (?) կարգը կատարեցի, գագաղը իջեցուցին դիակիպարանին վարի յարկը մեքենական վեհութեամբ, Ներմուծեցին զայն փուռը, մենք, յուղարկաւորք և ես մնացինք վեր: Ճիշտ ժամ մը պէտք էր որ մեռելը այրէր և աճիւնանար: Մեր գործը լմնցած էր. մնացածը դիակիպարանի պաշտօնէից գործն էր. անոնք աճիւնը պիտի ամփոփէին սափորի մը մէջ և պիտի դնէին վարձուած պահարանիկներէ մէկուն մէջ. որովհետեւ մեծ մայրիկը սիրելի էր և իր զաւակունք անոր աճիւնը պիտի տանէին հայրենիք և պիտի թաղէին իր բնաշխարհի մայր հողին մէջ . . . :

Ո՞չ հող օրհնեցի, ո՞չ ալ գերեզման կընքեցի: Վասն զի մեռելը չթաղեցինք, այլ մեռելը այրեցին, աճիւնացուցին:

Որչափ ծիծաղելի պիտի ըլլար եթէ կատարուէր Մաշտոցի կանոնը տառական ճշ-

գութեամբ :

Ի՞նչ պիտի ընէ Հայոց եկեղեցին : Պիտի
արդիլէ՞ զիակիզումը : — Բնական է՝ ո՛չ :

Ամերիկայի մէջ կրօնական տեսակէտով
մեծ խնդիր մը եղած է զիակիզումը : Ոմանք
ոչ քրիստոնէական կը գտնեն զիակիզումը,
ոմանք նպաստաւոր կարծիք յայտնած են :

Դիակիզարանի մը կողմէ հրատարակուած
տետրակի մը մէջ՝ հեղինակաւոր եկեղեցա-
կաններ շատ նողաստաւոր գատաստաններ ը-
րած են, և զիակիզման մէջ քրիստոնէութեան
հակառակ բան մը չեն գտած, և յանձնարա-
րած են աճիւնացման այս մեթոսը իրրեւ ա-
ռողջապահիկ և զիւրին մեթոս մը :

Սյու տեսակէտին վրայ քիչ մը ծանրացայ,
որովհետեւ բոլորովին նորութիւն մըն է, որ
հարկ կը դնէ մեր վրայ խորհելու եւ բան մը
ընելու :

Օրէնսդիտական ասացնեած մը կալ, որ
կ'ըսէ, «Հարկ լուծանէ զօրէնս» . հարկը օրէն-
քը կը լուծէ . եւ ստուգիւ ո՛չ միայն կը լու-
ծէ, այլ նաեւ նոր օրէնք կը ստեղծէ :

Սյուպէս է կեանքը, կենցաղը . միշտ հոլով-
ման մէջ, շարժման մէջ, բարեփոխութեան մէջ :

Չեմ ուզեր մատնանիշ ընել Մաշտոցի ու-
րիշ կարգերն ու կանոնները, որոնք նոյնպէս
պէտք է բարեփոխութիւն եւ պատշաճեցութիւն
արդի կեանքի եւ կենցաղի պայմաններուն :

Դ. — ԿԱՐԳՈՒԿԱՆՈՒՆԻ ԿԵՏԵՐ

Եկեղեցական Բարեկարգութեան խնդրին մէջ ամէնէն աւելի աչքի զարնող կէտեր անոնք են, որ չօշափելի են: Եւ այս է պատճառը որ երբ ժողովուրդը Բարեկարգութիւն կ'ըսէ, կը հասկնայ այդ չօշափելի կէտերը:

Ժողովուրդը իր մեծամասնութեան մէջ շատ բան չի հասկնար դաւանաբանական նըրբին խնդիրներէ, և հետեւաբար ատոնք շատ չեն հետաքրքրեր զինքն: Բայց, զոր օրինակ, Եկեղեցականներու ագէտ կամ զիտուն ըլլալը, անոնց բարքն ու վարքը, պաշտամունքի, արարողութեանց երկարութիւնը կամ կարձութիւնը, եւայլն, այսպիսի չօշափելի, թանձրացեալ խնդիրներ, որոնք եկեղեցական կարգուկանոնի վերաբերեալ խնդիրներ են, չափազանց կը հետաքրքրեն զինքն:

Իսկ այս խնդիրներու առաջինն է եկեղեցականաց պատրաստութիւնը իրենց կոչման: Կ'արժէ որ այս կէտը լա՛ւ ճշգուի և լա՛ւ հասկցուի:

Շատեր եկեղեցական կ'ըլլան մեր մէջ, որովհետեւ կամ պատրաստ հաց զտնելու միջոց մըն է այդ իրենց համար և կամ իրենց սին փառասիրութեան գոհացում տալու ասպարհութիւն:

Ծանօթ ասացուած մը կայ մեր ժողովը՝

դեան մէջ, որ շատ իմաստալից է .— «Մարդ չեղաւ, Տերքեր եղաւ»: Վասն զի շատեր, որ կամ միջակ և միջակէն ալ վար ուսուցիչ եղած են, կամ Շարական երգելու յարմար ձայն մը ունեցած են, կամ աղուոր տեսք մը ունեցած են, կամ աղգեցիկ անձերու և կողմնակցութիւններու մարդ եղած են, այդպիսիններու համար ապրելու, հացի ապահով և անաշխատ միջոց մը կը համարուի Քահանայական ասպարհող:

Եւ որովհետեւ Քահանայութիւնը շատ խոնարհ ասպարէզ մը նկատուած է, կա՞ն այնպիսիններ ալ, որ քիչ շատ ուսում առած են, և կամ խօսելու և գործելու մէջ մասնաւոր առաւելութիւններ ունին, և կամ ինչպէս կ'ըսուի «կլլած են աշխարհի քերականութիւնը», ասոնք ալ կը նետուին եկեղեցական ասպարհ, կամ մեծ և հարուստ վիճակի մը Սուաջնորդ ըլլալու դիտումով, և կամ Պատրիարք և կաթողիկոս ըլլալու առաջադրութեամբ: Ուրիշ բաղձանք, ուրիշ ձգտում չկայ ասոնց համար:

Եւ այս իրականութեան մէջ կարծես կը կորսուին արժանաւորներ, որոնք բացառութիւն կազմելու չափ սակաւաթիւ են:

Դիտեմ որ այս ողբալի վիճակին մեծ պատճառներուն առաջինն էր մեր աղգին հարստահարեալ վիճակը «Թիւրքիոյ» մէջ: Եւ ասոր հետեւանքով չքաւորութիւնը, որու

ձնշման տակ հայ ժողովուրդը ստիպուած է գոհանալ եղածով։ Հերիք է որ Եկեղեցին չը փակուի, այս է կարեւորը. մնացածը օր մը կրնայ նկատի առնուիլ և կարգադրուիլ . . .

Որպէս զի Եկեղեցին ոգեւորուի, կենդանանայ և ըլլայ գրաւիչ ու շինիչ, պէտք է ծառայութեան կոչուին ոգեւորեալ անձեր. ոգեւորեալ՝ ո՛չ միայն կրօնական գիտակցութեամբ, այլ նաեւ ծառայութեան սիրով։ Այս ոգեւորութիւնը մարդ այն ատեն կ'ունենայ, Երբ կոչում (*vocation*) զգայ իր ներաը։ Իսկ անոնք, որ կոչում չունին Եկեղեցական ծառայութեան և միայն ասպարեզ մը կը տեսնեն Եկեղեցւոյ մէջ, այս կամ այն նպատակի մը հասնելու համար, չե՞ն կրնար ոգեւորուիլ և հետեւաբար չեն կրնար ծառայել։

Առաքելական բացատրութեամբ այս ծառայութեան անոնք միայն յարմար և արժանի են, որոնք Առտուծմէ կ'ընտրուին, և ոչ թէ անոնք, որ իրենք զիրենք կ'ընծայեն (Բ.Կորնլ. Փ. 18):

Առաքելական այս իմացումը Զեռնազրութեան բանաձեւին մէջ կ'արտայայտուի շատ պարզ կերպով։ — Եկեղեցւոյ պէտքերն ու կարիքները կը լեցուին աստուածալին և Երկնաւոր Շնորհիով, և այդ Շնորհիովն է որ սպասաւորութեան, այսինքն ծառայութեան կը կոչէ ընծայեալը։

Արդ , Հայաստանեայց եկեղեցւոյ թարեկարգութեան մէջ , եկեղեցականաց պատրաստութիւնը պէտք է հիմնուի կոչման և ծառայութեան սկզբունքին վրայ : Հնար եղած չափով պէտք է խիստ ըլլալ այս սկզբունքին գործադրութեան :

Իսկ պաշտօնատարութեան համար պէտք է ընդունիլ այնպիսի չափանիշ (standard) մը , որ կարող ըլլալ հոգեկան և մտաւոր զարգացման մակարդակը բարձր բռնել և ուսուցանելու և առաջնորդելու կարող և ընդունակ ընել եկեղեցական մարդը :

Եկեղեցականը — , մա'նաւանդ անոնք որք կոչուած են բարձր ծառայութեան և պատասխանատուութեան , ոչ միայն պէտք է անցած ըլլան միջնակարգ զպրոցէ մը , այլ նաև կըրթուած ըլլան մասնագիտօրէն՝ եկեղեցական բարձրագոյն հաստատութիւններու մէջ :

Փորձը ցոյց տուաւ թէ նոյն իսկ Թիֆլիզի Ներսէսեան Վարժարանը , Էջմիածնի Գէորգեան ձեմարանը և Արմաշու Դալրեվանքը կըրցան բաւական մարդ պատրաստել , բայց այդ պատրաստութիւնը յարմար և բաւական չեղաւ մեր եկեղեցւոյ ահագին պէտքերուն . և այդպիսի պատրաստութիւն մը մա'նաւանդ այսուհետեւ ամենեւին պիտի չհամապատասխանէ մեր եկեղեցւոյ նորագոյն պէտքերուն : Եկեղեցական պաշտօնը հրապուլ չունի :

Եկեղեցականութիւնը ինկած է, եւալն, այս
է գլխաւոր գանգատը և իրականութիւնը, և
այնպէս կը կարծուի որ ասոր պատճառն է նախ
կուսակրօնութիւնը և յետոյ՝ եկեղեցականաց
ապրուստի խնդիրը։ Որովհետեւ, կ'ըսեն, եթէ
ջնջուի ամուրի եկեղեցականութիւնը և եկե-
ղեցականաց ապրուստին համար ալ հաստատ-
ուի կանոնաւոր թոշակի դրութիւնը, այն ա-
տեն կարող և պատրաստուած մարդիկ սիրա-
յօժար պիտի նուիրուին եկեղեցական ծառա-
յութեան, և հետեւաբար եկեղեցականութիւ-
նը պիտի բարձրանայ։

Այս հաւաստումներու մէջ պէտք է խոս-
տովանիլ որ կա՛յ ճշմարտութեան մաս մը,
բայց ո՛չ ամբողջ ճշմարտութիւնը։

Իսկ ամբողջ ճշմարտութիւնը բացատրե-
լու համար, իմ խոնարհ կարծիքով, պէտք է
ուշադրութիւն ընել նաեւ սա՛ կէտերու։

1.— Եկեղեցին կամ աւելի ճիշտը՝ կրօն-
քը տագնապի շրջանէ մը կ'անցնի բոլոր աշ-
խարհի մէջ, քանի որ մարդիկ չեն ուզեր մը-
շակել իրենց հաւատքի կարողութիւնը, և
բանաւորութեան սահմանները կը փակեն դը-
րական և նիւթական պատուարներով։

Սանկ վերջին յիսուն տարիներու ընթաց-
քին, և մասնաւորապէս 1908է ի վեր նոյն իսկ
մեր ժողովրդեան մէջ և մեր ժողովրդեան
զաւակներու միջոցաւ, հակակրօն և հականեկե-

զեցական կարծիքներ և գաղափարներ տրուեցան մեր ժողովուրդին և մեր ուսանող ոերունդին։

Իսկ Մեծ Պատերազմը, իր սարսափներով և ապականութիւններով սասանեցուց բարոյական աշխարհը և թեթեւ վճիռներ արձակել տուաւ կրօնքի և եկեղեցւոյ մասին։ Թէեւ եկեղեցին անհոգ և անտարբեր կերպով չդիտեց մտքերու այս ցաւագար փոփոխութիւնը, և օրինակի համար Ամերիկայի մէջ եկեղեցին ստեղծեց հակազդեցութիւն մը, որուն չնորհիւ կրօնքին նշանակութիւնը այժմ աւելի եւս կը շեշտուի գործնական կեանքի մէջ։

2.— Կա՞ն մարդիկ, որոնք դպրոց տեսածեն և չօշափելի յարմարութիւններ ունին եկեղեցական ծառայութեան, բայց կը խորշին և կը խրտչին այդ ծառայութենէն. որովհետեւ, կ'ըսեն պարկեշտօրէն թէ իրենք այսինչ և այնինչ բաներու չեն հաւատար եկեղեցւոյ պաշտօնական դաւանանքին մէջ. թէ համամիտ չեն կարգապահական սեղմումներու, զոր օրինակ, կուստիկրօնութեան, ապրուստի հայթալթման անորոշ դրութեան, եւայլն, հետեւաբար չեն ուզեր եկեղեցական ըլլալ։

Պէտք է զիտնալ որ Հայց Եկեղեցւոյ մէջ պապական խստութիւն չկայ, բառին բոլոր իմաստներով. բայց մեր Եկեղեցին չի հանդուրծեր նաև Հաւասի և Կարգուկանեի անիշխանութեան։

Եւ եկեղեցական ծառայութեան համար շօշափելի յարմարութիւններ ունեցող անձինք իսկ, որք կը յաւակնին այնքան ազատամիտ երեւիլ, բայց ազատամիտ չեն այս իրողութիւնները տեսնելու և յարգելու չափ :

3.— Կա՞ն մարդիկ ալ, որ ամէն կերպով կրնան գոհացնել եկեղեցին իրենց յարմարութիւններով, բայց շատ նեղ կը զննեն եկեղեցական ասպարհող իրենց համար, և կը ձգտին ուրիշ ասպարհոներու, ուր գոհացում կրնայ գտնել իրենց կարողութիւնը և փառասիրութիւնը :

Ինչպէս որ կը տեսնուի այս վերլուծումներէն, գժբախտ շփոթութիւն մը կայ եկեղեցական կոչման և եկեղեցական ասպարհոյի մէջ։ Անոնք որ ծառայելու կոչումը կ'զգան և կը պատրաստուին այդ գիտակցութեամբ, այլեւս չե՞ն խորհիր և չե՞ն կրնար խորհիլ ուրիշ կէտերու վրայ. որովհետեւ իրենք կոչուած են ծառայելու։ Յառաջացումը և փառքը այսպիսի ծառայողներուն ետեւէն կը վազեն, և ոչ թէ իրենք կը հետապնդեն։ Իսկ անոնք որ ասպարհոյի միայն կը տեսնեն եկեղեցականութեան մէջ, չե՞ն կրնար հասկնալ թէ ի՞նչ է կոչումը և ծառայութիւնը. որովհետեւ իրենց միտքը բոլորովին սեւեսուած է այդ ասպարհոյին մէջ այսինչ կամ այնինչ գիրքին ու պաշտօնին վը բայ։ Այսպիսիք են որ փառք կը հետապնդեն։

Գալով կուսակրօնութեան, երկու կողմ
ունի այն.

ա) Երբեւ անընական կեանք, որ չըջա-
պատռւած է սալթաքումներով և գալթակղու-
թիւններով:

բ) Երբեւ արգելք ամուսնացեալ եկեղե-
ցականներու յառաջդիմութեան:

Եւ այնպէս կը կարծուի որ երբ կուսակր-
օնութիւնը ջնջուի բացարձակապէս, սալթա-
քումներ և գալթակղութիւններ տեղի պիտի
չունենան. իսկ ամուսնացեալ եկեղեցական-
ներ (քահանաներ) պիտի յառաջդիմեն նուի-
րապետութեան բարձրագոյն աստիճաններուն
մէջ, և քանի որ շատ մը կարող ամուսնաց-
եալ և ամուրի անձեր, որ արժանիք ունին և
խրոչելով չեն ուզեր մտնել եկեղեցական աս-
պարհզ, այնպիսիներ եկեղեցական պիտի ըլլան,
և անոնց շնորհիւ եկեղեցին պիտի բարեկար-
գուի և պիտի ոգեւորուի:

Բայց պէտք է լաւ ուշադրութիւն ընել
որ կուսակրօնութեան բացարձակապէս ջնջու-
մէն ամենեւին պիտի չծնին այդպիսի երեւա-
կայական բարիքներ:

Որպէսզի սխալ չհասկցուիմ, կը փութամ
գիտել տալ թէ ես բոլորովին համամիտ եմ
որ կուսակրօնութիւնն պարտաւորիչ չըլլայ մեր եկե-
ղեցւոյ մեջ:

Կուսակրօնութիւնը կամ ամուրիութիւնը

կենցաղավարութեան կերպ մըն է, և պէտք
է որ մարդոց ազատ կամքը չբանադատութ-
կենցաղի ընտրութեան մէջ :

Դարձեալ՝ պէտք է որ նուիրապետութեան
բոլոր աստիճանները հաւասարապէս բա՛ց ըլ-
լան ամուրի և ամուսնացեալ եկեղեցականնե-
րու առջեւ :

Եւ այն ատեն՝ եկեղեցական աստիճաննե-
րու մէջ յառաջացումը պէտք է հիմնուի ո՛չ
թէ եկեղեցականին ամուրի կամ կանամքի ըլ-
լալուն վրայ, այլ անոր ծառայութեան ար-
դիւնքին վրայ, անոր իրական և ապացուցեալ
արժանիքին վրայ :

Ես շխտակ չեմ գտներ կուսակրօնութեան
բացարձակ ջնջումը եկեղեցւոյ մէջ. որովհե-
տեւ կուսակրօն եկեղեցականութիւնը ըրջա-
պատող սայթաքումներ և գայթակղութիւններ
միայն և ուղղակի կուսակրօն կամ միանձ-
նական կենցաղի արդիւնք չեն : Եթէ այդպէս
ըլլար, ամուսնական աշխարհի մէջ տեղի պի-
տի չունենալին այնքան յայտնի և հասարակ
սայթաքմունք և գայթակղութիւնք : Սեռա-
լին զեղծումներ և ապօրինութիւններ արդիւնք
չեն մարդոց ամուրի կամ ամուսնացեալ կեն-
ցաղին, այլ անոնց կրթութեան և գաստիա-
րակութեան :

Վասն զի կա՛ն մարդիկ, այլ թէ կին, որ
իրապէս կը ոիրեն կուսակրօն կենցաղը, և ա-

մենայն պարկեցտութեամբ հաւատարի'մ են
իրենց կուսակրօնութեան :

Ասոր հակառակ նաեւ , կա՞ն մարդիկ , այս
թէ կի՞ն , որ թէեւ ամուսնացած են , բայց ա-
մուսնութիւնը չէ՛ կրցած զոպել և չափաւու-
րել անոնց ապօրէն միտումները , անհաւա-
տաբութիւնները :

Ամսւսնական բազմակնձիռ խնդիրներ ա-
մէն օր կ'ապացուցանեն և կը հաստատեն այս
իրողութիւնը :

Այս է պատճառը՝ որ ես Հայց . եկեղեցւոյ
Բարեկարգութեան տեսակէտէն , իրական բա-
րիք մը կամ գարման մը չեմ տեսներ կու-
սակրօնութեան բացարձակապէս ջնջման մէջ -
որովհետեւ ասիկա , ինչպէս որ ջանացի բա-
ցատրել , ո՛չ միայն ազատ կամքի և կենցաղի-
լնտրութեան դէմ է , այլ նաեւ ամուսնական-
կեանքի գայթակղութիւններ նոյնքան իրական
են բոլոր աշխարհի , հետեւաբար և մեր ազգի
և եկեղեցւոյ մէջ :

Ընդհակառակը իրբ մարդիկ ազատ թող-
ուին իրենց կենցաղի լնտրութեան մէջ , հերիք
է որ եկեղեցական եղած ըլլան ծառայելու կո-
չումով եւ պատրաստուած՝ այսպիսի ծառայութեան
մը համար , այն ատեն եկեղեցականին արժա-
նիքն է որ պիտի բարձրացնէ զի՞նքն . վասն զի՞
հաւատարիմ կուսակրօն կենցաղ մը այնչափ

յարգի է, ո՞րչափ հաւատարիմ ամուսնական կենցաղ մը :

Այս սկզբունքով պէտք է որ այրիացեալ Եկեղեցականք աղատ ըլլան նորէն ամուսնաւնալու կամ ամուրի մնալու: Բայց այս աղատութիւնը պէտք չէ որ անսահման ըլլայ. այսինքն՝ Եկեղեցական մը երբ այրիանայ, և ամուսնանայ Երկրորդ անդամ, և դարձեալ այրիանայ, այլ եւս պէտք չէ ամուսնանայ: Ասիկա բոլորովին համաձայն է Եկեղեցւոյ կարգուկանոնի ոգւոյն և աւանդական ըմբռունումերուն:

Քիչ մը յառաջ գիտել տուի թէ սեռային զեղծումներ արդիւնք են մարդոց կրթութեան և դաստիարակութեան:

Եկեղեցական Բարեկարգութեան մէջ, սեռային խնդիրներու և ամուսնական կեանքի տեսակէտէն, պէտք է որ մեր ամբողջ ժողովուրդը կրթուի և դաստիարակուի:

Սոսկալի տգիտութիւններ կը տիրեն ամուրի և ամուսնական կենցաղի պահպանութեան մէջ: Մեր ժողովուրդը իր ամբողջութեան մէջ պէտք է այնչափ կրթուի և դաստիարակուի ներքին կեանքի մասին, որ բնականէն աւելի կարեւորութիւն չընծայէ սեռային խնդիրներուն, եւ զեղծումներով չապականէ տհմային ոյժը եւ բարոյականը: Լուսաւոր և զօքաւոր գիտակցութիւն մը կը խափանէ ամէն

չարիք։ Եւ այս գիտակցութեան պէտք ունին
ամուրիներն ալ ամուսնացեալներն ալ, եկե-
ղեցական ըլլան թէ աշխարհական։

Մեր եկեղեցական կանոնագիրքը շատ հե-
տաքրքրական տրամադրութիւններ ունի այս-
պիսի խնդիրներու մասին։ Եւ ասիկա կը նը-
շանակէ թէ խնդիրը նոր չէ, և թէ նախնիք
հնար եղածին չափ խղճմտօրէն կը հսկէին ի-
րենց ներքին կենցաղին վրայ։

Այժմ որ ըմբռնումներ փոխուեր են սե-
ռային յարաբերութեանց մասին, և ամուս-
նական կեանքի պայմանները չեն պահուիք
մեր ժողովուրդին յատուկ աւանդական եր-
կիւղածութեամբ, և մարդիկ կարծես կը մի-
տին ամուսնութիւնը նկատելու աւելի իրբեւ
հաճոյքի կերպ մը, քան թէ լուրջ պատասխա-
նատուութիւններով շրջապատուած պարտա-
ւորութիւն մը, գիտեմ որ եթէ ո՛չ բոլորովին
անհնար, բայց գոնէ գժուար է խօսք հասկը-
ցընել մեր ժամանակակիցներուն՝ այս փա-
փուկ խնդիրներու մասին։

Սակայն վստահ եմ որ երբ Մեծ Պատե-
րազմի հետեւանքով ստեղծուած քաղաքական
և տնտեսագիտական կացութիւնը փոխուի, և
վերսկսի կանոնաւոր (normal) կեանքը, և
ազգերու շարքին մէջ հայ ժողովուրդն սկսի
իր ամբողջական վերաշխնութեան, այն ատեն
խօսք պիտի հասկնան մեր ազգին զաւակները։

և մեր նոր կրթութեան և գաստիարակութեան մէջ իրենց արժանի տեղը պիտի բռնեն ներքին կեանքի և կենցաղի խնդիրները :

Առ այժմ կարող եմ սա չափը հաւաստել թէ կուսակրօնութիւնը, որ իր արժէքը կորսընցուցած է այժմ, այնպիսի վիճակ մըն է, մանաւանդ սրբասուն կուսակրօնութիւնը, որ հիանալի ընդունակութիւններ կը ստեղծէ մըստաւոր և հոգեկան մեծ և միայուն զարգացումներու : Անշուշտ ըսել չեմ ուզեր թէ աւմուսնական վիճակը արգելք է այսպիսի մեծութիւններու : Բայց ես վստահ եմ որ նախկին և արդի միանձնութեան հոյակապ գէմքերը, որոնք փայլեցան Հայաստանէն մինչեւ կիլիկիա, Վանքերու մէջ, կաթողիկոսարաններու մէջ, և արդիւնաւորեցին իրենց բոլորանուէր ծառայութիւնները անթաքչելի և անկորնչելի արժէքներով, գժուա՛ր է որ բոլորանուէր ծառայութեան մը նոյնքան արդիւնքներով փայլէին եթէ ծանրաբեռնուած ըլլային ամուսնական կենցաղի հարկերով և պարտաւորութիւններով :

Եկեղեցական կուսակրօնութիւնը, որ վանքերու յատուկ կենցաղ մըն էր, և ինչպէս որ ըսի՝ այժմ կորսնցուցած է իր արժէքը, անըսպառ և թանկագին ծառայութիւններ ըրած է քրիստոնէական եկեղեցւոյն : Իսկ մեր ազգային կեանքին պատմութեան մէջ իրակա՞ն եւ

զած է մաքրակենցաղ, ուստալ և գործունեաց
վարդապետներու ծառայութիւնը:

Մեր բազմաթիւ վանքերը, որոնք հետըզ-
հետէ քարուքանդ եղան, պատիւ կը բերեն
Հայութեան, իբրեւ հաստատութիւններ որոնք
նուիրուած էին մտքի և որտի մշակութեան
միանձնական կեանքի յարմարութիւններու
մէջ, և եղած էին ամրոցներ մտաւոր և հոգե-
ւոր բարձրագոյն արժեքներու:

Այդ վանքեր քարուքանդ եղան ո'չ մի-
այն երկրաշարժներէն, այլ մանաւանդ մեր
բնաշխարհին գարաւոր թշնամիններէն: Թշնա-
մին գիտցաւ իր աւերիչ և արիւնոտ ձեռքը
գնել Հայոց Աշխարհին հոգւոյն վրայ, և հար-
ուածը այնքան սարսափելի եղաւ որ վանքեր
այլ եւս չկրցան վերականգնիլ: Չեմ ուզեր
գերանալ աւելի հին ժամանակներու: 17-րդ
դարէն ասդին եղած աւերմունք շա'տ պեր-
ճախօս են:

Եւ իրողութիւնը սա' է այժմ, թէ վանա-
կան գրութիւնը մեր ազգին մէջ պատմական
յիշատակ մըն է այլ եւս, մանաւանդ Մեծ
Պատերազմի առթիւ Հայաստանի, Կիլիկիոյ
աւերումներէն և պարպումներէն յետոյ:

Էջմիածին, իբրեւ Մայր Աթոռ Ամենայն
Հայոց կաթողիկոսութեան, տարբեր նկարագիր
մը ունէր, բոլորովին հեռի վանական նախկին
դրութենէն:

Երուսաղէմ, դուրս հայ բնաշխարհէն, իրեւ մեծ ուխտավայր, շինած էր իրեն համար վանական բացառիկ նկարագիր մը, և եղած էր կազմակերպութիւն մը՝ ազգային իրաւունքները պահելու և պաշտպանելու համար Պաղեստինի մէջ:

Մեր Արմաշու Դպրեվանքը, իր գիրքին բերմունքով, գրեթէ կ. Պոլսի Պատրիարքութեան աչքին առջեւ, իր հաստատութենէն ի վեր, երեք դար, կրթական հաստատութիւն մը եղած է իրականութեան մէջ, բոլորովին տարբեր վանական նախկին դրութեան մեքենականութենէն:

Չեմ խօսիր Սխի Մայրավանքին, Աղթամարի Կաթողիկոսարանին, Մշոյ և Կեսարիոյ Ա. Կարապետներուն, և այլ մեծ ու փոքր վանքերու վրայ, որոնք առաւել կամ նուազ կենդանութեան նշոյլ և նշան մը կուտային կամ իրենց նիւթական շէնքերն ու կալուածները պահպանելու համար, իրեւ ազգային սեփականութիւն, և կամ իրեւ դպրոց, նոյն իսկ Սուլթան Համիտի բոնապետութեան շըրջանին: Այժմ այդ բոլորն ալ աւելակի կոյտեր են միայն . . . :

Իսկ ինչ որ մնաց այդ վանքերէն և ինչ որ վաղը կրնայ վերաշխնուիլ և վերահաստառուիլ իրեւ վանք, շէն մնացած էջմիածնի և Երուսաղէմի հետ, պէտք է որ ենթարկուին

Նորագոյն բարեփոխութեան մը , համաձայն
մեր ազգային և եկեղեցական պէտքերուն :

Երբ Հայց . Եկեղեցւոյ մէջ կուսակրօնութիւնը կ'ըլլայ կամաւոր ընտրութիւն մը կենցաղի , և նուիրապետութեան աստիճաններ հաւասարապէս բաց կը թողուին ամուրի և ամուսնացեալ եկեղեցականաց առջեւ , վերագոյն բացատրուած պայմաններով , վանական գրութիւնը ինքնին կը բարեփոխուի , և մեր կանգուն և շէն վանքեր , դարձեալ կրնան նուիրուիլ հոգեւոր և ազգային ծառայութեան մեր ժողովուրդին նոր կեանքի պայմաններուն համաձայն : Եւ արդէն այս պիտի ըլլայ վանական դրութեան իրական և օգտակար բարեփոխութիւնը :

Կարգուկանոնի կէտերուն մէջ աչքի կը զարնեն այն փոփոխութիւններ , եթէ կ'ուզէք՝ բարեփոխութիւններ , որոնք տեղի ունեցած են արդէն պահին , ծովի , ապաշխարանի և խոստվանանի կարգադրութեանց մէջ :

Ես անձնապէս գիտեմ և կը հաւատամ որ այս կարգագրութիւնք , երբ կ'ըմբռնուին , կը հասկցուին և կը գործադրուին պարզութեամբ և հաւատարմութեամբ , մեծապէս և իրապէս բարերար ազգեցութիւն մը կ'ընեն մարդոց վրայ :

Կերակուրին քանակը և որակը առողջապահական մհծ նշանակութիւն ունին մեր

մարմնի գործարանաւորութեան համար։ Մարդկիկ առ հասարակ սոսկալի տգիտութեամբ կը վարուին իրենց ստամոքսին հետ։ Շատ մը հիւանդութեանց, անկարողութեանց, անընդունակութեանց, սեռային զրգումանց և զեղծումներու և անյաջողութեանց գաղտնիքը պէտք է փնտռել որկրամօլութեան և շատակերութեան, ինչպէս նաեւ սնունդի ընտրութեան մէջ։

Եթէ կրօնքներ հոգեւոր արժէք մը տուած են սնունդի չափաւորութեան և մաքրութեան, ասիկա պէտք է երկիւղածութեամբ գնահատուի։ Մարդկիկ այսօր շատ աւելի պէտք ունին առողջ մտքի, որ — ինչպէս կ'ըսուի — առողջ մարմնի մէջ միայն կը գտնուի։ Ինչո՞ւ համար Պահին և Ծովի գրութիւնը պիտի կործանի՛ եզր։ Երբ բժիշկ մը ստիպէ իր հիւանդը այս չափ ծոմապահութեան, այսինչ և այնինչ կերակուրները միայն ուտելու, որոշեալ ժամերու և պահերու մէջ, մարդոց խելքը ասոր կը հասնի, և ուզեն չուզեն կը հպատակին իրենց բժշկի կամքին և պատուէրին, և ասոր համար զրամ ալ կուտան բժշկին։ Բայց որպէս զի մարդկիկ հիւանդ չըլլան — եթէ հնար է անշուշտ — Եկեղեցին մեծ խմաստութեամբ և հեռատեսութեամբ կարգադրութիւններ ըրած ըլլայ նոյն ինքն ժողովրդեան մարմնաւոր և հետեւաբար հոգեւոր առողջապահութեան հա-

մար, որովհետեւ ատոր կրօնական օծութիւն մը տրուած է, արհամարհելի է, նախապաշարում է, աւելորդ է, եւալն:

Ես չեմ հասկնար և չեմ կրնար հասկնալ այսչափ իմաստակութիւն մեր ազգին մէջ:

Եկեղեցին, արդէն յաճախ դիտել տուի և շեշտեցի, նոյն ինքն ժողովուրդն է: Եւ եկեղեցւոյ բոլոր գործարանաւորութիւնը, իր կրօնական, իր կանոնագիտական, իր աստուածաբանական վուլերով և առումներով, կարգադրուած և նուիրուած է նոյն ինքն ժողովուրդին (եկեղեցւոյն) հոգեկան և ֆիզիքական աճման և բարձրացման: Կրօնքը եթէ կորսընցընէր իր այս նշանակութիւնը և դադրէր ըւլտրէ անհատական և ընկերային կեանքի մէջ դաստիարակիչ ազգակ մը, ոեւէ արժէք պիտի չունենար:

Պահեցողութեան խնդիրը կեանքի՛ խնդիր մըն է, հետեւաբար իրակա՞ն խնդիր մը: Եւ կեանքէն աւելի բանաստեղծական, կեանքէն աւելի հրաշալի, կեանքէն աւելի աստուածային իրականութիւն մը կա՞յ այս աշխարհի մէջ: Եւ մարդիկ, ոմանք իրենց տղիտութեամբ, ոմանք իրենց իմաստակութեամբ, ոմանք աւ իրենց չափազանց գիտութեամբ, կ'արհամարհեն այս կեանքին օրէնքները, կ'եղծեն անոր բանաստեղծական, կրօնական, աստուածային գիծերուն գեղեցկութիւնը, և կ'ըսեն. «կեր»

արք և ուրախ լեռ» :

Եթէ մարդիկ զիտնային թէ ի՞նչ է իրենց
կերածն ու խմածը , թէ ինչո՞ւ համար կ'ուտեն
և կը խմեն , և կամ թէ ի՞նչպէս պէտք է ու-
տել և խմել , արդէն ինքնին յարգած և գոր-
ծադրած կ'ըլլային պահեցողութեան և չափա-
որութեան պայմանները : Ծանօթ ասացուած
մը կայ , — «Ըսկ' դուն ինձ թէ ի՞նչ կ'ուտես . եւ
ես շտեմ ֆեղ թէ ի՞նչ ես» :

«Tell me what you eat, and I'll tell you
what you are».

Ես , իմ բովանդակ ազառամտութեամբ ,
կ'զմայլիմ եկեղեցւոյ խմաստութեան վրայ ,
որ կրօնական կնիք մը զրած է պահեցողու-
թեան նշանակութեան և արժէքին վրայ և
շատ բարձրէն ուղղութիւն տուած է մարդոց
կենցաղին :

Լաւ պահուած մարմին մը , որ ազա՛տ է
ուտելիքի և խմելիքի խճողումներէն , անկա-
նոնութիւններէն և չափազանցութիւններէն ,
ընդունակ կ'ըլլայ ո՛չ միայն Փիզիքական ա-
ռողջ և երջանիկ զարգացման , այլ նաեւ մը-
տաւոր եւ հոգեկան աճումներու և բարձրա-
գոյն զարգացումներու : Այս է արդէն կրօնա-
կան վիճակ ըսուածը մեր ներքին կեանքին
զարգացման մէջ :

Մարմինը պէտք է այնպէս մը անուցանել ,
որ չարգիլէ մեր կարողութեանց ներդաշնակ

աճումը և զարգացումը : Այս տեսակէտէն անդարագառնալով՝ սեռային զեղծումներու խնդրին, զորս նկատի առինք վերեւ, պէտք է դիտել որ անհերքելի առնչութիւն մը կայ այդ զեղծումներու և կերուխումի պայմաններուն մէջ։ Կերակուրի անժուժկալութեանց ուղիղ արդիւնքն է զեղխութիւն։

Արդ, իմ ջերմագին բաղձանքս է որ հայ ժողովուրդը նորէն սորվի և զիտնայ իր Փիզիքական կեանքին մեքենականութեան օրէնքները, և զաղը տգիտութեամբ և իմաստակութեամբ չարհամարհէ զանոնք իր վերաշինեալ Հայրենիքին և իր բարեկարգեալ Եկեղեցւոյն մէջ։

Այս պատճառաւ՝ պէտք է որ Եկեղեցին ալ նոր գիտակցութիւն մը արթնցնէ հայ ժողովուրդին մէջ առողջ և մաքուր կեանքի մը պէտքին և պայմաններուն մասին՝ փարատելով «կրօնական» թիւրիմացութիւններն ու մոլեռանդութիւնները։

Պահեցողութեան սկզբունքը չի կրնար վէճի ենթարկուիլ ուեւէ ատեն, ուեւէ տեղ և ուեւէ կերպով։ Ընդհակառակը՝ այս սկզբունքի մասին պէտք է որ ամենէն առաջ մեր գլուխները բարեկարգուին։

Ապաշխարութիւնն եւ Խոստվանանի, դժբախտաբար շատո՞նց կորսնցուցած են իրենց կանոնական և բարոյագիտական գործնաւ-

կան նշանակութիւնները մեր եկեղեցւոյ մէջ, և այժմ ձեւական հետք մը միայն մնացած է ատոնցմէ :

Սպաշխառութիւնը նախկին եկեղեցւոյ մէջ Մկրտութեան պէս վերածնդեան խորհուրդ մը ունի. և այս պատճառաւ ալ իրեւ հաւատոյ կանոն չեշտուած է Նիկիոյ հանգանակին մէջ. (Հաւատամք) «ի մի մկրտութիւն, յԱպաշխառութիւն, ի քաւութիւն և ի թողութիւն մեզաց» :

Ինչպէս որ չմկրտուած, անկնունք անձ մը չի կրնար քրիստոնեայ ըսուիլ, այսպէս ալ մեղաւոր անձ մը, թէեւ մկրտուած, չի կրնար պահել իր մկրտութեան կամ վերածնութեան մաքրութիւնը, եթէ չզղջայ, չխոսսովանի և չապաշխարէ :

Մկրտութիւնը մի է. այսինքն անձ մը միայն մէկ անգամ կը մկրտուի՝ ինչ ձեւով ալ կատարուած ըլլայ մկրտութեան արարողութիւնը: Կրկնամկրտութիւն չկայ: Բայց որովհետեւ մարդիկ մեղանչական են, ո'չ միայն մէկ անգամ, այլ պարտաւոր են միշտ զղջաւ, խոսսովանիլ և հրաժարիլ մեղանչումներէ: Ըստ Աւետարանի՝ մեղքի ճանաչումը և անկէ հրաժարումը չափ և սահման չունին: Դարձեալ՝ աւետարանական ըմբռնումով, քրիստոնեայք ո'չ միայն ներելու են իրարու, ալ նաեւ երբ մեղանչողը յամառի՝ պէտք է ենթարկուի եւ-

կեղեցւոյ (Ժողովրդեան) գատաստանին (Մատթ. Ժ. 15-35):

Ապաշխարութիւն ուղիղ հետեւանքն է Զηջումի և խոստվանութեան: Հետեւաբար՝ երբ կ'ըսուի ապաշխարել, այդ կը նշանակէ թէ մեղաւորը ճանչցած է իր մեղքը, և զղցացած է իր ըրած մեղքին համար, այսինքն՝ կը խոստվանի իր ըրած մեղքը, և այս հոգեբանական վիճակին արտայայտութիւնն է ապաշխարանիլ:

Ապաշխարանքն հին եկեղեցւոյ մէջ հետըզհետէ գատական հանգամանք և կերպարանք առաւ, և այսօր մենք կանոնագիրին մէջ ունինք կանոնական կամ օրինական յօդուածներ մեղքերու աստիճաններուն և հատուցմանց մասին:

Որպէսզի մտքերու մէջ չփոթութիւն չը ծագի, պէտք է զիտել տամ ընթերցողներուս, թէ աստուածակետական կառավարութեանց մէջ, հոգեւոր և մարմնաւոր յանցանքներ, մեղքեր, ոճիրներ, ենթակայ էին հոգեւոր իշխանութեան գատաստանին:

Այսպէս էր իրողութիւնը Հրէութեան մէջ, և ասոր ապացոյցն է Սուրբ Գիրքը, որ միանգամայն կանոնագիրին է Հրեայ ժողովուրդին: Այդ կանոններ կամ օրէնքներ մեծ չափով աղքած են նաեւ քրիստոնէական եկեղեցւոյ կանոնագրութեանց վրայ:

Եւ ինչպէս որ Հրէից մէջ Սինակոկն էր

գատական իշխանութեան կեղրոնք , Քրիստո-
նէլից համար ալ Եկեղեցին եղաւ այդ կեղրոնք :
Եպիսկոպոսն էր գատաւորք Եկեղեցւոյ
մէջ : Դատական այս իշխանութեան հետքերք
մինչեւ ցայսօր մնացած էին , զոր օրինակ ,
Հայոց Առաջնորդարաններուն մէջ :

Երբ ժողովուրդներ զարգացան և ընկերա-
ցին կեանքը կազմակերպուեցաւ , և աշխար-
հիկ դատարաններ հաստատուեցան՝ այլ եւս
ոչ-կրօնական նկարագիր ունեցող բոլոր դա-
տական գործեր ենթարկուեցան քաղաքական
դատարաններու . իսկ հոգեւոր իշխանութեան
մնացին միայն կրօնական նկարագիր ունեցող
դատական խնդիրներ :

Եւ հոգեւոր նկարագիր ունեցող մեղքերու
ներման և քաւութեան համար Եկեղեցին կեր-
պեր ունի , որոնք թէեւ նախկին դատական-
դրութեան ձեւականութիւններէ հեռի են ,
բայց ատոնց ողին դատական է դարձեալ :

Առանց մտնելու մանրամասնութեանց և
մասնաւորութեանց , պէտք է ըսել որ Խոստո-
վանանքի և Ապաշխարանքի մէջ արդարու-
թեան գործ մը կայ : Իսկ ընկերացին կեանքին
ազնուացման զօրաւոր և շինարար ազգակնե-
րէն մէկն է արդարութեան զաղափարին զար-
գացումը անհատներուն ներսը :

Արգ՝ աւետարանական սկզբունքներու վը-
րայ հիմնուած հաստատութիւն մը , ինչպէս որ

Քրիստոնէական եկեղեցին, չէր կրնար և չերնար թոյլատրիել որ քրիստոնէական կեանք ու կենցաղ խաթարուի արդարութեան գաղափարին տկարացումով։ Ամէնէն փոքրիկ անձնական անհաւատարմութիւն մը լնդդէմ արգարութեան, կրնայ մեծ ու աղիտաւոր հետեւանքներ ունենալ ո՛չ միայն անհաւատարիմ անձին ամբողջ կեանքին համար, այլ նաեւ եկեղեցւոյն (ժողովրդեան) համար, որուն անգամ է ինքն։ Քիչին մէջ հաւատարիմը, հաւատարիմ է նաեւ շատին մէջ։ Եւ ասոր հակառակը՝ քիչին մէջ անհաւատարիմը, անհաւատարիմ է նաեւ շատին մէջ։ Այս է աւետարանական սկզբունքը։

Հետեւաբար, Խոստովանութեան և Ապաշխարութեան հոգեբանական և լնկերային արժէքները նոյն են ի'նչպէս նախկին եկեղեցւոյ համար, նոյնպէս մեր այս ժամանակի եկեղեցւոյն համար։

Բարեկարգեալ հասկցողութիւն մը անհըրաժեշտ պայման է այս խնդրին մէջ։

Եւ ես վստահ եմ որ եթէ մենք չըլլայինք հալածուած Ազգ մը, այսօր մենք շատ աւելի պայծառ և շատ աւելի դրական հասկցողութիւն մը ունեցած պիտի ըլլայինք Խոստովանքնեանքի և Ապաշխարութեան շինարար ազգեցութեան մասին՝ ժողովրդեան հոգեւոր բարձը կըթութեան տեսակէտէն։

Մեր ժողովրդեան հալածեալ և շարունակ հարստահարեալ վիճակին հետեւանքով է որ ազգովին տկարացած ենք շատ մը բաներու մէջ։ Այդ վիճակին ուղիղ հետեւանքն է մեր հոգեւոր իշխանութեան անբաւականութիւնը, մէր եկեղեցականներուն անպատրաստութիւնը իրենց կոչման և ծառայութեան համար։

Իմաստուն, փորձառու և բարեկրօն խոստովանահայր մը, կամ արդիական բառով, խորհրդական մը՝ ինքնին օրհնութիւն մըն է իր ժողովուրդին համար։

Ըստ իս, բարեկարգեալ եկեղեցւոյ մէջ պէտք է գտնել բանաւոր և շինարար կերպը խոստովանութեան և ապաշխարութեան։

Հրեայք Քաւուրեան օր մը ունէին (Ղեւտ. իգ. 26-32), յորում պարտաւոր էին հրապարակային խոստովանութեամբ և ողջակէզներով քաւել իրենց մեղքերը։ Ասէկա ապաշխարութեան ամէնէն շինիչ կերպն է անշուշտու Եւ մեր եկեղեցւոյ մէջ, պատարագիչին հրապարակային խոստովանութիւնը, կամ Մեծ Պահոց ընթացքին, ամէն շաբթու մէջ օր մը հրապարակաւ կատարուած ժողովրդային խոստովանանքներ, մեղքերու բանաձեւեալ մէկ համարատուութեամբ մը, և պահքի և աղօթքի տրուած մասնաւոր ուշադրութիւնը, և աշխան, այնպիսի աւանդութիւններ են, որոնք պէտք է բարեկարգուին պայծառ հասկցողու-

թեամբ և գործնական արժէքներով։ Վասն զի՞ Քրիստոնեայ մարդուն նկարագիլը տարբե՛ր պիտի ըլլայ ուրիշներու նկարագրէն։ Աղի և Լոյսի գերը պիտի կատարէ բո՛ւն քրիստոնեաց մարդը ընկերային կեանքի մէջ։ Անոր ըմբը նումը կեանքի բարձրագոյն պայմաններուն վրայ առաւելութիւն մը պիտի ունենայ (Մատթ. 13-18, և 20)։

Մարդիկ անգրագառնալով իրենց թերութիւններուն վրայ՝ կը վարժուին արդարութեամբ դատելու իրենց անձը։ Այս է թանկագին արժէքը կոստովանութեան և Ապաշխարութեան։

Եկեղեցին մեծ պարտականութիւն ունի քրիստոնէական նկարագրի չինութեան մէջ, և այս աշխատութիւնը ընդարձակ և խորունկ նշանակութիւն ունի ընկերային կեանքի ազնուացման տեսակէտէն։

Դ.— ՏՈՄԱՐԱԿԱՆ ԿԵՏԵՐ

Ամբողջ քաղաքակիրթ աշխարհի Տոմարն է ՆՈՐԸ, Գրիգորեան Տոմար ըսուածը և ո՛չ թէ Հինը, որ 13 օր ետ է ՆՈՐԷն։

Տոմարներու ձշդութիւնը գիտական խընդիր մըն է, և հարկ է որ յարդուի գիտութեան վճիռը։

Ամբողջ եւրոպա, Ամերիկա՝ կը գործածեն նոր Տունարլ։ Մեծ Պատերազմէն յառաջ Արեւելքի մէջ կը գործածուէր Հին Տունար։ Մանաւանդ եկեղեցական տեսակէտով՝ Հայ, Յոյն, Ռուս եկեղեցիներ կը վարէին Հին Տունարով։ Ռուսիոյ քաղաքական Տունարն ալ Հին էր։ «Թիւրքիա» կը գործածէր երկու տարբեր Տունարներ, և Մեծ Պատերազմի ընթացքին ընդունեցաւ նոր Տունարլ։ Ռուսիոյ մէջ ամէն կարգուկանոն վերիվայր շրջեցաւ Զարերու Կառավարութեան քայլացման հետեւանքով։ Հոն ալ նոր Տունարն է որ կը գործածուի այժմ։

Մեծ Պատերազմէն յառաջ Հայ, Յոյն և Ռուս եկեղեցիներու Տունարը փոխել բաւական փափուկ խնդիր մըն էր. որովհետեւ այս երեք եկեղեցիներուն քաղաքական պայմանները արգելք էին այդպիսի բարեփոխութեան մը։ Յոյն եկեղեցին չէ՞ր կրնար ընդունիլ նոր Տունարը, քանի որ ամբողջ Ռուսիա Հին Տունար կը գործածէր, երկու օրթօսոքս եկեղեցիներու մերձաւորութեան պահանջն էր այս։ Մեր եկեղեցին «Թիւրքիոյ» մէջ չէ՞ր կրնար նոր Տունարն ընդունիլ, քանի որ Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան կեդրոնը, իշմիածին, Ռուսաստանի սահմաններուն մէջ էր մեր Ազգին մեծագոյն հատուածին հետ, և հետեւաբար եթէ ոչ անհնար, զոնէ գժուար էր Ռուսիոյ մէջ գործածէլ նոր Տունարլ։

Բոլոր այս գժուարութիւնք հարթուած են
այժմ, և քաղաքական, տնտեսական և եկե-
ղեցական ունեէ նկատում կամ պատճառ չկայ
այլեւս, որ մեր Եկեղեցին չընդունի Նոր Տո-
մարը, քանի որ մեր ժողովուրդը արդէն ըն-
դունած է զայն տիրող քաղաքական և տնտե-
սական պայմաններու տակ:

Սաիկա անհրաժեշտ է որպէս զի ներդաշ-
նակութիւն հաստատուի մեր քաղաքական և
ազգային եկեղեցական կեանքի ժամանակի
հաշիւներուն մէջ:

Պահելով հանդերձ մեր Եկեղեցւոյ գլխա-
ւոր Տօներուն աւանդական կամ պատմական
հաշիւները, Նոր Տոմարի գործածութեամբ
մենք պիտի մօտենանք Քրիստոնէական աշ-
խարհի մեծ տօներու օրերուն: Զոր օրինակ,
մեր Եկեղեցին, հետեւելով նախկին Եկեղեց-
ւոյ հաշոււին, Փրկչին Ծննդեան Տօնը կը կա-
տարէ Յունվարի 6-ին՝ Հին Տոմարով: Իսկ
Քրիստոնեայ աշխարհ Ծնունդը կը կատարէ
Դեկտեմբերի 25-ին՝ Նոր Տոմարով: Դարձեալ՝
Յոյն Եկեղեցին՝ Փրկչին Ծնունդը կը կատարէ
Դեկտեմբեր 25-ին՝ Հին Տոմարով, իսկ Փրկչին
Մկրտութեան յիշատակը՝ Յունվար 6-ին՝ Հին
Տոմարով, մեր Ծնունդի տօնին. մինչդեռ մեր
Եկեղեցին Ծնունդ և Մկրտութիւն կը կատա-
րէ միանդամայն Յունվարի 6-ով մենք

Արդ՝ Հին Տոմարի Յունվարի 6-ով մենք

12 օր հեռու կը մնանք Դեկտեմբեր 25-էն .
իսկ 25 օր հեռու կը մնանք Նոր Տոմարի Դեկտեմբեր 25-էն :

Նոր Տոմարի ընդունելութեամբ այս մի-
ջոցները կը կարձնան , և մեր Եկեղեցին իլր
հինգ մեծագոյն Տօներուն կամ Տաղաւարնե-
րուն առաջինը հոչակած կ'ըլլայ Քրիստոնեաց
աշխարհի տօնական օրերու շրջանին մէջ :

Աչքի զարնող անպատեհութիւններէն
մէկն ալ , մա'նաւանդ Ամերիկայի և Եւրոպայի
պէս Քրիստոնեայ երկիրներու մէջ , Զատկի
հաշուին տարբերութիւնն է :

Պէտք է գտնել կերպ մը այս տոմարական-
հաշիւնները ներդաշնակելու թէ՛ քրիստոնեաց
երկիրներու հաշուին և թէ՛ մեր ժողովրդեան-
կեանքին արգի պայմաններուն հետ :

Նոր Տոմարի ընդունելութեան խնդրին
հետ կապուած է նաև մեր Եկեղեցւոյ ՏՕՆԱ-
ՑՈՅՑին նորոգութիւնը :

Հայաստանի Եկեղեցւոյն աղքային և ժո-
ղովրդական նկարագիրը , որ իրաւամբ կը շեշ-
տուի յաճախ , հարկ է որ Տօներու կարգաւո-
րութեան մէջ արտայատուի շատ ընդարձակ
և գրաւիչ հանգամանքով :

Մեր Եկեղեցւոյ Տօնացոյցին նորոգութեան
նպատակը պէտք է ըլլայ ազգային կամ հայ-
կական տօներուն վերահաստատութիւնը և
տօնախմբութիւնը այնպիսի օրերու մէջ , որ

**Ժողովուրդը կարող ըլլայ հնար եղածին չափ
բազմութեամբ ներկայ գանուիլ Եկեղեցին։
Մեր Եկեղեցւոյ Տօնացոյցը հարուստ է
ոչ-հայ սուրբերու տօներով։**

Ինչպէս որ Հաւատաքի կամ Հաւատամքի
մասին խօսելու ատեն գիտել տուի թէ մեր ե-
կեղեցւոյ գաւանաբանական սկզբունքները
միեւնոյն պիտի ըլլան Ընդհանրական Եկեղեցւոյ
սկզբունքներուն հետ, որպէս զի չդադրի այդ
Եկեղեցւոյն անդամութենէ և հաղորդութենէ,
այնպէս ալ այս տօներու կարգաւորութեան
մէջ պէտք է միայն այնպիսի տօնախմբելի
սուրբեր ընտրել և ընդունիլ, որ պատկանին
այդ Ընդհանրական Եկեղեցւոյն և հաւասար
կերպով տօնախմբուին Յոյն, Լատին, և այլ
Եկեղեցիներուն մէջ, որք կը կազմեն այդ ամի,
ընդհանրական եւ առաքելական սուրբ Եկեղեցին
Նիկոյ Հանդանակին բացատրութեամբ, և
մնացածը պէտք է հանել Տօնացոյցէն։

Այսպիսի ընտրութիւն մը շատ տեղ պիտի
բանայ մեր Եկեղեցւոյ Տօնացոյցին մէջ մեր
աղքային հին և նոր նահատակներու լիշտա-
կին տօնախմբութեան։

Մեր աղքային հին պատմաղիրներէն Փա-
ւլստոս Բիւզանդ թանկագին տեղեկութիւն-
ներ կուտայ (Դպր. Գ. Գլուխ ԺԱ.) թէ ի՞նչ-
պէս Ս. Վրթանէս Հայրապետ կանոն գրաւ որ
հայրենիքի փրկութեան համար մեռնողներու

յիշատակը պատուուի և փառաւորուի եկեղեցւոյ մէջ տարեկան տօնախմբութեամբ, և անոնց անունները յիշուին Սուրբ Պատարագի ատեն՝ սրբոց յիշատակութենէն անմիջապէս ետքը :

Ա. Վրթանէս այս կանոնը դրաւ Հայաստանի Սպարապետ Մամիկոնեան վաչէ Զօրավարին և ուրիշ քաջերու մահանալէն ետքը Պարսից գէմ մզուած պատերազմի մը մէջ :

Ո՞ւր է վաչէ Զօրավարին և իր նահատակ զինուորաց տօնը :

Եւ անկէ ի զեր ո՛րչափ սուրբեր և քաջեր ունեցած է մեր Ազգը, մինչեւ մեր օրեր, և անոնց բոլորին յիշատակը մնացած է թաքուն կամ Յայսմառուրիներու մէջ, և առարկայ չէ եղած հանգիսաւոր տօնախմբութեանց :

Մենք ունինք ազգային սուրբերու և նահատակներու հոյեր, որոնց յիշատակը Յայսմառուրիներու մէջ պահուած է միայն. իսկ Յայսմառուրին ընթերցումը շատո՞նց դադրած է եկեղեցւոյ մէջ :

Դարձեալ՝ ունինք նոր նահատակներու բազմութիւն մը, որոնց յիշատակութիւնը պէտք է որ արձանագրուի և ընդունուի եկեղեցւոյ կողմէն, խնամու քննութենէ մը ետքը :

Ազգային սուրբերու և նահատակներու տօնախմբութեան և յիշատակութեան խնդիրը,

իմ կարծիքով, եկեղեցւոյ ոգեւորութեան նը-
պաստող խնդիրներէն մէկն է. և այս պատ-
ճառաւ ալ հարկ է մեր եկեղեցւոյ տօնակար-
գը վերածել գործնական զրութեան մը:

Այն երանելի ժամանակներուն, երբ չէն
և պայծառ էին Հայոց եկեղեցիներ և ժողո-
վուրդը ջերմեռանդութեամբ կը վազէր իր ե-
կեղեցին առաւ իրիկուն, երեկոյեան ժամեր-
գութեանց սկիզբը Յայտառուրդ կը կարդաց-
ուէր, թէեւ յաճախ անխնամ կերպով մը,
մա՛նաւանդ երբ ընթերցումը կը վիճակէր
այնպիսիներու, պատանի թէ հասուն մարդ,
որոնք չէին գիտեր մեր հին հայերէնը: Այս
ընթերցումներուն նպատակն էր Տօնելի և Յի-
շատակելի սուրբերու և նահատակներու կեն-
սագրութիւնը սորվեցնել ժողովրդեան:

Արդ՝ կարելի է այս զրութիւնը բոլորովին
բարեփոխել և արդիացնել՝ խմբագրելով նոր
կենսագրութիւններ հին և նոր սուրբերու և
նահատակներու, մեր արդի հայերէնով, և
տալ ժողովուրդին ձեռքը: Այսպիսի կենսա-
գրութիւններ պէտք է ըլլան վաւերական և
պաշտօնական, իբրեւ պատմական և իրական
փաստեր, որոնց ընթերցումը խորապէս և շի-
նարար կերպով կը ներգործէ ընթերցողներուն
վրայ, ներշնչումներ կու տայ անզնց, կ'ոգե-
ւորէ զանոնք որ ձգտին կեանքի բարձրագոյն
կիրարկութեան և նպատակներուն:

Դարձեալ՝ աղդային սուբբերու տօնախըմբ-
բութիւնները կատարել կիրակի օրեր :

Քրիստոնէական Եկեղեցւոյ մէջ Կիրակիներ
նուիրուած են Տերութիւն Տօներու : Արդէն Կիրա-
կի կը նշանակէ տէրունի կամ տէրունական :
Իսկ Տերութիւնի կը նշանակէ Տէրն մեր Յիսուս
Քրիստոսի վերաբերեալ տօներ , որոնց գլխա-
ւորն է իր Յարութեան տօնը , որ յիսնօրեայ
տօնախմբութեամբ կը հռչակուի :

Իսկ Սրբոց կամ Մարտիրոսաց տօներուն
նուիրուած են շաբթուան միւս օրերը , բացի
պահոց օրերէն : Եւ պահոց օրեր են ԴՆ . և
ՈՒՐԲ . , Շաբաթապահքեր և Մեծպահք :

Բայց ասիկա քարացած կարգադրութիւն
մը չէ . այնպէս որ , զոր օրինակ , այդ Յիսուն
օրերու մէջ հանգիպող կիրակիներուն երրոր-
դին կապուած է Աշխարհամատրան , այսինքն
Քրիստոնէական առաջին Եկեղեցւոյն հաստա-
տութեան յիշատակը , և այս պատճառաւ այդ
կիրակին կը կոչուի Աշխարհամատրան Կիրակի :
Հինգերորդ կիրակին կցուած է Տօն Երեւման
Սրբոյ Խաչին : Եօթներորդ կիրակին կապուած
է Ս . Գ . Լուսաւորչի խոր-վիրապային կեան-
քին յիշատակը , և զայն հռչակելու համար
քերթուած և երգուած է Մեծամրաշ շարակա-
նը : Այս պատճառաւ Զատկի Եօթներորդ կի-
րակին կը կոչուի նաեւ Մեծամրաշի Կիրակի :
Եղիս Մարգարէին յիշատակը կապուած է

Հոգեգալստեան տօներուն յաջորդող Առաջին
Կիրակիին :

Ո՞չ միայն Աստուածածնի Վերափոխման
տօնը կիրակիի բերուած է մեր Եկեղեցւոյ մէջ,
այլ նաև անոր Տփոյ և Գօտւոյ գիւտերուն
տօներն ալ կապուած են կիրակիներու :

Նոյն իսկ խաչի վերացման տօնը կը կա-
տարուի կիրակի :

Դարձեալ, ինչպէս որ գիտել տուի, Եկե-
ղեցւոյ կարգադրութեանց համաձայն՝ պահոց
օրերուն Սրբոց տօներ պէտք չէ կատարուին,
բայց կը կատարուին. այսպէս՝ Յինանց ԴՇ. և
ՈՒԻԲ. օրերը Զատիկ են, Վարագայ Ս. Խաչի,
Ս. Յակոբայ և Ծննդեան շաբաթապահքերը,
ինչպէս նաև Մեծպահոց շաբաթ օրերը Մար-
տիրոսաց են :

Ասոնք ցոյց կու տան թէ կիրակիներ մնա-
լով հանգերձ Յարութեան նուիրեալ օրեր՝ կա-
րելի է սրբոց տօներով ալ կրկնապատկել տ-
անց տէրունական փառքը, այն ալ մեր ազ-
գային սրբոց տօներով :

Ինչո՞ւ համար Հայաստանի Եկեղեցւոյն
առաջին հիմնադիրներուն, Թագէոս և Բար-
թողիմէոս Առաքեալներու տօները չհոչակուին
կիրակի օր մը :

Ինչո՞ւ Ս. Գրիգոր Լուսաւորչին երեք
տօներուն դլխաւորը, Գիւտ Նշխարաց, շաբա-
թէն չփոխադրուի կիրակի օրուան :

ինչու Մեծն-Ներսէսի, Սահակայ և Մեռ-
բոպայ, ինչպէս նաեւ Սրբոց Վարդանանց Զօ-
րավարաց Տօները, և Մամիկոնեան Վաչէ Զօ-
րավարէն մինչեւ մեր օրեր, հայրենիքի աղա-
տութեան համար նահատակեալ հայ քաջերու-
տօնախմբութիւնք չվերահաստատուին և չը
կատարուին կիրակի օրեր :

Ես վստահ եմ որ եկեղեցւոյ կողմէն ազ-
գային կեանքի մեծ դէպքերուն և դէմքերուն
ընծայուած այս մասնաւոր ուշագրութիւնը
պիտի զօրացնէ մեր ժողովուրդին գիտակցու-
թիւնը իր եկեղեցւոյն մասին, և եկեղեցին
աւ, իր կարգին, պիտի զօրանայ և պիտի
խանդավառի նոյն գիտակցութեան ազգեցու-
թեամբ :

Մեր եկեղեցին կարգուկանոնի և արտա-
յայտութեան նորագոյն և սակայն իր փառա-
ւոր աւանդութեանց հաւատարիմ մեթոտնե-
րով պէտք է խորապէս թափանցէ ժողովըր-
գեան կեանքին և պահէ իր գարաւոր ծառա-
յութեան իրաւունքը մեր ազգային վերաշի-
նութեան հսկայ գործին մէջ :

Ե .— ՎԱՐՉԱԿԱՆ ԿԵՏԵՐ

Եկեղեցւոյ վարչութեան կամ կառավա-
րութեան մէջ բարեփոխութեան կարօտ առա-

ջին կէտն է մեր հոգեւոր իշխանութեան կամ
նուիրապետութեան վերակազմութիւնը , կամ
նուիրապետութեան աստիճաններուն ճշգումը :
Ասիկա մա'նաւանդ անհրաժեշտ է երբ մեր ե-
կեղեցւոյ ձեռնագրեալ և օծեալ պաշտօնէու-
թեան համար բոլորովին կամաւոր պիտի ըլլայ
ամուրի կամ ամուսնացեալ կենցաղին ընտրու-
թիւնը , և այլ եւս ամուրի եկեղեցականու-
թեան յատուկ առանձնաշնորհում մը պիտի
չըլլայ Քահանայութենէն վեր աստիճաններու
մէջ յառաջացումը :

Եկեղեցւոյ գործնական կեանքին մէջ այ-
սօր չորս աստիճան կայ , որ կը տրուի — աւե-
լի ճիշդը տրուելու է — արժանաւորներուն :
Ասոնք են Քահանայուրիւն , Վարդապետուրիւն ,
Եպիսկոպոսուրիւն և Կարողիկոսուրիւն :

Ստուգիւ մեր Ձեռնագրութեան Մաշտո-
ցին մէջ ունինք եկեղեցական պաշտօնէից աս-
տիճաններու դասաւորութիւն մը , Քահանա-
յութենէն յառաջ , որմէ կ'անցնին բոլոր Ձեռ-
նագրեալներ , բայց այդ բոլորը այժմ մեր ե-
կեղեցւոյ գործնական կեանքին մէջ , արարո-
ղական ձեւակերպութենէ անզին չեն անցնիր :

Այդ աստիճաններն են .

- ա) Մաղմոսերգութիւն և Աւելածութիւն :
- բ) Դռնապանութիւն :
- գ) Ընթերցողութիւն :
- դ) Երգմնեցուցութիւն :

ե) Զահընկալութիւն :

զ) Կիսասարկաւագութիւն :

ե) Սարկաւագութիւն :

Առաջին հինգ Աստիճանները կը բովանդակուին այժմ Դպրութիւն բացատրութեան մէջ : Եւ Հայաստանեաց Եկեղեցւոյ մէջ, երգեցող մանուկներէն սկսեալ մինչեւ հասուն տարիքի մարդիկ, որ ուեւէ կերպով յարմարութիւն ունին Եկեղեցւոյ մէջ շապիկ հագնելու, որպէս զի Փոխասացութիւն (=Սաղմոսերգութիւն) ընեն, Շարական ըստն, Պատարագի երգերը երգեն, Գիրք կարգան, Բուրփառ ընեն (խունկ ծխել) և նոյն իսկ Սարկաւագի պաշտօն կատարեն Պատարագի ատեն (բացի Վերաբերում ընելէ) ամէնքն ալ ԴՊԻՐ են : Եւ գպրութեան աստիճանները երբեմն կը տրուին բոլոր այդ կերպով ծառայողներուն, երբեմն չեն տրուիր : Կանոնի և օրէնքի տակ ստիպողական ո'չ մէկ բան կայ այս մասին : Յարմարութենէն և պարագաներու բերմունքէն կախուած է ամէն ինչ : Այնպէս որ նոյն իսկ հրամանաւ Ուրար կրելու և Աւետարան կարգալու արտօնութիւն կը տրուի անոնց, որ յարմարութիւն ունին Սարկաւագութեան պաշտօնը կատարելու ժամերգութեան պահուն : Եւ այս արտօնութիւնը ոչ միայն Եպիսկոպոսը կուտայ — որու բացարձակ իրաւունքն է — այլ նաև Քահանայք . և այս ազատութիւնը այնքան ընդարձակուած

է որ նոյն իսկ ժողովրդեան զաւակներէն ժամերգութեան մասնակցելու փափաք ունեցող ամէն ոք, հերիք է որ քիչ շատ յարմարութիւն ունենայ, ուզած ատեն կրնայ շապիկ հազնիւ և Դպրութիւն ու Սարկաւագութիւն ընել:

Կա՞ն Եկեղեցիներ, որ կարող եղած են Դպրաց Դասեր կազմել, որոնք ունին իրենց թոշակաւոր Դպրապետները, ձեռնադրեալ կամ ոչ: Այսպէս կազմակերպուած Դպրաց Դասեր ունին իրենց յատուկ ներքին կանոնադրութիւն և սովորութիւն, և նոյն իսկ իրաւունքներ. զոր օրինակ կ. Պոլսի Մայր-Եկեղեցւոյ Դպրաց Դասը:

Առաջին եօթը աստիճաններ, իրականութեան մէջ ո՛չ միայն գագրած են Եկեղեցւոյ նուիրապետութեան դասակարգութիւնները կազմելէ, այլ նաեւ անոնցմէ ոմանք գործնականապէս վերածուած են թոշակաւոր ծառայութեան մը:

Հիմայ Աւելածուներու մասնաւոր գասակարգ չունինք: Ժամկոչութիւննը, որ կը համապատասխանէ Դոնապանութեան, թոշակաւոր ծառայութիւն մըն է: Ֆիզիքական ոյժ և յարմարութիւն ունեցողներ կը վարձուին ժամկոչութիւն ընելու, որ Աւելածութիւն ալ կ'ընեն Եկեղեցւոյ ներսն ու դուրսը, Կոչնակ կը զարնեն կամ Զանգակ կը հնչեցնեն, և ամէն տեսակ ծառայութեան գործ կ'ընեն Եկեղեց-

ւոյ շուրջ։ Գաւառներու մէջ ժամկոչներ զերեզման կը փորեն և մեռել ալ կը թաղեն։

Երդմնեցուցչուրիւնը (*Exorcism*) , որ հին եկեղեցւոյ մէջ կապուած էր երախայից մկըրտութեան հետ , ինքնին գաղրած է երախայից գոյութեան հետ։

Քրիստոնէական նախկին Եկեղեցւոյ մէջ Երախայ (*Catechumenos*) էին անոնք որ Հրէութենէ և Հեթանոսութենէ կուգային և կ'ուղէին քրիստոնեայ ըլլալ։ Այսպիսիներ անմիջապէս չէին ընդունուեր քրիստոնէութեան , այլ նախապէս կը գաստիարակուէին և կը կրթուէին քրիստոնէական հաւատքի մէջ , և այսպէս պատրաստուելէ ետքը կուգային Մըկըրտութեան և քրիստոնեայ կ'ըլլային։ Պատրաստութեան շրջանը շրջա՛ն էր երախայութեան , իսկ պատրաստուողներ էին երախայք Իսկ մկրտուելէ անմիջապէս յառաջ երախայք պարտաւոր էին հանդիսաւորապէս երգում ընել , թէ կ'ընդունին զՔրիստոս , և տպա կը մկրտուէին։ Ահա այս երգումը ընել տուողներ էին Երգմնեցուցիչներ կամ Երգմնեցուցանողներ (*Exorcist*)։

Ասոնց ձեռնադրութեան պահուն երբ եպիսկոպոսը Մաշտոցը կու տայ անոնց ձեռքը , կ'ըսէ .

—«Ընկալարո՛ւֆ եւ ամփովեցեֆ զգրեալսն աս ի միս ձեր։ Տաե ձեզ հրաման դնել զձեռս

ձեր ի վերայ այսահարաց: Եւ որք զան ի մկրտութիւն՝ հրաժարեցուցանել ի սատանայէ: Եւ զոհութեամբ փառաւորել զՀայր եւ զՄրդի եւ զՍուրբ Հոգին այժմ եւ միշտ եւ յաւիտեան յաւիտենից. Ա-մեն»:

**Մանկամկրտութեան գրութեան հաստատ-
մամբ շատո՞նց գաղրած է Երդմնեցուցչութիւ-
նը Եկեղեցւոյ մէջ(*):**

Զահրենկալուրիւնը կը համապատասխանէ
Լուսարարութեան պաշտօնին, որ սակայն իրա-
պէս գաղրած է նույիրապետութեան մէջ գա-
սակարգութիւն մը ըլլալէ. որովհետեւ Լուսա-
րարութիւնը թոշակաւոր գործ մըն է բարեկե-
ցիկ Եկեղեցիներու մէջ. այնպէս որ ուր որ
թոշակ չկայ, հո՞ն ոեւէ անձ, որ յարմարու-
թիւն ունի, կրնայ լուսարարութիւն ընել ե-
կեղեցւոյ մէջ:

**Կիսասարկաւագուրթեան պաշտօնը միացած
է Լուսարարութեան և նոյն խակ Ժամկոչութեան**

(*) Թէեւ Հրաժարիմիլ, որ բանաձեւն է Երդու-
մի տակ Սատանայէ կամ Զար Ոդիէ հրաժարելու,
կայ և կը մնայ Մկրտութեան կանոնին մէջ: Պէտք
է յիշել որ նախկին Քրիստոնեաներու տեսութեամբ
կուպաշտութիւն, և թանոսութիւն, եւայլն, սա-
տանայի գործեր են, և երբ կուպաշտ մը կամ հե-
թանոս մը կուգար քրիստոնէութեան՝ պարտաւոր
էր Երդմամբ հրաժարիլ այդպիսի սատանայական
գործերէ:

հետ : Նշխար գործել , մաս շինել , սպասները մաքրել , զիրք կարդալ , եւայլն , այս բոլոր գործերը մասամբ մը կ'ընեն նոյն ինքն Քահանաներ , իսկ մեծ մասամբ կ'ընեն կուսարարներ և Ժամկոչներ :

Կը մնայ Սարկաւագութիւնը , որ միայն Վանքերու մէջ գոյութիւն ունի , ինչպէս որ վերագոյն գիտել տուի , այն ալ իբրեւ պատրաստութիւն կուսակրօն եկեղեցականութեան : Այնպէս որ ամուսնացեալ Սարկաւագութիւնը ինքնին դադրած է քաղաքներու եկեղեցեաց մէջ :

Եւ շատ ցաւալի է որ Սարկաւագութեան գասակարգը դադրած է գործնական գոյութենէ , ինչ ալ եղած ըլլայ դադարման պատճառը :

Սարկաւագութիւնը շատ կարեւոր պաշտօն մըն է եկեղեցւոյ մէջ , և կ'արժէ որ դարձեալ վերահաստատուի որպէս զի մեր եկեղեցւոյ բարդ պաշտամունքը վայելչօրէն կատարուի և Սարկաւագներ , մանաւանդ երբ լաւ պատրաստուած են իբենց պաշտօնին , կը նան մեծ մեծ ծառայութիւններ լնել ժողովրդեան , իբրեւ օգնական և գործակից Քահանաներու : Մեր եկեղեցին այնքան տկարցած է նիւթապէս , որ Սարկաւագ չըլլալուն համար՝ Քահանայք կը կատարեն Սարկաւագի պաշտօնը , մանաւանդ Ս . Պատարագի ատեն :

Այս համառօտ տեղեկութիւններէն և վերաբուծութիւններէն կը տեսնուի որ Եկեղեցւոյ նուիրապեսութեան խոնարհագոյն աստիճանները այլ եւս գործնական նշանակութիւն մը չունին Հայաստանեայց Եկեղեցւոյ մէջ, այսինքն՝ ոյն նշանակութիւնը որ ունեցած է նախկին Եկեղեցւոյ մէջ :

Այս երեւոյթին բացատրութիւնը սա՛ է .— Հայաստանեայց Եկեղեցւոյն միջավայրը և իր կառավարութեան բարոյական և նիւթական պարմանները ինքնին բարեկարգած են այդ խոնարհագոյն աստիճանները՝ վերածելով զանանք քանի մը դուզնաքեայ վարձաւոր ծառայութեան, ինչպէս՝ Ժամկոչութիւն և Լուսարարութիւն, որոնք այժմ զո՞ւրկ են հոգեւոր աստիճաններու հանգամանքէն :

Դպրութիւնը, իր այժմեան վիճակին մէջ, կը ներկայացնէ ժողովուրդը . այսինքն՝ ժողովուրդը ինքն է որ իր յարմարագոյն զաւակներով ուղղակի ստանձնած է աստուածային պաշտամունքին մէջ գեղեցիկ բաժին մը, երգեցողութեան բաժինը :

Սոիկա ստուգիւ գեղեցիկ է և հիանալի . որովհետեւ կենգանի ապացոյց մըն է մեր եկեղեցւոյ ժողովրդականութեան :

Բայց, ինչպէս որ ըսի մեր եկեղեցւոյ երաժշտութեան բարեկարգութեան վրայ խօսելու ատեն, մեր ժողովրդը ուղղակի ինքն

պէտք է մասնակցի երգեցողութեան ինչ ինչ
մասերուն, և այս պէտք է ըլլայ երաժշտա-
կան բարեկարգութեան կէտերէն մին:

Իսկ Դպրութիւնը կամ Դպրաց Դասերը պէտք
է որ վերահաստատուին իրենց հոգեւոր ծա-
ռայութեան արժէքներուն մէջ: Վասն զի, հի-
մայ «Երգչախումբ» փոխանակ «Դպրաց Դաս»ի,
և «Խմբավար», «Երաժշտապետ», եւայն,
փոխանակ «Դպրապետ»ի աւելի կը քշուի (և
այս քամին ալ կովկասէն կը փչէ գժբախտա-
բար) այն իմաստով և ոգւով որ Երգչախումբը
գրեթէ մէկդի գրած է երգեցողութեան հոգե-
ւոր օծութիւնը, որ կ'արտայայտուի երգեցող-
ներու երկիւղած և բարեպաշտ վարքով, և
ընդհակառակն, կը ներկայանայ իրբեւ աշխար-
հիկ կազմուածք մը, իրբեւ թէ զուտ գեղար-
ուեստական ոգւով և կերպերով:

Շատ, և շատ փափաքելի էր որ գեղար-
ուեստը մեր բարեկարգեալ եկեղեցւոյն մէջ
օծուէր երգեցողներու երկիւղածութեամբ՝ երբ
ժողովուրդը կրօնական ներշնչումներով վե-
րացած է աստուածային պաշտամունքի ըն-
թացքին:

Մեր եկեղեցին, ինչպէս արարողական բո-
լոր եկեղեցիներ, շատ բարդ ժամակարգու-
թիւն և պաշտամունք ունի, և հետեւաբար
պէտք է որ ունենայ լա՛ւ պատրաստուած և
լա՛ւ մարզուած պաշտօնեաներ՝ պաշտամուն-

քին ամէն ճիւղին և մասին համար :

Եկեղեցւոյ բարեկարգ և պայծառ հանգամանքին համար կենսական պայմաններ են ասոնք : Եւ այս պատճառաւ ալ հարկ է որ եկեղեցական պաշտօնէից դասակարգութիւնը ճշգուի և բարեկարգուի համաձայն մեր այսօրուան պէտքերուն և պայմաններուն :

Դասակարգութեանց ճշգումին հետ զոյգ կ'ընթանայ վարչական ծառայութեանց շրջանակներուն ճշգումը :

Այս գործողութիւնը անհրաժեշտ է նոյն խոկ մեր Եկեղեցւոյ կազմակերպութեան տեսակէտէն, թող բարեկարգութիւնը : Որովհետեւ մեծ պատերազմին հետեւանքով ամէն ինչ տակնուվրայ եղաւ Արարատէն մինչեւ Տաւրոս : Եւ չենք գիտեր թէ վաղը ի՞նչ պիտի մնայ հայութեան՝ իր այնքան անփոխարինելի կորուստներէն և մնասներէն ետքը : Բոլորովին նոր պայմաններու և վիճակներու առջեւ պիտի գտնուինք, և մեր Ազգային Վերաշինութեան գործին մէջ մեր Եկեղեցւոյն վարչական վերակազմութիւնը պիտի ըլլայ բարեկարգութեան ամէնէն կարեւոր կէտերուն ամէնէն աւելի ուշագրաւը :

Մեծ Պատերազմէն յառաջ ալ մեր Եկեղեցւոյ Վարչական կազմակերպութիւնը կարօտ էր բարեկարգութեան : Վասն զի Առաջնորդական Վիճակներ չէին պահած իրենց վա-

զեմի տարածութիւնը և եպիսկոպոսական իւրաւասութիւնը։ Այլեւայլ փոփոխութիւններ եղած էին վիճակներու կազմակերպութեան մէջ։ Իսկ գաղթականութիւններ անխնամ թողուած էին գրեթէ։ Եւ այս բոլորը, շեշտենք անգամ մըն ալ, հետեւանք մեր ազգացին հարստահարեալ և հալածեալ կեանքին։

Օրմաննեան Սրբազան սապէս կը ներկայացնէ մեր եկեղեցւոյ Վարչական վիճակը և կառավարութիւնը։

—«Վիճակներուն բաշխումը, կանոնաւորեալ և ծրագրեալ կերպով չէ եղած, այլ տախիթներու և պարագաներու համեմատ կազմուած է։ Թիւրքիոյ մէջ կոստանդնուպոլսոց աթոռը պաշտօնապէս ունի 44 վիճակ։ Սիս 13, Երուսաղէմ 4, և Աղթամար 2, բայց եթէ անջատուած թեմերն ալ հաշուենք, կոստանդնուպոլիս կ'ըլլայ 52 և Սիս 15, և բովանդակ Թիւրքիա կ'ըլլայ 73։ Իսկ բովանդակ Ռուսիա 6 մեծ վիճակներու բաժնուած է, և Պարսկաստան 2, Հնդկաստան ու Զաւան ալ միասին։ Բայց եթէ յաջորդութիւնները^(*) իբր եպիսկոպոսական նկատենք և անջատ թեմերն ալ հաշուենք, այս կողմն ալ կ'ունենանք 28 վի-

(*) Կովկասի մէջ Յաջորդութիւններ կը համապատասխանեն մեր Առաջնորդական Փոխանորդութիւններուն։

ճակ, ընդամէնն 101 Հայ վիճակներ։ Գաղթականութեանց երկիրներէն Եւրոպա և Ամերիկա նոր վիճակներ եղած են էջմիածնի աթուին ներքեւ, իսկ Եգիպտոս, Ռումանիա և Պուլկարիա կոստանդնուպոլսոյ վիճակներուն բաշխման մէջ կը գտնուին։

Իբրեւ վիճակներու մասին տեղեկութեանց լրումն լիշենք եւս, թէ Հայ վիճակներու թեմակալները, միշտ ձեռնադրեալ եպիսկոպոսներ չեն, հակառակ բոլոր եկեղեցիներու հաստատուն սովորութեան։ Այլ ծայրագոյն վարդապետներ, երբեմն մասնաւոր վարդապետներ ալ, թեմակալութեան պաշտօն կը վարեն, ընդհանրապէս գործածուած առաջնորդ անունի ներքեւ, և լիակատար իրաւասութեամբ»։ (Հայ Ակեղեցին, Գ.րգ. Տպգր. Կ. Պոլիս, 1913, էջ 165-166)։

Վարչական վերակազմութեան և բարեկարգութեան խնդրին կապուած է եկեղեցւոյ բարձրագոյն պաշտօնէից պաշտօնավարութեան սահմանը։

Եկեղեցւոյ վարչական նախկին գրութեան մէջ կարգ մը կէտեր կային, իբրեւ անփոփոխելի, եթէ ոչ կանոնական, գոնէ աւանդական ըմբռնումով, որուն համեմատ, զոր օրինակ, ձեռնադրեալ և օծեալ պաշտօնեայ մը չի կրնար կարգաթող ըլլալ, և եթէ ըլլայ իսկ՝ Ձեռնադըրութեան չնորհը կը մնայ և չ'եղծանիր։

Դարձեալ՝ Եկեղեցւոյ մը վրայ ձեռնադրուած
Քահանայ մը, նոյնպէս Վիճակի մը վրայ ձեռ-
նադրուած եպիսկոպոս մը, մինչեւ ցմահ տէ-
րըն են իրենց Եկեղեցւոյն կամ Վիճակին, եթէ
աւելի բարձր պաշտօններու կոչուելով՝ չըս-
տիպուին հեռանալ իրենց հոգեւոր իրաւուն-
քէն։ Իսկ Կաթողիկոսութիւնը, ինչպէս նաեւ
Երուսաղէմի Պատրիարքութիւնը նկատուած
են Կաթողիկոսի և Պատրիարքի մահուան հետ
կապուած պաշտօններ։

Սակայն գարերու ընթացքին, ինչպէս որ
մեր քաղաքական և անտեսական կենցաղի
պայմաններուն մէջ կատարուած են հարկե-
ցուցիչ փոփոխութիւններ, նոյնպէս Եկեղեց-
ւոյ վարչական դրութեան մէջ ալ տեղի ու-
նեցած են բացառիկ կարգադրութիւններ և
փոփոխութիւններ։ Զոր օրինակ. քահանայու-
թեան մէջ ժառանգական իրաւունքը դադրած
է թէ՛ ժառանգորդներուն պակասումով, թէ՛
ժառանգորդներու անյարմարութեամբ և ինք-
նայօժար հրաժարումով։

Մեր Եկեղեցւոյ պատմութեան մէջ ու-
շագրաւ է այս երեւոյթը։ Լուսաւորչէն մին-
չեւ Մեծն Սահակ ժառանգական էր Հայաս-
տանի Եկեղեցւոյն Քահանայապետութիւնը
կամ Կաթողիկոսութիւնը։ Բայց Մեծն Սահա-
կի վախճանումէն ետքը, որովհետեւ արու
ժառանգորդ չունեցաւ, Կաթողիկոսութեան

կոչուեցաւ Սուրբն Յովսէփ, Սահակ-Մեսրոպ-
եան Դպրոցէն արժանաւորագոյն մը :

Յաջորդ դարերու մէջ թէեւ ժառանգա-
կանութիւնը չկրցան վերահաստատել, բայց
ազգականութիւնը յարգուեցաւ կաթողիկոսա-
կան ընտրութեանց առթիւ :

Գրիգորիսեանց և Ներսիսեանց ժամանակ
1065-1203, ժառանգական և ազգականական
գրութիւնը վերահաստատուեցաւ, բայց չկրցաւ
շարունակել :

Կիլիկիոյ կաթողիկոսութեան մէջ Աջպահ-
եան գերգաստանը, իր կուսակրօն և ամուս-
նացեալ Եկեղեցականներով բոլորեց նշանաւոր
Մջան մը :

Կա՛ն նաեւ կաթողիկոսական ընտրութեան
մէջ՝ նոյն ինքն կաթողիկոսներուն կարգադ-
րութիւններն ու կտակները՝ իրենց յաջորդնե-
րուն անձին և ընտրութեան մասին, նոյնպէս
հայ թագաւորներու կամ իշխանաւորներու
միջամտութիւնը և Աթոռակից կաթողիկոսնե-
րու գրութիւնը, եւալլն, այնպիսի դէպքեր և
երեւոյթներ են, որոնք հետաքրքրական
կ'ընծայեն մեր Եկեղեցւոյ նուիրապետական
գրութեան ուսումնասիրութիւնը :

Մեղ համար աւելի հասկնալի և աւելի հե-
տաքրքրական է զիտնալ թէ ի՞նչպէս կ. Պոլ-
սի մէջ Հայկական Պատրիարքութիւն մը ըս-
տեղծուեցաւ Թաթիհի կարգագրութեամբ, և

այս Պատրիարքութիւնը, քիչ ժամանակի մը
ընթացքին, նոր և հզօր Օսմանեան Պետու-
թեան հետ և անոր պաշտպանութեան տակ ե-
ղաւ վարչական նոր կեդրոն մը մեր եկեղեցւոյ
համար, նոյն խոկ կերպով մը ստուեր ածելով
Կաթողիկոսական երեք աթոռներու և Երու-
սաղէմի Պատրիարքական աթոռին Վարչական
հմայքին և հեղինակութեան վրայ:

Կ. Պոլսի Պատրիարքութեան շնորհիւ է որ
Ազգային Սահմանադրութիւնն ունեցանք և այս
Սահմանադրութիւնը բոլորովին վերիվայր յե-
ղափոխեց մեր եկեղեցական վարչութեան հին
դրութիւնը և հին ըմբռնումները:

Սահմանադրութեան հաստատութիւնը
Հայաստանեաց եկեղեցւոյ արեւմտեան մա-
սին մէջ՝ շա'տ բարերար ազգեցութիւն մը ու-
նեցաւ մեր ազգային-եկեղեցական բոլոր գոր-
ծարանաւորութեան վրայ: Ժողովրդեան ձայ-
նին կամ քուէին արժէքը Պատրիարքներու և
Առաջնորդներու ընտրութեան մէջ, Պարտիկի և
Իրաւունիքի սկզբունքին կիրարկումը պաշտօ-
նէութեան և ժողովրդեան յարաբերութեանց
մէջ, որուն վրայ արդէն հիմնուած է մեր Ազ-
գային Սահմանադրութիւնը, եւայլն, այլեւո
վերջ տուին հին կերպերու և Պատրիարքներ
և Առաջնորդներ կապուեցան կանոնական պա-
տասխանատուութեանց՝ իրենց վարչական
գործերուն մէջ, և Սահմանադրութեամբ որոշ-

տւեցաւ թէ ի՞նչ կերպով պիտի ընտրուին անոնք և ի՞նչպիսի օրինական պարագաներու մէջ պիտի դադրին պաշտօնավարելէ։ Սահմանադրական կարգերու հաստատութեան հետեւանքով է որ Պատրիարքներ և Առաջնորդներ կարող են կամովին ալ հրաժարիլ իրենց պաշտօններէն, և ի հարկին դարձեալ վերընտըրուիլ։

Բատ իս հարկ է սահմանադրական այս կարգը աւելի՛ եւս սահմանադրական ընել մեր եկեղեցւոյ կառավարութեան բարձրագոյն պաշտօնէութեանց համար՝ հիմնուելով պատմական փաստերու և աշխարհը կառավարող սահմանադրական ընդհանուր և հիմնական ըստ կըզբունքներու վրայ։

Ասիկա ինքնին մեծ բարեկարգութիւն մը պիտի ըլլայ մեր եկեղեցւոյ վարչական դրութեան մէջ։

Եւ ասոր համար երկու գլխաւոր կէտեւ պէտք է նկատի առնուին։

ա) Տարիքի սահման։

բ) Պաշտօնավարութեան սահման։

Տարիին Սահմանը անհրաժեշտ է պաշտօնին կարեւորութեան և արդիւնաւորութեան տեսակէտէն։

Քաղաքական և Զինուորական կարգերու մէջ օրէնքով ճշգուած և ընդունուած է Տարիքի սահմանը, ինչո՞ւ համար միեւնոյն օրի-

Նական սկզբունքը չընդունուի մեր եկեղեցական վարչութեան մէջ:

Մարդիկ ո՞րչափ ալ կարող և սիրելի եղած ըլլան իրենց բարձրագոյն պաշտօններուն մէջ, վերջապէս մարդ են, և չափ ու սահման մը ունին իրենց ֆիզիքական տոկունութիւնն ու իրենց յարմարութիւնները իրենց պաշտօնը բարւոք կերպով ի գործ գնելու համար:

Առաջնորդութեան, Պատրիարքութեան և Կաթողիկոսութեան համար պէտք է գնել տարիքներու օրինական սահման մը, և ասիկա հաւասարապէս օգտակար է թէ՛ եկեղեցւոյն և թէ՛ պաշտօնեաններուն:

Աւելորդ է հոս վերլուծել Տարիքի սահմանին օգուտները. վասն զի այնքան յայտնի են և պարզ. միայն կ'ուզեմ սա չափը գիտել տալ, որ պաշտօնեայ մը, բարձրագոյն պատասխանատուութիւններով ծանրաբեռնուած, երբ կը թեւակոխէ Տարիքի սահմանին, այլ եւս պէտք է քաշուի և հանգստանայ, և եթէ իր կարողութիւնները կորովի են գեռ հանրային ծառայութեան նույիրուելու չափ, այնպիսին իր հանգստի շրջանին մէջ ալ կրնայ օգտակար ծառայութիւններ ընել իր փո'րձ խորհուրդներով, առանց գործօն պատասխանատուութեան: Եւ ասիկա ամէնէն աւելի պատուաբեր և փառաւորեալ վիճակ մըն է ո եւ է բարձրաստիճան պաշտօնէի համար, որոնց թողած

պաշտօնը միշտ պէտք ունի թարմ և նոր ոյժերու:

Պաշտօնավարութեան Սահման մըն ալ կայ, որ յատուկ է սահմանադրական օրէնքներով կառավարուող երկիրներուն:

Քանի որ Ամերիկայի մէջ ենք, իբրեւ օրինակ մատնանիշ կ'ընեմ այս հարիւր տասը միլիոննոց հզօր Հանրապետութիւնը, որուն Նախագահը կ'ընտրուի միայն յառամեայ շրջանի մը համար: Երբ կը բոլորուի այդ շրջանը՝ Նախագահը, օրէնքին տրամադրութեամբ, ինքնաբերաբար կը դադրի պաշտօնավարութենէ: Եթէ այդ Նախագահը հաւատարիմ եղած է երկրին սահմանադրութեան և իր երդման, եթէ սիրուած է ժողովուրդէն իր կատարած գործերով, և ժողովուրդը կ'ուզէ որ այդ Նախագահն չարունակէ իր պաշտօնը, օրէնքը իրաւունք տուած է Նախագահին վերընտրութեան, դարձեալ յառամեայ շրջանի մը համար:

Արդ, Հայաստանեայց Եկեղեցին ինչո՞ւ համար չորդեգրէ Պաշտօնավարութեան Սահմանի օրէնք մը, և եթէ, օրինակ քառամեայ շրջանը քիչ է, հինգ, վեց կամ եօթ տարիներու շրջան մը Առաջնորդի, Պատրիարքի և կաթողիկոսի պաշտօնավարութեան համար, վերընտրութեան իրաւունքով:

Գործերու արագութիւն և արդիւնաւուրութիւն, զեղծումներու խափանում, տըր-

տունջներու բարձում, և նոյն իսկ փառասիւ-
րութեանց գոհացում, — այս բոլորին համար
վիուլի կը բաւէ որոշ շրջան մը, և ի հարկին
երկրորդ որոշ շրջան մը:

Ի՞նչ իմաստութիւն և ի՞նչ բանաւոր պատ-
ճառ կայ մեր եկեղեցւոյ վարչական ներկայ
գրութեան մէջ։ Մարդիկ կամ ֆիզիքապէս
տկարացած են, կամ գոհացուցիչ չէ՛ եղած
իրենց պաշտօնավարութիւնը, և կամ ո եւ է
լուրջ պատճառ մը կայ որ անտանելի ըլլայ
պաշտօնավարութիւնը նոյն իսկ իրենց համար,
եւայն, ինչո՞ւ ստեղծուին այսպիսի փափուկ
պայմաններ պաշտօնատարին շուրջ։

Այսպիսի նորութիւններ մեր եկեղեցւոյ
վարչական գրութեան մէջ ամենեւին հակա-
ռակ չեն մեր եկեղեցւոյ ժողովրդական ոգւոյն
և ձեւին, այնպէս որ նոյն իսկ նորութիւններ
չեն ասոնք ըստ էականին, վասն զի ինչպէս որ
դիտել տուի, կաթողիկոսական ընտրութեան
օրէնքը միակերպ և հաստատուն չէ՛ եղած.
առկէ զատ՝ կաթողիկոսներ գահընկէց եղած
են, Աթոռակիցներ ունեցած են, և այն. այ-
սօր պատճառ մը չկայ որ մեր եկեղեցին չոր-
դեգրէ թէ՛ իր ոգւոյն և թէ՛ դարուս ոգւոյն
համաձայն ընտրական գրութիւն մը, հաստա-
տելով տարիքի և պաշտօնավարութեանց սահ-
մաններ՝ իր բարձրագոյն պաշտօններուն և
պաշտօնեաններուն համար։

Մեր եկեղեցւոյ Վարչական Կէտերուն
բարեկարգութեան մէջ գործնական տեղ մը կը
բռնէ իր զրամական ոյժին կազմակերպու-
թիւնը :

Հոգեւոր պաշտօնեաները վարձատրելու-
ծանօթ գրութիւնը , պատահական նուէրնե-
րով , որչափ ալ գնահատելի կողմ մը ունե-
ցած ըլլայ , բայց բոլորովին հակառակ է կեն-
ցաղավարութեան արդի պայմաններուն : Արդի
մարդկութեան տնտեսական գործերը և գոր-
ծառնութիւնները հիմուած են պարտքի և ի-
րաւունքի , առ և տուրի սկզբունքներուն վը-
րայ : Եկեղեցին թէեւ էապէս հոգեւոր գոր-
ծառնութեանց կազմակերպութիւն մըն է ,
բայց շրջապատուած է կեանքի նիւթական
բարդ պայմաններով , առանց ժխտելու «ձրի
առհի և ձրի տուրի» սկզբունքը : Ասիկա ուղ-
ղակի հետեւանքն է եկեղեցւոյ դարաւոր աճ-
ման և զարգացման , կեանքի աշխարհայեաց-
քի յառաջատուական փոփոխութեանց , և
քաղաքակրթութեան պահանջներուն ազդե-
ցութեան : Այնպէս որ մեր եկեղեցւոյ մէջ հո-
գեւոր պաշտօնեաներ վարձատրելու հին զրու-
թիւնը այնքան նուաստացուցիչ և միանգա-
մայն այնչափ անբաւարար աստիճաններու ի-
ջած է , որ եկեղեցականութեան անկման
պատճառներէն մէկը կը համարուի այդ :

Ստոյգ է որ տեղ տեղ որդեգրուած է թո-

շակի դրութիւնը , բայց այս ալ կամայական հանգամանք մը ունի , և կախուած է ո՛չ միայն թոշակը գնահատող մարմիններու գիտակցութենէն և խղճմտանքէն , այլ նաեւ հասոյթի աղբիւրներէն , այնպէս որ անորոշութիւնը , անբաւականութիւնը , և այլ նուաստացուցիչ երեւոյթներ կան ու կը մնան :

Օրմանեան Սրբազն սապէս կը պատկերացնէ այդ վիճակը .— «Մէկ խօսքով պէտք է եզրակացնել թէ Հայ եկեղեցականութեան ապրուստի և պահպանութեան վիճակը բոլորովին անհաստատ և անապահով է : Այդ կացութիւնը չի ներեր իրեն , ոչ ազատութիւն և ոչ անկախութիւն ունենալ իրեն ենթարկեալներուն հանգէպ : Առաջին տեսութեամբ մը , թերեւս այդ վիճակը մխասակար և վտանգաւոր երեւնայ : Բայց եթէ զննուի , պէտք է որ մեծապէս օգտակար նկատուի , քանի որ այս կերպով կը խափանուի եկեղեցականներուն յատուկ մարմին մը կազմելը , և ազգին մէջ կղերական զօրութիւն մը ստեղծելը : Այդ կերպը կը նպաստէ եկեղեցականներուն և աշխարհականներուն մէջ համերաշխութիւն և համաձայնութիւն պահելու , քանի որ կղերը այդ համաձայնութենէն պիտի օգտուի իւր կենցաղական շահերուն համար : Նա կը պարտաւորուի իւր պարտաւորութեանց մտադիր և իւր կոչումին նախանձայոյգ ըլլալ , որովհետեւ-

այդ կերպով միայն կրնայ իւր դիրքը պահել
ու բարւոքել : Եթէ Հայութեան մէջ՝ եկեղեցի
և ազգ , կղեր և ժողովուրդ համերաշխ եղած
են , եթէ միեւնոյն տեսութեամբ քալած են ,
եթէ ազգային շահերը համաձայն նկատած և
իրարու աջակցութեամբ աշխատած են , այդ
արդիւնքը հետեւանք է եկեղեցականութեան
ունեցած կենցաղական վիճակին եւ իւր մի-
ջացներուն հայթայթման եղանակին : Եւրոպա-
կան երկիրներու մէջ երեւցած՝ եկեղեցական
եւ ազգային շահերուն մասին ընդդիմամարտ
մրցումը , որ է կղերականուրիւն կոչուածը ,
Հայոց մէջ սկիզբէն ի վեր տեղի ունեցած չէ ,
եւ տեղի չունի» (Հայոց Եկեղեցին . Գ. րդ .
էջ 181-182) :

Եթէ Օրմանեան Սրբազան կը վկայէ եւ կը
հաստատէ որ «բոլորովին անհաստատ եւ անա-
պահով է» հայ եկեղեցականներու ապրուստին
եւ պահպանութեան վիճակը , եւ դարձեալ ե-
թէ կ'ընդունի թէ պապական գրութեան յա-
տուկ կղերականուրիւնը «սկիզբէն ի վեր տեղի
ունեցած չէ , և տեղի չունի» մեր Ազգին մէջ ,
այն ատեն շատ բռնազբօսիկէ օգտակար հետե-
ւանքներ հանել «բոլորովին անհաստատ եւ
անապահով» վիճակէ մը :

Լուսաւորչեան շրջանին մէջ հարուստ էր
հայոց եկեղեցին եւ ունէր անսպառ կալուած-
ներ եւ հասոյթներ , Սրչակ Գ.ի ներքինապե-

տին նախանձը գրգռելու չափ, բայց կղերականութիւնն չկար հայոց մէջ:

Ինչպէս որ կը հաստատուի կանոնական տրամադրութիւններէն, համեմատաբար շատ աւելի նախանձայուղութիւն կար մեր հին եւ կեղեցւոյ մէջ հոգեւոր պաշտօնէից իրաւունքները սահմանելու եւ ապահովելու համար քան թէ մեզի ծանօթ տիրող գրութեան մէջ, եւ ասիկա պատճառ մը չէ եղած, որ մեր եկեղեցին կորսնցնէր իր ժողովրդական նկարագիրը:

Խնդիրը մեր եկեղեցւոյն դրամական ոյժը կազմակերպելով՝ այդ ոյժը եկեղեցականութեան ձեռքին մէջ կեցրոնացնելու եւ զայն կղերական կազմակերպութեան վերածելու վրայ չէ՛: Ես ասանկ վախ մը չունիմ, եւ ո՛չ ալ կարելի է ամենէն նուազագոյն ենթադրութիւն մը իսկ ընել այս մասին, — որովհետեւ Հայաստանի եկեղեցին սկիզբէն ի վեր ժողովրդական եղած է, որովհետեւ նոյն իսկ կղերբառը օտար եկամուտ մըն է իր բնիկ լեզուին մէջ, եւ կղերականութիւնը, իբրեւ պապական գրութիւն, բոլորովին անձանօթ բան մըն է մեր եկեղեցւոյ հոգեւոր վարչութեան, եւ որովհետեւ մեր եկեղեցւոյն ժողովրդականութիւնը, նոյն իսկ իր վարչական եւ դրամական գործառնութեանց մէջ կազմապարուած է սահմանագրական սկզբունքներով

Եւ կանոններով, այնպէս որ, զոր օրինակ մեր՝ Արեւմտեան Հայոց եկեղեցական վարչութիւնը, շնորհիւ Ազգային Սահմանադրութեան, գրեթէ իր ամբողջութեամբ աշխարհականներու ձեռքն է։ Ուրեմն խնդիրը մեր եկեղեցւոյ գրամական ոյժը կազմակերպելու վրայ է նոյն խոկ աշխարհականներու ձեռքով՝ համաձայն մեր սահմանադրական կարգերուն։

Հայոց բոլոր վանքեր եւ եկեղեցիներ, քիչ թէ շատ, ունին կամ ունէին . . . իրենց կալուածները եւ հասոյթի աղբիւրները, ինչպէս՝ արտեր, անդաստաններ, անտառներ այլեւայլ չենքեր, (ջաղացք, խանութ, տուն, պանդոկ, եւայլն), որոնք հարկ է որ ծառայեն եկեղեցւոյ բարեկարգութեան եւ պայծառութեան։

Պէտք է թոշակի դրութիւն որդեգրել բոլոր եկեղեցական պաշտօններու եւ պաշտօնեաններու համար, իւրաքանչիւրին դիրքին եւ աստիճանին համեմատ, եւ վերջ տալ անհաստատ եւ անապահով վիճակին։

Նախնիք ուր որ եկեղեցի մը չինած են ատոր կողքին կառուցած են նաեւ գպրոց մը եւ յատկացուցած են կալուածներ եւ հասոյթի աղբիւրներ, որպէս զի նոյն ինքն եկեղեցին կառավարուի եւ կառավարէ գպրոցն ալ։ Այսմիաձոյլ մատակարարութեան պատճառն արշատ պարզ եւ հետեւաբար՝ շատ բնական է։

Մասւոր կրթութեան եւ դաստիարակութեան շրջանակը սահմանափակ էր գեռ, եւ քիչ շատ հոգեւոր կամ կրօնական նկարագիր ունէր. ուրիշ խօսքով՝ կրթութեան գործը ազգային կամ պետական հանգամանք չէր առած իրեւ ստիպողական կամ պարտաւորիչ գործ բոլոր քաղաքացիներուն համար, եւ հետեւաբար չէր աշխարհականացած՝ քաղաքակիրթ ազգերու յատուկ նորագոյն ըմբռնումներով եւ մեթոտներով։ Եկեղեցին կը պատրաստէր ազգին մտաւորականութիւնը, թէ՛ եկեղեցական եւ թէ՛ աշխարհական ուսուցիչներու ձեռքով, եւ պատրաստուողներ ազատ էին իրենց կոչման հետեւելու. այսինքն՝ եթէ ուղէին եկեղեցական կ'ըլլային, եթէ ուղէին աշխարհական կը մնային։ Մարդը ազատ էր իր կեանքին ընտրութեան մէջ։ Բայց քանի որ միենոյն կրթութեամբ եւ դաստիարակութեամբ պատրաստուած էին, եկեղեցական թէ աշխարհական, հաւատարիմ էին իրենց եկեղեցւոյն. իրաքանչիւր ոք իր վիճակին մէջ կը ծառայէր իր եկեղեցւոյն պայծառութեան եւ բարեկարգութեան։

Շատոնց, գոնէ լիսուն տարիներէ ի վեր փոխուած է մեր ազգային կրթութեան մեթուածը, որովհետեւ որդեգրած ենք ժողովրդական կրթութեան մեթուածը, եւ թէեւ պետութիւն չենք ունեցած, որ պարտաւորիչ ընէր ժողու-

Վըրդական կրթութիւնը մեր ազգին մէջ, բայց
հայ ժողովուրդն ինքնին ըմբռնած է եւ զը-
նահատած է հանրային կրթութեան կարեւո-
րութիւնը, եւ գուն գործեր է որ իր զաւակ-
ները կրթուին: Եւ այս կրթութեան գործին
յատկացուած են եկեղեցական կալուածները և
հասոյթի ուրիշ աղբիւրները, զրկելով եկեղե-
ցին իր գիւրութիւններէն կամ շատ գոյզն մաս-
մը վերապահելով ի նպաստ եկեղեցւոյ մատա-
կարարութեան: Եւ այս զրկանքին հետեւան-
քը եղած է եկեղեցւոյ պաշտօնէութեան ան-
պատրաստութիւնն ու տկարացումը, եթէ ու-
զէք՝ անկումը:

Արդ, երբ բարեկարգութեան խմաստով
Ֆ'առաջարկեմ եկեղեցւոյ դրամական ոյժին
կազմակերպութիւնը, կը հասկնամ վերահաս-
տատութիւնը եկեղեցւոյ սեփական կալուած-
ներուն եւ հասոյթի աղբիւրներու իրաւունք-
ներուն, որպէսզի եկեղեցին կարող ըլլայ գիւ-
րութիւններ ունենալ պատրաստելու համար
իր պաշտօնեաները եւ վարձատրելու համար
զանոնք իրենց գիրքին եւ աստիճանին համե-
մատ:

Եւ որովհետեւ այս կալուածներ եւ հա-
սոյթի աղբիւրներ տեղ տեղ չկան կամ քիչ են,
պէտք է ո՛չ միայն հարուստ եկեղեցիներ օգ-
նեն աղքատիկ եկեղեցիներուն, այլ նաեւ
տարեկան տուրքի գրութիւնը պէտք է հաս-

տատել ժողովրդեան մէջ՝ փոխարէն այն ծառայութեանց, որոնք պիտի մատակարարուին եկեղեցւոյ կողմէն, կնունքներու, Պսակներու եւ Թաղումներու, եւ այլ առիթներով։ Այս կերպով թէ՛ ժողովրդեան բոլոր զաւակները մասնակցած կ'ըլլան իրենց եկեղեցւոյն ծախքերուն հոգողութեան եւ թէ՛ վերցուած ջընջուած կ'ըլլայ այն նուաստացուցիչ կերպը տըւչութեան, որ յաճախ տիսուր եւ տգեղ պատկեր մը կ'ունենայ։

Թոշակի դրութեան հաստատութիւնը պիտի օգնէ որ Պարտի եւ Իրաւունքի գիտակցութիւնը զօրանայ փոխագարձարար ժողովրդեան եւ սլաշտօնէութեան մէջ եւ այսքան օգուտ մը ինքնին պիտի նպաստէ եկեղեցւոյ ոգեւուրութեան։ Ժողովրդեան ամէն մէկ անդամը պիտի ստիպուի եւ կամ պէտք է որ ստիպուի ձանչնալ իր պարտքը հանդէպ իր եկեղեցւոյն, որպէս զի կարող ըլլայ վայելել իր իրաւունքները եկեղեցւոյ մէջ։

Եկեղեցւոյ դրամական ոյժին կազմակերպութեան խնդիրը շատ կարեւոր է, եւ ատորքանաւոր եւ գործնական լաւծումէն կախուած են մեր վաղուան եկեղեցւոյն սպասող նորագոյն պարտաւորութեանց գործադրութիւնը։

Զ.— ԸՆԿԵՐԱՅՑԻՆ ԿԵՏԵՐ

Մեր եկեղեցւոյ մէջ Ամուսնութիւն և առոր վերաբերեալ բոլոր խնդիրներ՝ զգալի կերպով կրօնական հանգամանք մը առած են։ Ասիկա շատ լաւ է անշուշտ։ որովհետեւ Ամուսնական կեանքի խորհրդաւորութիւնները կրօնական արժեքով դիտուած ատեն, շատ աւելի կը շեշտուի անոնց հմայքը, որ դիւրին դիւրին չ'աւրուիր անդէպ կնճռուտութիւններով։

Եւ որովհետեւ Ամուսնութիւնը իրրեւ յաղաքային գործ սկսած է արգէն ենթարկուիլ քաղաքային օրէնքի, և ատոր հետեւանքով ամուսնութեան հոչակման մէջ ո՛չ միայն եկեղեցւոյ հեղինակութիւնը սահմանափակուած է, այլ նաեւ ամուսնութեան վերաբերեալ խնդիրներ կ'ենթարկուին քաղաքային դատարաններու որոշման և վճռին։ Զոր օրինակ՝ այսպէս է Ամերիկայի մէջ, և մեր հայ դաղութիւն ամուսնական գործերն ու խնդիրները, երբ ստանան դատական հանգամանք, փոխանակ ենթարկուելու հոգեւոր իշխանութեան դատաստանին, ուղղակի կ'երթան քաղաքային դատարան։ Ասկէ դատ՝ այս երկրին մէջ ոչ մէկ հոգեւոր պաշտօնեայ, ո՛ր եկեղեցիի և ո՛ր յարանութեան ալ պատկանի, չի կրնար պատկի օրհնութիւն կատարել կամ ամուսնու-

թեան գործը հռչակել՝ եթէ ամուսնանալ ուղղողներ նախապէս չեն արձանագրուած տեղական կառավարութեան մօտ և չեն ստացած ամուսնութեան արտօնագիր, որ պէտք է պսակողին կողմէն ստորագրուի և որոշեալ պայմանաժամի մէջ վերադարձուի այն պաշտօնատան ուրկէ ստացուած էր :

Մինչեւ 1915 մեր ժողովրդեան ամուսնական խնդիրները կը կարգադրուէին մեր եկեղեցւոյ մէջ տիրող կանոններու և աւանդութեանց համաձայն, դուրս թողլով հայ գաղութները, մանաւանդ Եւրոպայի և Ամերիկայի մէջ: Այժմ, դոնէ դեռ ես չեմ գիտեր, ի՞նչ է օրէնքը Սովիէթ Հայաստանի մէջ, և չենք ալ գիտեր թէ վաղը ի՞նչպիսի կարգուկանոնի պիտի ենթարկուի մեր ժողովուրդը իր ամուսնական խնդիրներուն մէջ:

Բայց նկատի առնելով մեր եկեղեցւոյն անցեալ փորձառութիւնները, նկատի առնելով նաեւ ժողովրդեան կենցաղին և ըմբռնումներուն մէջ ի գործ դրուած կարգ մը փոփոխութիւնները, ըստ իս ամուսնական խնդիրներու մէջ պէտք է ներմուծել հետեւեալ բարեփոխութիւնները .

1.— Ճիւղահամարի մէջ պէտք է կարեւորութիւն ընծայել ազգականութեան, կամ արեանառութեան ասիհանին, և բոլորովին թոյւատու ըլլալ Խնամութեան և Սանահայրու-

թեան աստիճաններուն։ Այս վերջինները թող-
լու է ժողովրդեան բարոյագիտական հասկցո-
ղութեան։ Իսկ Սզբականութեան կամ Արեանա-
ռութեան ասիհանները պէս է աշղել կարող հայ
քժիշկներէ կազմուած մարմնի մը ուսումնասի-
րութեան եզրակացութեանց համաձայն։ Վասն զի
ասիկա առողջապահական-գիտական խնդիր
մըն է, և սերտիւ կապ ունի թէ՛ ամուսնա-
ցողներուն անհատական երջանկութեան հետ
և թէ՛ հայ տոհմին ազնուացման և աճ-
ման խնդիրներուն հետ։ և ստուգիւ շա՛տ կա-
րեւոր և շա՛տ կենսական խնդիրներ, որոնց
վրայ պարտի մտածել ո՛չ միայն հոգեւոր իշ-
խանութիւնն, ո՛չ միայն ազգային կառավա-
րութիւնն, այլ նաեւ նոյն ինքն հայ ժողո-
վուրդը։

2.— Ամուսնալուծման խնդիրները պէտք
է ուսումնասիրել և կանոնաւորել։ Այն տե-
ղեր, ուր քաղաքային դատարաններու չեն
ենթարկուիր ամուսնալուծութեան վերաբեր-
եալ խնդիրք, պէտք է որ հոգեւոր իշխանու-
թեան մօտ գտնեն իրենց օրինական լուծումը։

3.— Պէտք է վերցնել պսակի օրհնու-
թեան համար դրուած օրերու խտիրը, ո՛չ
միայն այն պատճառաւ որ արգի կեանքի
պայմաններու հարկն ու հետեւանքն է այդ,
այլ նաեւ այն պատճառաւ որ այդպիսի բա-
րեփոխութիւն մը պիտի նպաստէ մեր եկեղեց-

ւոյ մէջ կարգապահական ոգւոյն զօրացման և
պիտի աւելցնէ իր հեղինակութեան հմայքը :

Այս ամուսնական խնդիրներու բարեփո-
խութեան մէջ ինձ առաջնորդող մտածութիւնը
սա՛ է . — Ամուսնութիւնը ընկերային կեանքի
խնդիր մըն է . ամուսնացողներուն երջանկու-
թիւնը միանգամայն երջանկութիւնն է ընկե-
րութեան : Արդ՝ հոգեւոր իշխանութեան
պարտքն է աշխատիլ որ անհատներ և հետե-
ւաբար անոնցմէ կաղմուած ընկերութիւնը ,
ժողովուրդը , երջանիկ ըլլան :

Այս սկզբունքը ընդունուած է Հայաստա-
նի Եկեղեցւոյն մէջ , այնպէս որ կաթողիկոս-
ներէն սկսեալ մինչեւ Առաջնորդներ , ի հար-
կին թոյլատուութիւններ ըրած են Ճիւղահա-
մարի կանոնական խստութիւններուն մէջ ,
արգիլեալ օրերու մէջ արտօնած են պսակնե-
րու օրհնութիւն , եւալն :

Դարձեալ , ինձ համար մեծ նշանակութիւն
ունի քրիստոնէական Եկեղեցիներու ներդաշ-
նակութիւնը ամուսնական խնդիրներու մէջ :
Չոր օրինակ՝ երբ իմ Եկեղեցին պնդէ՝ կենայ
խնամութեան մէջ հասի չհասի կամ մեղօք
պսակի կանոններուն վրայ և իմ ժողովուրդու-
երթայ պսակուի ուրիշ Եկեղեցւոյ մէջ՝ օգտը-
ւելով ատոր թոյլատուութենէն , ուր կը մնայ
իմ Եկեղեցւոյն հեղինակութեան արժէքը :
Նոյնպէս երբ ես թոյլ չտամ պսակ օրհնել կի-

բակի օր կամ ուրիշ արգիլեալ օր մը , և պսակուիլ ուզողներ երթան ուրիշ եկեղեցւոյ մը պաշտօնէին և պսակուին , ի՞նչ արժէք կ'ունենայ իմ եկեղեցւոյն կանոնը :

Եթէ հոգեւոր իշխանութիւնը եկեղեցւոյն կանոնը պահելով հանդերձ կարող ըլլար արգիլել նաեւ ուրիշ եկեղեցիներ դիմելու տկարութիւնը կամ ազատութիւնը , այն ատեն արժէք մը կ'ունենար իր կարգապահական խստութիւնը :

Պէտք է ուշադրութիւն ընել որ մեր եկեղեցւոյն յատուկ ինչ ինչ կանոնական ըմբըռնումներ , սովորութիւններ և աւանդութիւններ ամուսնական խնդիրներու վերաբերութեամբ , ինքնին փոխուած և յարմարած են կեանքի պայմաններուն : Շարք մը իրողութիւններ մատնանիշ ըրի արդէն պսակի օրհնութեան կանոնին փոփոխմանց վրայ խօսելու ատեն : Այս տեղ կ'աւելցնեմ նաեւ , զոր օրինակ , տարբեր եկեղեցիներու պատկանողներու մէջ կնքուած ամուսնութիւնները : Զըմկրտուածներու ամուսնութիւնները : Մեր եկեղեցին շատ նախանձախնդիր էր երբեմն , որ երբ իր անդամներէն մէկը կարգուիլ ուզէր հայքողոքական աղջկան մը հետ , կը պահանջուէր որ աղջիկը գրոշմուի պսակուելէ յառաջ , քանի որ բողոքական եկեղեցին միայն կը մկրտէիր անդամները և կնունք չ'ըներ , այսինքն

միւռնով չի դրոշմեր : Նոյնպէս պատահած է որ
Հայաստանեայց Եկեղեցւոյ պատկանող աղջիկ
մը պսակուի չմկրտուած և չկնքուած հայու-
մը հետ , Պատուելիի մը պսակով : Երկու գէպ-
քին մէջ ալ , ո՛չ Հայաստանեայց Եկեղեցին ո՛չ
ալ հայ բողոքական Եկեղեցին կրնան յառաջ-
տանիւ իրենց նախանձախնդրութիւնը :

Արդ , նկատի առնելով ամուսնական խըն-
դիրներու փափկութիւնն ու բարգութիւնները ,
մեր Եկեղեցին պէտք է հիմնովին բարեկարգէ
Ամուսնութեան կանոնագրութիւնը , և եթէ
հնար է , պաշտօնական և հետեւաբար կանո-
նական հասկցողութիւն մը գոյացնէ ուրիշ ե-
կեղեցիներու հետ , որպէս զի իւրաքանչիւր
Եկեղեցւոյն կարգուկանոնը փոխագարձաբար
յարգուի ամէնուն կողմէն , և ժողովուրդը
վարժուի կարգապահութեան և յարգէ իր ազ-
գային և Եկեղեցական կանոններն ու աւան-
դութիւնները :

Եկեղեցւոյ բարեկարգութեան և ոգեւո-
րութեան մէջ կեցրոնական տեղը կը բռնէ նոյն
ինքն ժողովուրդին գիտակցութիւնը և պատ-
րաստութիւնը թէ՛ իր Եկեղեցւոյն և թէ՛ իր
պարտաւորութեանց մասին : Հերիք չէ՛ որ
մեր Եկեղեցին ունենայ լաւ պատրաստուած
հոգեւոր պաշտօնէութիւն մը . հերիք չէ՛ որ
մեր Եկեղեցին բարեկարգուած ըլլայ հիմնո-
վին . այլ՝ որպէս զի բարեկարգութիւնը կա-

տարեալ ըլլայ, պէտք է որ մեր ժողովուրդը գաստիարակուի կրօնապէս :

Ինչպէս որ զիտել տուի եկեղեցւոյ գրամական ոյժին կազմակերպութեան վրայ խօսելու ատեն, հայու եկեղեցիներն ու գպրոցները կառուցուած և հաստատուած էին քով քովի բնէ հրաշալի կարգադրութիւն։ Ասկէ է որ կը բղիսէր բարոյական և մտաւորական մեծ զօրութիւն մը և հայ ժողովուրդը կը կրթուէր և կը գաստիարակուէր, անջուշտ հնարաւորութեան սահմաններուն մէջ, միեւնոյն ոգւով և միեւնոյն աշխարհահայեացքով։

Երբ մեր գպրոցական զրութիւնը արդիացաւ, կրօնական կրթութեան և գաստիարակութեան տրուեցաւ սանկ տեղ մը նոր ծրագրին մէջ, և այդ տեղը հետզհետէ եղաւ անուանական բան մը։ Նոյնպէս մեր ազգային գպրոցներուն մէջ մտաւ հակակրօնական չունչ մը, «Լուսամիտ և ազտատամիտ» ուսուցիչներու միջոցաւ, և բոլոր այս ու այսպիսի ազգակներու տակ տկարացաւ կրօնական դաստիարակութիւնը։

Դարձեալ՝ եկեղեցին զրկուած ըլլալով իր զրամական ոյժէն, չկրցաւ պատրաստել իր պաշտօնեաները արդիական կրթութեամբ և գաստիարակութեամբ, և ասոր հետեւանքը սա եղաւ որ հայ եկեղեցականութեան մեծամասնութեան մտաւոր զարգացման մակարգա-

Աը իջնէ , և չկարենայ մնալ հեղինակի և
և առաջնորդի գերին մէջ :

Արդ , եկեղեցական բարեկարգութեան մէջ ,
ժողովրդեան կրօնական դաստիարակութիւնը
պէտք է ստանձնէ նոյն ինքն եկեղեցին , զոր
օրինակ , հետեւելով Ամերիկեան եկեղեցինեւ-
րու մեթոտին , որու հիմն է կիրակնօրեայ
գպրոցներու կազմակերպութիւնը :

Այս մեթոտը կարելի է լայն չափերով կի-
քարկել հասնելով ժողովրդեան բոլոր խաւե-
րուն , և տալ հայուն կրօնական ողջմիտ և
գործնական դաստիարակութեան մը օծու-
թիւնը :

Այն ահաւոր անտարբերութիւնը քրիստո-
նէական սկզբունքներու հանդէպ , որ կը տիրէ
հայ ժողովուրդի ուսեալ և անուս շարքերու
մտայնութեան մէջ , արդիւնք է ո՛չ միայն
կրօնական դաստիարակութեան տկարացման ,
բԱայ մեր գպրոցներու մէջ , ըլլայ մեր եկեղե-
ցիներու մէջ , այլ նաեւ ազգալին պակասաւոր
կրթութեան և դաստիարակութեան : Ասիկա
պէտք է լա՛ւ գիտնալ : Այնպէս որ , եթէ վազը ,
Հայ Աղդը , իր քաղաքական կեանքին բեր-
մունքով , իր գպրոցները նուիրէ զուտ
հանրային կրթութեան և դաստիարակութեան
գործին , բոլորովին զուրս հանելով իր ծրագ-
րէն կրօնքը , — նկատելով որ հայոց հանրա-
յին գպրոցներուն մէջ պիտի գտնուին ո՛չ մի-

այն այլ և այլ քրիստոնեայ եկեղեցիներու պատկանող աշակերտներ, այլ նաև թերեւսոչ-քրիստոնեայ աշակերտներ, — այն ատեն աւելի լուրջ և աւելի հարկեցուցիչ հանգամանք մը պիտի ստանայ հոգեւոր իշխանութեան պատասխանատուութիւնը, հանդէպ հայ ժողովուրդին կրօնական դաստիարակութեան :

Հետեւաբար այս դաստիարակութեան գործը շատ կարեւոր տեղ մը պէտք է բռնէ մեր եկեղեցւոյ բարեկարգութեան ծրագրին մէջ :

Է. — ՄԱՍՆԱԿՈՐ ԿԵՏԵՐ

1. — Ազգ եւ Եկեղեցի:

Հայաստանեայց Եկեղեցւոյն կրօնական արժէքին և ազգային նշանակութեան վրայ ջատագովական մը զրել չէ նպատակս։ Բայց ցո՛րչափ մեր ժողովրդեան մէջ կը ջատագովուի այն նոր և սխալ մտայնութիւնը, թէ կրօնէլ խղձի խնդիր է, թէ եկեղեցին իր գերը կատարած լնցուցած է մեր ազգին կեանքին մէջ և այլ եւս պէտք է եկեղեցին քաշուի և չէզոքանայ ազգային կեանքէն, պարտք կ'զգամ պահիկ մը կենալ այս կէտին վրայ, որպէս զի մատնանիշ ընեմ պատմական իրողութիւնները և փաստերը :

կրօնքը , և հոս քրիստոնէութիւնը , չե
կրնար խղճի խնդիր մը ըլլալ իբրեւ սկզբունք -
բայց կրօնքի քարոզութեան ու արտայայտու-
թեան այլազան կերպերը խնդիր են խղճի և հա-
մոզման : Տարբեր բան է յրիստոնեայ ըլլալ ,
տարբեր բան է այսինչ կամ այնինչ Եկեղեցւոյ
քարոզած ու արտայայտած կերպով յրիստոնեայ
ըլլալ :

Հայ ժողովուրդին համար քրիստոնէու-
թիւնը , իբրեւ սկզբունք , կենսական արժէք
մը ունի : Եւ ըստ իս , տղայամկրտութեան
դրութիւնը , որ այնքան խստիւ կը պահուէր
Հայաստանի Եկեղեցւոյն մէջ , այնպիսի երե-
ւոյթ մըն է , որ չի կրնար վրիպիւ ամէնէն-
խիստ և ամէնէն ազատ քննագատ-ուսումնա-
սիրողի աչքերէն : Վասնզի ի՞նչ իմաստութիւն-
կայ ութօրեայ տղու մը մկրտութեան մէջ :
Ի՞նչ կ'իմանայ այս գեռ սաղմնային էակը իր
վրայ կատարուած խորհուրդէն : Ասոր պա-
տասխանը , յանուն ութօրեայ մկրտուածին՝ է
եւ ոչինչ : Ուրեմն հայ ժողովուրդը յիմա՞ր է ,
որ այսպիսի գրութիւն մը որդեգրած է : —
Ո՞չ : Կը հետեւի թէ գաղտնիք մը կայ ասոր
մէջ , և հայ ժողովուրդը զիտէ իր ըրածը :

Իսկ այդ գաղտնիքը շատ պարզ է : Հայ
ժողովուրդը կ'ուզէ որ իր զաւակունքը , զէ
իրենց տղայութեան առաջին օրերէն մկրտը-
ւին և կնքուին քրիստոնէական սկզբունքով ,

և այդ սկզբունքով ալ աճին և զարգանան ի-
քենց կնքահայրերուն ուղղութեան և հսկողու-
թեան տակ : Պատճառ .— որովհետեւ հայ ժո-
ղովուրդը քրիստոնէութեան մէջ գտած է իր
մտքի և խղճի ազատութիւնը և իր ազգային
գոյութեան պահպանութիւնը : Ուրեմն՝ քրիս-
տոնէութիւնը հայ ժողովուրդին համար թէ
գոլրոց մը եղած է իր կրթութեան և գաստիա-
քակութեան , և թէ միջոց մը իր տոհմային ինք-
նուրոյնութիւնը և ազգային գոյութիւնը պա-
հելու և պաշտպանելու համար : Այս սկզբուն-
քով՝ քրիստոնէութիւնը հայ ժողովրդեան զա-
ւակներուն համար չէ եղած խղճի խնդիր : Հա-
յը , որ ճկուն է և յարմարող ընկերային և քա-
ղաքական կեանքի պայմաններուն , տեղի չի
տար իր քրիստոնէութեան մէջ , սկզբունքի
տեսակէտէն , և հետեւաբար չի կրնար հասկնալ
«խղճի խնդիր» ըսուած իմաստակութիւնը :
Վասն զի եթէ «խղճի խնդիր» է հայուն համար
քրիստոնեայ ըլլալը կամ չըլլալը , եթէ անի-
մաստ ու աւելորդ է ութօրեայ տղոց քրիս-
տոնէական մկրտութիւնը , եթէ հայ մը ազատ
պիտի թողուի մինչեւ իր այսինչ տարիքը ,
որպէս զի կարող ըլլայ քիչ շատ հասկըցողու-
թեամբ և գիտակցութեամբ որոշել թէ ի՞նչ է
մկրտութիւնը և ինչո՞ւ համար կը մկրտուի
ինքն , կամ յենլով «խղճի խնդիր»ին վրայ
ուղէ քրիստոնեայ մնալ կամ ոչ , այն ատեն

Ի՞նչո՞ւ համար դաստիարակութեան միեւնոյն
մեթոտին չենք ենթարկեր հայ ըլլալու և
չըլլալու խնդիրն ալ, և ընդհակառակը կ'ու-
զենք և կ'աշխատինք որ մեր փոքրիկ տղաք
պղտիկուց սորվին իրենց մայրենի լեզուն, և
հետպհետէ աճին և զարգանան ազգային ող-
ով և գիտակցութեամբ, այսինքն՝ ջերմ ազ-
գասէրներ ըլլան և հայրենասէրներ, և ի հար-
կին իրենց արեան գնով ցոյց տան իրենց ուր-
բոյն չափը հանդէպ Աղջին և հայրենիքին. և
երբ Հայ մը շեղի այս դաստիարակութենէն ու-
տանդութենէն և չհաւնի իր ազգին, անոր
գէմ խօսի կամ վտանգէ ատոր շահերը, այզ-
պիսին կը կորսնցնէ իր վարկը և կը յորջորջուի
վատ, մատնիչ, դաւաճան. և ո'չ միայն այս-
չափ, այլ նաև անսնք ի հարկին զոհ կ'եր-
թան մեր ազգային վրէժինդրութեան:

Ի՞նչ իրաւունք ունին հայ ծնողք հոգ տա-
նելու որ իրենց փոքրիկները հայ ըլլան ան-
պատճառ և հայ մեծնան: Թերեւս այդ փոք-
րիկներ երբ մեծնան պիտի չհաւնէին հայու-
թեան պէս անփառունակ, խեղճ, հալածուած,
ջախջախուած ազգի մը, և պիտի նախընտրէ-
ին քաղաքացի ըլլալ աւելի փառաւոր և զօ-
րաւոր Աղջի մը: Ի՞նչո՞ւ համար ազգային հա-
սաժը խղճի խնդիր չըլլար, բայց կրօնական
հաւասը կ'ըլլայ:

Գիտեմ թէ այս զուգակշռութեան զէմ

կարելի է ընել այլեւայլ առարկութիւններ՝ բայց խնդիրը լաւ հասկնալու համար շատ պերածախօս և հետաքրքրական օրինակ մըն է այդ ցո՛րչափ անհատական խղճի ազատութեան փաստը կը քշուի յառաջ։ Որովհետեւ այդ փաստին համաձայն, ամէն անհատ ազատ պէտք է ըլլայ և հետեւի իր խղճին, ո՛չ միայն կրօնքի մէջ, ո՛չ միայն ազգային կեանք կամ քաղաքացիութիւն ընտրելու մէջ, այլ նաեւ ընկերային կարգուկանոնի ուրիշ կողմերուն և զիծերուն վրայ, — զոր օրինակ ամուսնութեան համար իր ազգին մէջ ընդունուած և հաստատուած կանոններու և աւանդութեանց մէջ, ընտանեկան յարկի տակ ծնողական և որդիական փոխադարձ յարաբերութեանց մէջ հանրային կեանքի մէջ յարգուած կենցաղագիտական օրէնքներու և սովորութիւններու մէջ, և այլն, և այլն։

Բայց արեւի տակ խղճի ազատութեան այսպիսի խեղկատակութիւններ չեն թոյլատըլուած։ և ամէն մէկ Ազգ, ամէնէն հզօրներէն ու փառաւորներէն մինչեւ ամէնէն տըկար և անփառունակ ցեղեր, իրենց ազգային ու ցեղային գոյութիւնները սիրով և իրենց արեան զնով պահած պաշտպանած են օրէնքներու, աւանդութիւններու և սովորութիւններու նոյնութեան, ամբողջութեան և ներդաշնակութեան մէջ։

Եւ մեր Ազգին մէջ, Հայաստանեայց Եկեղեցին, իբրեւ վառարան քրիստոնէական կըրթութեան և գաստիարակութեան, կերտած է հայուն հոգեւոր նկարագիրը, և միանգամայն եղած է մեր ազգային խնքնուրոյն գոյութիւնը պահող և զարգացնող հաստատութիւն մը՝ մեր քաղաքական իշխանութեան զուգընթաց և անոր անկումէն ետքը մինչեւ հիմայ։ Եւ ասիկա այնպիսի իրողութիւն մըն է, որ կոթողի պէս կ'արձանանայ մեր ազգային պատմութեան մէջ ծայրէծայր։

Բոլոր անսնք որ գիտութեամբ և անգիտութեամբ քննադատած են մեր նախնիքը, և Հայ Ազգին քրիստոնէացման վերագրած են իր քաղաքական կեանքին գժբախտութիւնները, պէտք է կտրուկ կերպով յայտարարել որ այնպիսիներ չարաչար սխալած են և կը սխալին(*):

Սյուչափ ծանրացայ այս կէտին, որովհետեւ բարեկարգութեան տեսակէտէն Հայաստանեայց Եկեղեցին վաղն ալ՝ իր բարեկարգ-

(*) Վերլուծումներու համար հետաքրքիրներ կրնան կարդալ իմ «Հայաստանեայց Եկեղեցին Ճինզերորդ Թարու մէջ» գրքոյին Առաջին Յաւելուածը, «Մրդի Հայաստանեայց Եկեղեցին», և Օրմանեան Սրբազանի Ճայոց Եկեղեցին Գիրքին իւ. Գլուխը, «Եկեղեցւոյ Ազդեցուրիւնը»։

եալ ծառայութիւնները պիտի շարունակէ մատուցանել հանրապետական Հայաստանին վերաշխութեան դործին մէջ :

«Եկեղեցւոյն պետութենէն բաժանման» տասցուածը բան մը կը նշանակէր և կը նշանակէ գեռ Հռոմի Եկեղեցւոյն համար : Հայ ժողովուրդին և Հայց . Եկեղեցւոյն մէջ գոյութիւն չէ ունեցած այդպիսի ըմբռնում մը : Վասն զի Հայաստանի Եկեղեցին «կղերական» կազմակերպութիւն մը չէ եղած իր պատմութեան ու եւ է շրջանին . և ընդհակառակը իր ժողովրդական յօրինուածութիւնը հետզհետէ այնքան մշակուած է որ եղած է ժողովրդական-սահմանադրական հաստատութիւն մը իր վարչական բոլոր գործերուն մէջ : Ասիկա տեսանք արգէն : Նոյն իսկ Հայաստանի Եկեղեցւոյն հոգեւոր իշխանութիւնը , իբրեւ նուիրապետութիւն , չէ հասած իր պատմութեան ընթացքին պապական ձեւերու և չափերու , և ընդհակառակն հայ նուիրապետութեան մէջ ինքնին դադրած են կարգ մը աստիճաններ : Այս ալ տեսանք՝ Զեռնադրութեանց վրայ խօսելու ատեն :

Այսօր Ամերիկայի պէս հանրապետութեան մէջ , կառավարութիւնը — եթէ ուզէք Պետութիւնը — ո եւ է գործ չունի կրօնքի կամ եկեղեցւոյ հետ , և եկեղեցիներ ալ գործ չունին կառավարութեան հետ : Կառավարութիւնը

ասկայն յրիսոննեայ և եւ կարելի չէ ենթագրել
պահ մը , թէ օր մը կրնաց ըլլալ որ Միացեալ
Նահանգաց Ամերիկացի կառավարութիւնը ըլ-
լայ անկրօն և կամ ոչ-քրիստոնեայ , զոր օրի-
նակ Հրեայ կառավարութիւն մը : Բայց Ամե-
րիկայի մէջ եկեղեցիներ մեծ ազգեցութիւն
ունին երկրին քաղաքական կեանքին վրայ ,
և այս ազգեցութիւնը այնքան զօրաւոր է որ
նոյն խակ եկեղեցւոյ բեմեր ի հարկին կը ներ-
շընչուին կառավարութեան կողմէն՝ Ամերի-
կայի բազմայարանուանական ժողովուրդին
մտածողութեան և գործունէութեան ուղղու-
թիւններ տալու համար : Իրողութիւն մը ո-
րուն ականատես և ականջալուր եղանք Հա-
մաշխարհացին Պատերազմի ընթացքին մանա-
ւանդ :

Եկեղեցւոյ պէս կազմակերպութեան գոր-
ծունէութիւնը , նոյն խակ իր զուտ հոգեւոր
շընակին մէջ , բարերար ազգեցութիւն ունի
ժողովրդեան քաղաքական կեանքին վրայ :

Սզգասիրութիւնը և հայրենասիրութիւնը ,
որուն վրայ կը գուրգուրանք , եկեղեցին սոր-
վեցուց հայուն և զարգացուց զայն . և հայ-
րենիքի համար մեռնողներուն գործն ու յի-
շատակը՝ կրօնի և հաւատքի սրբութեան հա-
մար մեռնողներուն պէս սրբացուց : Գրաւոր
լեզուն , որով ահմահացած մեացին մեր ազգին
մտաւոր և քաղաքական կեանքին զրուազնե-

րը, եկեղեցին գտաւ : Քաղաքակրթական ընդունակութիւնը, որ մեր Ազգին ազնուացման և յառաջացման ապացոյցն է, մշակուեցաւ և զարգացաւ եկեղեցւոյ ջանքերով : Եւ ինչ որ ունինք իրրեւ ազգային գեղարուեստ, ամէնքըն ալ կը պարտինք Հայց . Եկեղեցւոյն :

Եւ այս եկեղեցին է որ պիտի բարեկարգուի և ինչպէս կանխեցի լսել, պիտի շարունակէ իր բարեկարգեալ գործն ու գործունէնութիւնը մեր ժողովրդեան կեանքի բոլոր կողմերուն վրայ :

Հայաստանի Բարեկարգեալ եկեղեցին պիտի նուիրուի իր հոգեւոր գործին, պիտի շարունակէ շինել հայ ժողովուրդին նկարագիրը, հայացի՝ նկարագիրը, պիտի չմիջամտէ հայ կառավարութեան գործերուն, այլ պիտի գործակցի անոր՝ ուղղակի և անուղղակի կերպերով, ինչպէս որ գործակցած է գարերէ ի վեր :

Եւ հայ կառավարութիւնը իր կարգին պիտի զբաղի երկրին շինութեամբ և քաղաքականութեամբ. պիտի չմիջամտէ եկեղեցւոյ հոգեւոր գործերուն և պիտի յարգէ հոգեւոր իշխանութեան դարաւոր իրաւունքները, և պիտի չպարտազրէ իր քմահաճոյքները ժողովրդեան վրայ, և պիտի չխանգարէ հայացի ըմբռնումներու և հայացի աւանդութիւններու ներդաշնակութիւնը իր իրաւունքէն դուրս և ձեռնհասութենէն շատ վեր զուտ ազգա-

յին գործերու խառնուելով :

Այս վերջին երեւոյթին իրբեւ օրինակ մատնանիշ կ'ընեմ՝ Հայաստանի արդի Սովորեթ կառավարութեան անհարկի միջամտութիւնը հայերէն լեզուի ուղղագրական դրութեան և ի գործ դրուած պարտաւորիչ խանդարումները : Եթէ ամէն կառավարութիւն, որ իշխանութեան գլուխ անցնի, ուզէ մեր չքնաղ հայերէնին ուղղագրութեան տալ իր խելապատակէն փչուած ձեւ մը, ուր պիտի յանդի այս պաշտօնական խելագարութեան ընթացքը :

Հայ ժողովուրդը, դարերու ընթացքին հանդուրժած և համակերպած է իր վրայ իշխող և բանապետող այլ և այլ կառավարական ձեւերու, այս մասին ճկուն է և յարմարող, բայց ինչպէս որ տեղի չի տար իր քրիստոնէական սկզբունքներուն մէջ, նոյնպէս թող չի տար որ եկող գացող հայ կառավարութիւններ աղճատեն և խանգարեն իր լեզուն :

2.— Ո՞վ պիտի ընէ Բարեկարգութիւնը.

Մեր աղդային եկեղեցական ժողովներ, որոնք դժբախտաբար ընդհատուած են մեր ազգային բաժանումներու և տիրող այլազգի պետութեանց բռնութիւններուն պատճառաւ, ամէնէն բնական և օրինական հեղինակու-

թիւններ են բարեկարգութիւններն ընելու և գործադրելու համար :

Յաճախ պատահած է որ մեր եկեղեցւոյ մէջ, գիտութեան, արժանիքի և հետեւաբար հեղինակութեան տէր հոգեւորականներ, կաթողիկոս, Եպիսկոպոս, Վարդապետ, բարեկարգական ձեռնարկներ ըրած են, և ատոնք ընդունուած և գործադրուած են։ Զոր օրինակ. Վարդապետական Ասիհնաններու ստեղծումն ու ներմուծումը Հայաստանեաց Եկեղեցւոյ մէջ, եղած է Գրիգոր Տաթեւացիի անձնական հեղինակութեան հմայքով, որուն վըրայ պէտք է աւելցնել նաև Սիւնեաց Դպրոցին աղդեցութիւնը, որու կեդրոնն է Տաթեւու Վանքը։ Դարձեալ՝ Երեւանցի Սիմոն կաթողիկոս Տօնացուցական բարեկարգութիւններ ըրաւ միայն իր կաթողիկոսական հեղինակութեամբ։ Եւ մեր օրերուն՝ Ն. Ս. Օծութիւն Վեհ. Գէորգ Ե. Կաթողիկոս արգիլուած օրերու մէկ մասին մէջ արտօնեց պատկի օրհնութիւնը։

Եթէ մտնենք, զոր օրինակ, մեր եկեղեցական գիրքերու խմբագրութեան և կազմութեան խնդիրները քննելու, պիտի տեսնենք որ շատ մը յաւելումներ, սրբագրութիւններ և կրծատումներ եղած են միայն անհատական նախաձեռնութեամբ, և ժամանակը վաւերացուցած է զանոնք։

Այսօր՝ կը չեշտուի Բարեկարգութեան
 պէտքը, և զայն ընելու պատմական և օրի-
 նական միջոցն է Աղգային-Եկեղեցական ժո-
 ղով մը, որու կ'անդամակցին ժողովրդեան
 մէջէն անոնք, ըլլան եկեղեցական, ըլլան աշ-
 խարհական, որ հմուտ են բարեկարգութեան
 նիւթերուն, տողորուած են աղգային մաքուր
 զգացումներով, երկիւղածութեամբ կը սիրեն
 իրենց Մայրենի եկեղեցին, նախանձախնդիր
 են անոր պայծառութեան, և օժտուած են
 քրիստոնէական սուրբ սիրով, որուն չնորհիւ
 կարող են աշխատիւ արդիւնաւոր գործ մը յա-
 ռաջ բերելու համար և սիրաշահելու սիրտերը՝
 աշխատութեան և գործակցութեան ընթաց-
 քին։ Բայց որովհետեւ քաղաքական աշխար-
 հի և մասնաւորապէս մեր աղգային կեանքի
 զրեթէ քայլքայուած պայմաններուն մէջ բո-
 լորովին գտուար է Աղգային ժողով մը զու-
 մարել Ա. էջմիածնի մէջ, Ամենայն Հայոց
 Վեհ. Կաթողիկոսին նախագահութեան ներքեւ,
 Աղգային ժողով մը, որ բազում Յանձնաժո-
 ղովներ սիրտի ունենալ, և երկար ժամանակ
 ու միջոց պիտի պահանջէ բարեկարգութեան
 ծրագիրը ի գլուխ հանելու համար, ըստ իս-
 ամէնէն բանաւոր կերպն է բարեկարգութեան
 գործը կեղրոնացնել Երուսաղէմ, Ամենայն
 Հայոց Վեհ. Հայրապետին հրամանաւ և հրա-
 ւելով, և երուսաղէմի Պատրիարք՝ Դուրեան

Մըբազանի Փոխ-Նախագահութեամբ, իբրեւ
Ներկայացուցիչ, Ն. Ս. Օծութեան ԳէՈՐԳ Ե.
Ս. Կաթողիկոսին, և բարեկարգութեան կա-
րօտ բոլոր կէտերու և խնդիրներու ուսումնա-
սիրութիւնը յանձնել քանի մը կարող և հը-
մուտ անձերու, որոնք ընտրուած և նշանակ-
ուած ըլլան Մայր-Աթոռէն, Կիլիկիոյ Ս. Կա-
թողիկոսի, Երուսաղէմի և կ. Պոլսի Պատ-
րիարքութեանց կողմէն, և յետոյ կատարուած
ուսումնասիրութեանց և բարեկարգական աշ-
խատութեանց արգիւնքը ենթարկել Հայրա-
պետական վաւերացման և գործագրութեան։

Թերեւս յարմարագոյն նկատօւէր այսպի-
սի աշխատութեան մը համար նոյն խակ կ. Պո-
լիս. բայց կ. Պոլսի Պատրիարքութիւնը շըր-
ջապատուած է որբախնամ գործերով և Մայ-
րաքաղաքն ալ կը գտնուի քաղաքական ան-
ըստոյգ պայմաններու մէջ։ Ասկէ զատ կ. Պո-
լիս, զուրկ Մատենագարանէ և խաղաղ մըթ-
նոլորտէ, գժուարութիւններ ունի լարուած
ուսումնասիրութեանց համար։

Երուսաղէմ իր արգի վիճակին մէջ, ամէ-
նէն անխոռով ու ապահով վայրն է, որ ունի
իր աւանդական նուիրականութիւններն ու հը-
մայքը, իբրեւ Աթոռ Առաքելական, և ունի
բազմահմուտ բանասէր Գահակալ մը, յանձին
Դուրեան Եղիշէ Ս. Պատրիարքի, և յետոյ իր
մատենագարանը, թանկագին ձեռագիրներով

և ապագիրներով , այնպիսի դիւրութիւններ կ'ընծայեն կանոնաւոր և հանդարտ աշխատութեան որ այսչափն արդէն ինքնին մեծ առաւելութիւն մըն է և կ'ապահովէ թափուելիք աշխատութեանց յաջողութիւնը :

Է .— ՅԱՀԵԼՈՒԾԾ

**Բարեկարգութիւն Ամերիկայի Հայաստանեալց
Եկեղեցւոյն**

Հայաստանի և կիլիկիոյ Հայեր ցրուած են Ամերիկայի մէջ , իրեւ հետեւանք հարստահարեալ ազգի մը զաւակներու պանդուխուկեանքի պայմաններուն : Ամերիկայի մէջ ուրիշ և ո՛չ մէկ գաղթականութիւն , իր նկարագրով կը նմանի հայ գաղութին : Միւս ազգեր և ժողովուրդներ իրենց զաւակները զրկած են Ամերիկա՝ դրամ վաստկելու համար , և հետեւաբար անոնք առ հասարակ լու տեղաւորուած են և լա՛ւ կազմակերպուած՝ նայելով հայ գաղութի վիճակին . որովհետեւ Հայը Փախչեր գաղթեր է թիւրք հարստահարութենէ : Սուլթան Համիտի բռնապետութեան տակ եղաւ շրջան մը , յորում Հայոց գաղթին պաշտօնական հաւանութիւն և դիւրութիւն տըրուեցաւ , պայմանաւ որ գաղթողներ այլեւս չվերադառնալին իրենց բնաշխարհը . անոնք այս կերպով հրաժարած պիտի ըլլային իրենց

հալրենիքի իրաւունքներէն և տեսիլներէն :
 Ասոր համար շա՞տ շիտակ պիտի ըլլայ ըսել, թէ
 հայ գաղութը զրկանքի, ցաւի, հալածանքի-
 գաղութ մըն է Ամերիկայի մէջ : Դժբախտա-
 բար հայ ժողովուրդին հատուտծները Ամերի-
 կա իյնալէ ետքը, չեն հանդիպած իրենց ա-
 ռաջնորդող, զիրենք անտեսապէս կազմակեր-
 պող պաշտօնական մարմինի մը : Ամէնէն տը-
 խուր իրականութիւն մըն է այս մեր ազգին-
 գաղթալին նո՞ր պատմութեան մէջ : Մեր ազ-
 գալին և հօգեւոր իշխանութիւնք արթնու-
 թեամբ և խմասութեամբ հետեւելու էին այս
 գաղթալին շարժման և կազմակերպելու էին
 գաղթականութիւնը Ամերիկայի մէջ այնպէս,
 որ գաղթողներ զգալին և զիտնալին թէ իրենք
 լքուած չեն իրենց բախտին, այլ առաջնորդող
 ձեռք մը կայ իրենց, որպէս զի չիյնան, չկոր-
 սուին, այլ կազմակերպուին և չեղծուի իրենց
 ազգալին նկարագիրը : Ասիկա չէ՛ եղած, և
 հետեւաբար եկողներ իրենք զիրենք քարէ-
 քար զարկեր են, պատուաւորապէս ճարելու-
 համար իրենց ապրուսուը, և ասոր հետեւան-
 քը սա եղած է, որ հայք առ հասարակ ցրուած
 են աօդին անդին և չեն կրցած կազմակեր-
 պուիլ իրենց ազգալին աւանդութեանց համե-
 մատ, անշուշտ այս երկրի կեանքին թոյլ տը-
 ւած չափերու և սահմաններու մէջ . այնպէս
 որ մեր ժողովուրդը, որ եթէ ոչ ամբողջովին-

գոնէ իր մեծամասնութեամբ կրնար անկախ գործի տէր ըլլալ Ամերիկայի մէջ և զրամ վաստիիլ և տիրանալ տնտեսական աւելի պահով և աւելի փայլուն վիճակի մը , ընդհակառակն մեծամասնութեամբ եղած է գործաւոր՝ գործարաններու մէջ : Առաջնորդութեան և կազմակերպութեան պակասն է որ ազգայինէն աւելի կրօնական կեանքն ալ անխնամ մնացած է .— որովհետեւ պէտք է խոստովանիլ , որ հայ յեղափոխական կուսակցութիւններ գուն գործեր են կազմակերպել Ամերիկայի հայ գաղութը աղդային ազատագրութեան ծրագրին շուրջ , թէեւ իրարու ընդգիմամարտ , թէեւ առանց կարենալ թափանցելու գաղութի մեծ զանգուածին մէջ , բայց վերջապէս իրենց կուսակցական շարքերով , իրենց մամլով , և իրենց փրօփականութիւն այլ եւ այլ միջոցներով՝ տաք պահած են ազգային զգացումը և սորգեցուցած են գաղթային կեանքի գժուարութիւններուն մէջ իսկ խորհիլ , աշխատիլ և զրամ տալ ի նպաստ մեր ազգային գատին :

Իսկ գաղութին կրօնական կեանքին ուղղութիւն տալու և ատոր վրայ հսկելու համար ոկիզրէն ոեւէ պաշտօնական լուրջ խնամք և հոգածութիւն ցոյց չէ տրուած , և ինչ որ եղած է եկեղեցիներու նիւթական չէնքերու կառուցման և հայթայթման տեսակէտէն , եւ

զած է անխսնամ և անբաւական կերպերով։ Վասն զի նոյն խակ Ամերիկայի պէս երկրի մը կրօնական կամ աստուածաբանական դպրոցներէն օգտուելու և մարդ պատրաստելու պէտքն ու հեռատեսութիւնը չեն ունեցած, թէ՛ հոգեւոր իշխանութիւնն և թէ՛ նոյն ինքն հայ գաղութը։ Առաջնորդութիւնը չէ՛ կազմակերպուած։ Իրողութեան մէջ անուանական բան մըն է Ամերիկայի Հայոց Առաջնորդութիւնը. վասն զի կազմակերպութեան համար ո՛չ պէտք եղած չափով մարդ ունի, ո՛չ առ գրամ։ Ամէն ի՛նչ պատահական և յարմարածոյ։ Մեր ազգային հալածական կեանքին իրական և ցնցիչ պատկերն է որ կը պարզուե՛ Ամերիկայի հայ գաղութի կրօնական վիճակին վրայ։ Եւ այս պայմաններու մէջ, երկու գլուխաւոր երեւոյթներու առջեւ կը գտնուինք։ Առաջինը այն է որ Ամերիկայի հայ գաղութին կրօնական կեանքը և եկեղեցական կազմակերպութիւնը, իր արգի աղկաղկ վիճակին մէջ խոկ կը պարտինք հին սերունդին, որուն խըմորը Հայաստանէ՛ն է, և իր բնաշխարհի աւանդութիւններուն և սովորութիւններուն խորունկ ազգեցութիւնը չէ՛ թօթափած այս երկրին մէջ։ Այս սերունդն է որ կը պահէ Ամերիկայի Հայաստանեայց Եկեղեցին, իր կիսակատար, աղկաղկ վիճակին մէջ։ Բայց գործին անկազմակերպութիւնը այնքան դժբախտ բան

մըն է, որ այս սերունդն ալ հեռի մնալով եւ կեղեցիէն և զուրկ մնալով հոգեւոր պաշտօնեաներու կանոնաւոր հսկողութենէն և այցելութենէն, կը կորսնցնեն իրենց վարժութիւնները հոգեւոր կեանքի հայացի մարզերուն և մարզանքներուն մէջ: Հայ գաղութը այնքան ցըուած է Ամերիկայի մէջ որ ոմանք ուեւէ առիթ և պատեհութիւն չեն ունենար տեսնելու հոգեւոր պաշտօնէի մը երեսը, ոչ ալ հայերէն թերթ կամ գիրք կը տեսնեն: Կտրուած են հայ կեանքէ, ազգային ներշնչումներէ^(*):

Երկրորդը այն է որ Ամերիկայի հայ գաղութին նոր սերունդը, բուն Ամերիկահայ ըստուած սերունդը, շատ հազուագէսլ բացառութեամբ, հայացի արխւնէն զատ ուրիշ ոչինչ ունի հայացի: Հայերէն հազիւ կը խօսի, անգլիերէն կը մտածէ, անգլիերէն կ'զգայ, անգլիերէն կը խօսի, անգլիերէն կ'աղօթէ, եթէ

(*) Ես անձամբ տեսայ և դիտեցի այս վիճակը իմ այցելութիւններուս մէջ: Եւ անգամ մը, այն ալ նիւ ե՞րքի մէջ հանդիպեցայ հայու մը, որ եղած էր Միջին նահանգներէն, և իմանալով որ վերջին անգամ կ, Պոլսէն անցած եմ Ամերիկա, կը հարցնէր այնպիսի անձերու անունները և անոնց որպիսութիւնը, որոնք շատո՞նց վախճաներ էին: Մարդը նոյն իսկ գաղափար չունէր թէ Հայք շատցած էին Ամերիկայի մէջ, հայերէն թերթեր և գիրքեր կը հրատարակուէին այս գաղութին մէջ, և գաղթային կեանք մը կար:

կ'աղօթէ . այնպէս որ իր աղքային մայրենի
եկեղեցին հազիւ թէ կընայ հետաքրքրել զին-
քըն , որու լեզուէն բան չ'իմանար :

Իսկ այս երկու երեւոյթներուն մէջ կայ
ուրիշ կէտ մը , և այն ալ սա' է որ հին սե-
րունդը կ'անցնի կ'երթայ հետզհետէ , և գաղ-
թային նոր պատուաստներ կուգան պահ մը
կենդանութիւն արծարծելու Ամերիկայի Հա-
յաստանեաց Եկեղեցւոյն մէջ : Եւ գիտած
ենք , զոր օրինակ նիւ Եորքի մէջ թէ կիրակի
օրեր եկեղեցի եկող ժողովուրդին և շապիկ
հագնող մանուկներու և երիտասարդներու
մէջ նորեկներ են որ աչքի կը զարնեն իրենց
թիւով և հետաքրքրութեամբ :

Գաղթային կեանքին տնտեսական պայ-
մանները , ինչպէս նաև միջավայրին աղքե-
ցութիւնները , քով քովի գալով ուղղութիւն
մը տուած են Ամերիկայի Հայ ժողովուրդի
կենցաղին , որ ո՛չ բոլորովին հայկական է , ո՛չ
ալ ամերիկեան . բայց գեռ զօրաւոր է իր մէջ
հայկական շեշտը :

Ահա' այսպիսի գաղութի մը մէջ Հայաս-
տանեաց եկեղեցւոյն Բարեկարգութիւնը իրեն
յատուկ գիծերը ունի :

Բարեկարգութեան բոլոր կէտերն , զորս
գասաւորեցի և բացատրեցի , միեւնոյն են թէ՝
մեր բնաշխարհին համար և թէ' Ամերիկայի
համար : Այդ բարեկարգութիւններէն զատ Ա-

մերիկայի մէջ Հայաստանեալց Եկեղեցւոյն
բարեկարգական յատուկ գիծերն երկու են.
մին այն է որ Ամերիկայի մէջ անհնար է ա-
մէնօրեայ ժամերգութիւն կատարել և ժողո-
վուրդը եկեղեցի բերել: Նոյն ինքն Ամերիկ-
եան եկեղեցիք ալ չունին արդէն ամէնօրեայ
ժամերգութիւն: Այս կը նշանակէ թէ ինքնին
գաղրած է ո՛չ միայն ժամագիրքով, այլ նաև
Տօնացոյցով կարգաւորուած հասարակաց
պաշտամունքը Ամերիկայի մէջ: Իսկ միւսն
այն է որ Ամերիկայի Հայոց Առաջնորդութիւ-
նը պէտք է օժտուի ընդարձակ իրաւասու-
թեամբ: Վասն զի Առաջնորդութեան արդի-
ձեւը գործնական չէ, և հետեւաբար զո՞ւրկ
ակնկալուած հեղինակութենէ և արդիւնքէ:

Ես 1920 Հոկտեմբեր 8 թուակիր տեղեկա-
գրով մը բացատրեցի Ն. Ս. Օծութեան Ամե-
նայն Հայոց վեհ. Կաթողիկոսին, Ամերիկայի
Հայոց Եկեղեցւոյն վիճակը, և մատնանիշ ըրի
Բարեկարգութեան կարօտ կէտերը. կէտեր՝
որոնք աւելի ընդարձակ կերպով վերլոււծուե-
ցան այս յօդուածներու շարքին մէջ:

Այստեղ ուրեմն կը մնայ գասաւորել բա-
րեկարգութեան այն կէտերը միայն, որ յա-
տուկ են Ամերիկայի Հայոց Եկեղեցւոյն: Եւ
այդ կէտերն են.

1. Ժամակարգութիւնը պատշաճեցնել կի-
բոկիներու և Տօնական օրերու: Շաբաթ երե-

կոներու կամ կիրակամուտքի ժամերգութիւնը
պարտաւորիչ ընել։ Եւ շաբթուան մէջ ալ օր
մը, զոր օրինակ Զորեքշաբթի զիշերները
պաշտամունքի և քարոզի յատկացնել։ Եթէ
կարելի չէ՝ երկուքը միանդամայն ընել, զոնէ
ընել երկուքէն մէկը։

2. Անգլիերէն քարոզ խօսիլ և դառախօ-
սութիւն ընել ի սէր և ի շինութիւն բուն Ա-
մերիկահայ սերունդին, որպէս զի այս սե-
րունդը հետաքրքրութիւն Մայրենի Եկեղեցիով
և կապուի անոր։ Յուսումնի է որ այս կերպով
նոյն խոկ բնիկ Ամերիկացի ժողովուրդն ալ
հետաքրքրութիւն Հայաստանի Եկեղեցիով։

3. Կազմակերպել ըրջուն հովուութիւն,
որուն նպատակը պիտի ըլլայ ո՛չ միայն հոգե-
ւոր պաշտօնեաներու այցելութիւն այն տե-
ղեր, ուր սակաւաթիւն Հայեր կան, այլ նաեւ
այդ տեղերու մէջ պաշտամունք կատարել,
քարոզել և Ս. Պատարագ մատուցանել պար-
քերաբար։ Ասոր համար փոքրիկ խումբ կամ
խումբեր պէտք են երգեցողներու, որպէս զի
Ծրջուն Հովուութիւնը կարոզ ըլլայ հասնիլ իր
նպատակին, որ է հոգեւոր և հայացի շինու-
թիւնը հայ գաղութիւն ցիրուցան բեկորներուն-
և պահպանումը անոնց ազգային նկարագրին։

4. Կիրակնօրեայ կամ կրօնական գպրոց-
ներու կաղմութիւնը, հայերէն և անգլիերէն միանդամայն, մէծերու և փոքրերու համար և

5. Եկեղեցւոյ վարչական գործերուն մէջ
քուէ տալու և քուէ տռնելու իրաւունքը տալ
նահւ հայ կիներու :

6. Իսկ զերջինը և առաջինը միանգամայն՝
պատրաստել Ամերիկայի Հայոց Եկեղեցւոյն
հոգեւոր պաշտօնեաները, որովհետեւ առանց
այսպիսի պատրաստուած և նուիրեալ անձեւ-
րու կարելի չէ' ընել սեւէ գործ և բարեկար-
գութիւն :

Այս բոլորին համար պէտք է սկը և զիւսկ-
ցուրիւն Ամերիկայի Հայոց կողմէն, որուն ար-
գիւնքը պիտի ըլլայ հայթայթումը մարդու և
դրամիւ Վասն զի պէտք է ցաւօք արձանագրել
թէ մինչեւ հիմա Ամերիկայի հայ գաղութը իր
Մայրենի Եկեղեցւոյն վրայ պէտք եղած լըր-
ջութեամբ չէ' խորհած և հետեւաբար չէ'
գործած :

Պատմութեան փո'րձ դասերը և մեզ շըր-
ջապատող պայմաններ պարտքերուն ամէնէն
նուիրականը կը գնեն Ամերիկայի Հայութեան
վրայ, որպէս զի սթափի իր թմբիրէն, զգաս-
տանալ, վերականգնի և գործէ սա՛ համոզու-
մով և հաւատքով՝ որ Ամերիկայի մէջ Հա-
յաստանի Եկեղեցին է այն միակ հաստատու-
թիւնը, որ պիտի երաշխաւորէ իր ազգային
հարազատ նկարագրին պաշտպանութիւնը, և
պիտի ընէ զինքն նահւ ուժեղ ազդակ մը մեր
հայրենիքի վերաշինութեան հսկայ գործին մէջ :

ՅԱԻԵԼՈՒՄ

ՀԱՅՅ. ԵԿԵՂԵՑԻՈՅ ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԵՑՆ ԽՆԴԻՔԸ

Հայաստանեայց Եկեղեցւոյ Բարեկարգութեան վրայ խօսուած ատեն՝ պէտք է այլեւայլ տեսակէտներէ դիտել Բարեկարգութիւն ըսուածը, որ շատ բարդ խնդիր մըն է ըստ ինքեան։

Մինչեւ հիմայ այս նիւթին վրայ քիչ բան չգրուեցաւ։ Եկեղեցւոյ հոգեւոր վերին իշխանութիւնն ալ, ընդգրկած է այդ խնդիրը, և այս նպատակաւ, 1923 Նոյմ. 24ին, Ամենայն Հայոց Վեհափառ Կաթողիկոսին հաստատութեամբ, Մայր Աթոռոյ մէջ կազմուած է «Հայոց Եկեղեցւոյ Բարենորոգութեան Կեդրոնական Յանձնաժողով մը», որու պաշտօնն է հաւաքել ու գասաւորել այն բոլոր նիւթերն ու խնդիրները, ինչպէս նաեւ պատասխանները այն հարցերուն՝ որոնք Մայր Աթոռի Շրջաբերականներով գըրռուած են արտասահմանի (Հայաստանէն դուրս) բոլոր Աթոռներու և Առաջնորդութեանց առջեւ, այս կերպով շօշափած ըլլալու համար հայ ժողովուրդը ներկայացնող պաշտօնական մարմիններուն և անձերուն կարծիքներն ու տեսութիւնները՝ Մայրենի Եկեղեցւոյ Բարեկարգութեան մասին։

Թէ՝ Հայց. Եկեղեցւոյ Բարեկարգութեան խնդիրը ո՞րչափ յաջողութեամբ ըմբռնուած է

Մայր Աթոռոյ մէջ, թէ՝ ձեռք առնուած միշտոցները ո՛քափ գործնական են և պիտի կարենա՞ն ծառայել իրենց նպատակին, ասոնք այնպիսի կէտեր են, որոնց բացատրութիւնը պիտի տան կատարուելիք աշխատութեանց մեթոտն ու արդիւնքը:

Այս տողերուն նպատակն է ուշադրութիւն հրաւիրել հայ ժողովուրդի կրօնական գաստիարակութեան վրայ, որ, իմ կարծիքով, հիմն է Մայրենի Եկեղեցւոյն Բարեկարգութեան և պէտք է զբուի բարեկարգութեան խնդիրներուն ամէնէն սկիզբը:

Այս գաստիարակութեան մեթոտը այլ եւ այլ կողմեր ունի. այսինքն՝ հայ ժողովուրդը կը գաստիարակուի երեք կեղըններու, այսինքն՝ Տան, Դպրոցի և Եկեղեցւոյ մէջ:

Հայ գպրոցներ տարիներէ ի վեր գաղրած են կրօնական կամ հոգեւոր գաստիարակութիւն մը տալէ հայ մանուկներու և պատանիներու: Իրօք, տրուածը մեծ բան մը չէր, բայց բան մըն էր, որ կը նպաստէր գպրոցականներուն միտքը քիչ շատ լարուած պահելու կրօնքի և եկեղեցւոյ հանդէպ: Դարձեալ՝ գիտենք որ գպրոցը իբրեւ քաղաքային կամ քաղաքացիական հաստատութիւն, կառավարութեան հսկողութեան տակէ այսօր եւրոպական երկիրներու մէջ, և այդ պատճառաւ գըպրոցներու ծրագրէն դուրս թողած է կրօնքին:

ուսումը, քանի որ աշակերտներ միաձոյլ քը-
րիստոնեայ չեն, այլ ամէն ազգէ և ամէն յա-
րանուանութենէ ուսանողներ կան դպրոցներու
մէջ։ Բայց իրողութիւնը սա է որ, զոր օրի-
նակ Ամերիկայի մէջ, երբ դպրոցներու ծրա-
գրէն դուրս թողուած է կրօնքի ուսումը,
բայց անդին կազմակերպուած են Կիրակուեայ
Դպրոցներ զուտ կրօնական դաստիարակութեան
համար։ Ասկէ զատ, կառավարութիւնն ու իր
դպրոցները էապէս կրօնական ողի մը ունին։
Ուրիշ խօսքով՝ կրօնքի հակառակ չեն։ Մինչ
մեր մէջ, հայ դպրոցներէն կրօնքի ուսման
վարումը, արդիւնք է հակակրօնական ձըգ-
տումներու։

Մեր Եկեղեցւոյն արդի վիճակը, ժողո-
վուրդը կրօնապէս դաստիարակելու տեսակէ-
տէն, ողբալի է բոլորովին։ Բեմը, որ խօսուն
պէտք էր ըլլար Մայրենի Եկեղեցւոյ մէջ, բո-
լորովին դուզնաքեայ արժէք մը կը ներկա-
յացնէ իրեւ դաստիարակչական աթոռ։ Աւե-
տարանի ոգւով և ձեւով, ծրագրեալ քարո-
զութիւններ՝ բացառութիւններ են մեր Եկե-
ղեցւոյ մէջ։ Թո՛ղ որ այդ սկզբունքով պատ-
րաստուած քարոզիչներ ալ չունինք, կամ
այնքան քիչ ունինք որ չեն կրնար զոհացնել
ընդհանուր պէտքը։ Նոյն խոկ քարոզիչներ ու-
նինք, որոնք շաբաթը անգամ մը բեմ կ'ելլեն,
Աւետարանի պարզուկ պատմութիւններուն

մէջ, իրենց տգիտութիւնը ցուցազրելու համար: Այս պատճառաւ, եկեղեցին ամփոփուած կը մնայ իր դարաւոր, ձեւաւորուած ու պայմանաւորուած, երկարատեւ ժամերգութեանց, իր հանդիսաւոր պաշտամանց և իր տօնախըբքական խրախճանութեանց մէջ:

Ես անվերապահ կերպով կը յայտարարեմ թէ լոին կամ ապիկար բեմերէն շատ աւելի բարձր են աստուածպաշտութեան վաղեմի և հաստատատիպ ձեւերուն և արարողութիւններուն հոգեւոր ազգեցութիւնը: Բայց նոյնքան անվերապահութեամբ պէտք է խոստովանիլ որ ասիկա շատ և շատ է արդի ժամանակիս պահանջներուն համար, իսկ բոլորվին քիչ են ժողովուրդին հոգեւոր դաստիարակութեան գլխաւոր նպաստ լնծայելու կողմէն:

Ժողովուրդը պէտք է զարգանայ, եփուի կրօնքով և ոչ թէ քշուի տարուի ատոր հոսանքներէն անորոշ և աննպատակ ուղղութեամբ:

Եւ որովհետեւ եկեղեցական բարեկարգութեան բուն նպատակն է ժողովուրդին կրօնական դաստիարակութիւնը, և այսպէս դաստիարակեալ ժողովուրդի մը կեանքին արտայայտութիւնը, պէտք է հարցնել թէ ի՞նչ ընելու է ժողովուրդը կրօնապէս դաստիարակելու համար:

Տան մասին քիչ հտքը :

Երբ նկատի առնուի Մայր Աթոռոյ կողմէն բանաձեւուած բարեկարգական խնդիրներու դասաւորումը, կը տեսնենք թէ հայ ժողովուրդին կրօնական դաստիարակութիւնը շօշափող կէտ մը չկայ ատոնց մէջ :

Ահա այդ դասաւորումը .

Ա .— Ժամապաշտութեան կրճատումն ու բարեփոխութիւնը . այն է ժամագիրքի, Շարականի, Ճաշոցի, Տօնացոյցի կրճատումն ու բարեփոխութիւնը :

Բ .— Ծիսարան-Մաշտոցի կրճատումն ու բարեփոխութիւնը :

Գ .— Հայոց Եկեղեցում նաեւ աշխարհաբարի գործածութեան խնդիրը (ընթերցուածների և աղօթքների վերաբերմամբ) :

Դ .— Կուսակրօնութեան խնդիրը, որ կապունի Հայաստանեայց Եկեղեցւոյ նուիրապետութեան արմատական փոփոխութեան հետ :

Ե .— Հայաստանեայց Եկեղեցւոյ սահմանադրութեան հարցը :

Զ .— Հոգեւորականութեան նիւթական հարցը :

Է .— Հոգեւորականների սքեմի փոփոխութեան խնդիրը (այս հարցը արծարծուել է 1917ի համագումարում և այժմ թիֆլիզի քահանայութեան կողմից) :

Ը .— Եւ այլ խնդիրներ, որոնք կարեւոր

Կը համարի ձեր տեղական խորհրդակցութիւնը՝
Հայոց Եկեղեցւոյ բարեկարգութեան վերա-
բերմամբ :

Ամէնէն կենսական խնդիրը, այսինքն ժո-
ղովուրդը հոգեւորապէս դաստիարակելու
խնդիրը, որ կեղրոնական տեղը պէտք էր
բռներ այս դասաւորման մէջ, մտքէ իսկ չէ
անցած :

Կ'արժէր մա'նաւանդ քննութիւն մը լնել
և տեսնել թէ՝

ա) Հայց. Եկեղեցւոյ ժողովուրդին հա-
րիւրին քանի՞ն Եկեղեցի կը յաճախեն այլեւայլ
տեղերու մէջ :

բ) Հայց. Եկեղեցւոյ ժողովուրդին հարիւ-
րին քանի՞ն հայերէնախօս են, և ի՞նչ է այ-
լալեղու հայերուն կրօնական կամ Եկեղեցա-
կան վիճակը :

գ) Հայց. Եկեղեցւոյ ժամերգութիւնը
կամ աստուածային պաշտամունքը ի՞նչքան
նոյնութեամբ և ճշտութեամբ կը գործադրուի
այլեւայլ տեղերու մէջ :

դ) Հայց. Եկեղեցւոյ հոգեւորականները
(ամուրի կամ ամուսնացեալ) մտաւորական
պատրաստութեան կողմէ ի՞նչ արժէք կը ներ-
կայացնեն, և ո՞րչափ է անոնց թիւը, համե-
մատելով Հայց. Եկեղեցւոյ ժողովուրդի թիւ-
քին հետ :

Ե) Կրօնական ի՞նչպիսի մարմիններ կազմակերպուած են եկեղեցւոյն շուրջ, ժողովուրդին հոգեւոր գաստիարակութեան նպաստելու համար :

Այս և այսպիսի կէտերուն քննութիւնն ու վիճակագրութիւնը, բաւական ապահով ուղեգիծ մը ցոյց պիտի տար Հայց Եկեղեցւոյ Բարեկարգութեան ամէնէն կարեւոր կէտերը շօշափելու և գործի սկսելու համար :

Եկեղեցական պաշտամունքի գիրքերուն կրծատումը, ասոր անոր կարծիքով կարգադրուելիք խնդիր մը չէ, այլ՝ հմտութեան, ձեռնհասութեան և ճաշակի խնդիր մը : Ամէնէն հին գրչագիրներու իրարու հետ համեմատութիւնը, և արդէն գործնականին մէջ կատարուած կրծատումներն ու փոփոխութիւնները, և ժամանակիս պահանջը — քանի մը հըմուտ, ձեռնհաս և երկիւղած հոգեւորականներու աշխատութիւնը կրնան հասցընել բաղձացուած նպատակին :

Հայց . Եկեղեցւոյ բարեկարգութեան ամէնէն հիմնական և տեւական ազգակը եղած է Հայուն Տունը, և պէ՛տք է ըլլայ :

Տունը նուիրական յարկ մըն է : Ազգային և ընկերական կեանքին աճման վառարանն է Տունը : Ազգի մը աւանդութիւններուն և իրաւունքներուն մշակման և պահպանութեան

Կեդրոնն է Տունը : Նուիրումի , զոհողութեան ,
անհատական և հանրային կեանքի բեղմնաւո-
րութեան աղբիւրն է Տունը : Բոլոր հաստա-
տութիւններու և կազմակերպութիւններու
տիպարն է Տունը՝ աղգի մը և ժողովուրդի մը
մէջ : Ժողովուրդ մը կրնայ ըլլալ որ գպրոց
կամ եկեղեցի չունենայ , կամ ունենայ և կոր-
ալնցնէ զանոնք , բայց չի կրնար ըլլալ առանց
Տան : Եթէ ժողովուրդ մը կորսնցնէ իր Տունը ,
այլ եւս կը դադրի ժողովուրդ ըլլալէ :

Արդ՝ Հայ Տունը , գոյութեան իրաւուն-
քովն իսկ աղբիւրն ու աւանդապահն է կրօ-
նական կեանքի : Նախնական առաջին եկեղե-
ցին է ան , Սրբութիւն սրբոցը , կրօնական գա-
ղափարներուն և հաւատալիքներուն և հետե-
ւարար , իմ կարծիքով , Հայ Տունը առաջին
տեղը պէտք է բռնէ Հայց . Եկեղեցւոյ բարե-
կարգութեան մէջ , իբրեւ վառարան միշտ
տաք և միշտ թարմ պահելով քրիստոնէական
ոգին և քրիստոնէական կեանքին արտայա-
տութիւնը :

Իսկ առտնին դաստիարակութեան անփո-
փոխելի գասագիրքն է Աստուածաշունչը ,
մանաւանդ նոր Կտակարանը :

Ասիկա ո՛չ նորութիւն մըն է մեր ժողո-
վուրդին համար , ո՛չ ալ նոր զիւտ մը իմ կող-
մէն :

Իրողութիւնը սա՛ է որ մեր նախնիք մեզ-

մէ շատ աւելի կը կարդային Սուրբ Գիրքը : Ասոր ապացոյցը այն է որ Ս. Գրքի բիւրաւոր օրինակներ գրչագրուած են Սահակ-Մեսրոպեան գիւտէն ի վեր մինչեւ տպագրութեան գիւտը . և նոյն իսկ հայ տպագրութեան հաստատութենէն ետքը , երբ Ոսկան Վրդ . Հոլանտայի մէջ առաջին անգամ կը տպագրէր Հայ Աստուածաշունչը (1666) , գեռ այդ թըւականէն ետքը գրչագրուած Ս. Գիրքեր կան :

Սուրբ Գրոց ընթերցումը գիւրին և հրապուրիչ ընծայելու համար նախնիք ամէնէն յառաջ Հին և Նոր Կտակարանները զատած են իրարմէ և Նորին մէջ ալ Զորս Աւետարանները , առանձին խնամքով գրչագրած և բազմացուցած են : Ես նոյն իսկ տեսած եմ իմաստութեան գիրքերուն առանձինն հաւաքածուն , Հայոց կիլիկեան գարպասին համար պատրաստուած(*) :

Անտեղի ենթաղրութիւն մը ըրած պիտի չըլլամ ըսելով որ եթէ Գրոց գիւտէն ի վեր գրչագրուած Սուրբ Գիրքերը , իրենց ամբողջական կամ մասնակի գրչագիրներով , պահուած մեացած ըլլային մեր Ազգին մէջ , բիւրաւոր Զեռագիրներու հաւաքածոյ մը պիտի ունե-

(*) Այս Զեռագիրը կը գտնուի Անկիւրիոյ կարմիր Վանքի Զեռագրաց հաւաքածոյին մէջ , իմ շենած Մայր Յուրցակին համեմատ թիւ 140 :

Նայինք այսօր և Փարիզի Ազգային կամ Նիւ-
եռքի կեդրոնական Հանրային Մատենադա-
րաններէն մէկը հազիւ պիտի բաւէր այդ Զե-
ռագիրները պահելու համար :

Այս գրուածին նպատակէն դուրս կը մնայ
թուական հաշիւններով ապացուցիչ այս իրո-
ղութիւնը : Բայց սաչափը կարելի է բոլորովին
վստահութեամբ լսել թէ, այսքան գարաւոր
փճացումներէ և կորուստներէ ետքը՝ գեռ այ-
սօր երկրագնտիս վրայ գտնուող հայերէն Զե-
ռագիրներու ամէնէն մեծ հաւաքածոյն կը
կազմեն Սուրբ Գրքեր, մանաւանդ Աւետա-
րաններ : Ստեփանոս Օրբէլեան (†1304) իր ա-
ռաջնորդութեան ատեն, միայն Սիւնեաց նա-
հանգին մէջ 10,000է աւելի կը հաշուէր Ս.
Գրոց Զեռագիր օրինակներուն թիւը : «Եւ կը-
տակարանք յոլովք, որք թուով աւելի քան
զ10,000» :

Այս սարսափելի և զմայլելի աշխատու-
թիւնը Հայաստանի մէջ, նուիրուած Սուրբ
Գրոց օրինակներու բազմացումին, պէտքի մը
արդիւնք էր, այսինքն՝ ժողովուրդը Ս. Գիրք
կը կարգար :

Հայոց ամէնէն պանծալի կաթողիկոսնե-
րէն մէկը կոստանդին (1221-1267), որպէս զի-
Աւետարանին ընթերցումը հրապուրիչ ընծայէ,
ընտիր մագաղաթի վրայ շքեղ Աւետարաններ

գրել և ծաղկել տուած է, որոնք Կիլիկեան
գրչութեան գլուխ գործոցներ են:

Դժբախտ իրողութիւնը սա է որ Ս. Գիրք
չի կարդացուիր հայ տուներու մէջ:

Եւ Տպագրութեան գիւտէն ի վեր, տարա-
կոյս չկայ, Ս. Գիրքը մեր ժողովուրդին մէջ
տարածելու համար մեր եկեղեցւոյ հոգեւոր
վերին իշխանութեան կողմէն չէ' մշակուած
կանոնաւոր ծրագիր մը՝ Սուրբ Գիրքը ժողո-
վը գալականացնելու նպատակով: Մինչ ժողո-
վուրդի մը կրօնական դաստիարակութեան
մէջ, իր կրօնքի Սուրբ Գիրքին ընթերցումը
կարեւոր և զօրաւոր ազգակ մըն է:

ԱՌՀՈՒՅԹ ԵՍ ԳԻՒՏԵՄ ՈՐ ՈՍԿԱՆԷՆ Ի ՎԵՐ Ս.
Գիրք հրատարակուած է Վենետիկ, Կ. Պոլիս,
Ս. Պետերսբուրկ. մանաւանդ Ամերիկեան Ս.
Գրոց Ընկերութիւնը այլազան մեծութեամբ
Ս. Գիրքեր հրատարակած է ժողովրդական աշ-
խարհաբարով. իսկ Նոր Կտակարան և մասնա-
ւորաբար Զորս Աւետարաններ բազմաթիւ տը-
պագրութիւններով հրատարակուած են նոյն
իսկ Ս. Երուսաղէմի և Մայր Աթոռոյ Տպա-
րաններէն, բայց ո՛չ էջմիածին և ո՛չ ալ Երու-
սաղէմ չեն կրցած տպագրել և հրատարակել
նոյն իսկ հայերէն գրաբար Աստուածաշունչ
մը(*), և Ներսէս Պատրիարքի ջանքերով իրա-

(*) Թէ՛ էջմիածին և թէ՛ Երուսաղէմ Ս. Գիր-

կանացաւ գրաբար Աստուածաշունչի տպագըլքութիւնը կ. Պոլիս, Պաղտատլեան տպարանի մէջ 1895ին, իր մահէն 11 տարի վերջը, Աստուածաշունչի Ամերիկեան Ընկերութեան ծախքով, այն ալ հրատարակչական մասնաւոր պայմաններով, նոյն ընկերութեան կանոնագրին համաձայնելու համար:

Ներսէս Պատրիարքին նպատակն էր Սուրբ Գիրքը ուղղակի տալ Հայ ժողովուրդին ձեռքը, և ինքն իրեւ այս համոզումի հոգեւորական մը, Չորս Աւետարաններու Համարքարքառ մըն ալ խմբագրած և տպագրած էր Սրմաշուտպարանին մէջ (1875), որպէս զի Հայ ժողովուրդը ուղղակի իր տան մէջ կարդայ աստուածային գիրքը, և գաստիարակուի անոր ներշնչումներով։ Օրմաննեան Սրբազան ալ միեւնոյն նպատակով հրատարակեց իր Համապատումը (1911)։

Ասոնք բոլոր անհատական, մասնակի և կիսկատար միջոցներ են, և չեն կրնար և չեն բաւեր Հայ տունը խանդավառելու։

Ատեն մը խորունկ նախապաշտում և նոյն խոկ աններելի տղիտութիւն մը ունէր մեր ժո-

քը հրատարակած են եկեղեցւոյ մէջ կարդացուելու համար, ընթերցուածներու աւուր պատշաճի գասաւորութեամբ։ Ասոնք են այժմ ձաւոց ըսուածներ։ — Երուսաղէմ հրատարակած է նաեւ Ս. Գրոց Համաբարբառը (1895)։

զովուրդը Աստուածաշունչի Ամերիկեան Ընկերութեան ժողովրդական և աժան հրատարակութիւններուն դէմ — և թերեւս այսօր ալ շատ փոխուած չըլլայ այդ մտայնութիւնը — , և ասիկա պատճառ մը եղաւ որ շատեր ձեռք չառնեն աշխարհաբար կամ հայագիր թիւրքերէն աւետարան մը . թէեւ ասոր հակառակն ալ պատահեցաւ , և այսպէս՝ ժողովուրդը , լքուելով իր բախտին՝ այլեւայլ ուղղութեամբ խոտորութեր ունեցաւ և եթէ ոչ ոգուզ , գոնէ ձեւով ուժացաւ իր Մայրենի եկեղեցիէն :

Հիմայ որ Բարեկարգութեան մասին պաշտօնապէս նախապատրաստական խօսքեր և ձեռնարկներ կ'ըլլան , ըստ իս , հարկ անհրաժեշտ է ուշազբութիւն դարձնել Հայ ժողովուրդի կրօնական գաստիարակութեան առաջընին կողմին վրայ :

Հայ ժողովուրդը պէտք է որ կարդայ Ս. Գիրքը : Եւ որպէս զի այդ մեծածաւալ և բազմակողմանի հաւաքածոն մատչելի և մարսելի ըլլայ Հայ ժողովուրդին , պէտք է խնամքով ընտրութիւն մը կատարուի Հին Կտակարանի գիրքերուն մէջ , և այդ կերպով զատուած գիրքեր , նոյն իսկ գլուխներ , թարգմանուին մեր սիրուն և ճկուն աշխարհաբարին և տըրուի մեր ժողովուրդին ձեռքը :

Նոյն իսկ կարելի է ընտրուած իւրաքանչ

չիւր գիրքը առանձին առանձին հատորիկի վերածել մաքուր տպագրութեամբ, վայելուչ կազմով, և աժան գիներով տրամադրել Հայ ժողովուրդին։ Եւ որովհետեւ այսօր, չնորհիւ գպրոցներու, մեր ժողովուրդը համեմատաբար շատ աւելի կարդալ գրել գիտէ քան յիսուն տարի յառաջ, վստահ եմ որ Աստուծոյ խօսքին ընթերցումը մեծ ծաւալ պիտի գտնէ Հայ տուներու մէջ։

Եւ երբ Հայ ժողովուրդը իր տան մէջ, իր հիւղակին կամ վրանին տակ Սուրբ Գրքին պատգամներէն ազգուի, պէտք է ապահով ըլլալ որ Բարեկարգութիւնը դրուած կ'ըլլայ հաստատուն հիմերու վրայ։

Մեր նախնիք իրենց ժամանակին ըմբռունումներուն և պէտքերուն համաձայն ըրա՛ծ են ինչ որ կրնային ընել Սուրբ Գիրքը ժողովը դականացնելու համար։ Խոկ մեր արդի ժամանակները, ուր տպագրութիւնը գեղարուեսաին ամէնէն սքանչելի ճիւղերէն մէկը եղած է, և այնքան կենսական գեր մը կը կատարէ քաղաքակրթուած կեանքի բոլոր մարզերուն մէջ, հարկ անհրաժեշտ է օգտուիլ տպագրութեան զմայլելի գիւրութիւններէն՝ Սուրբ Գիրքը ժողովրդականացնելու համար։ Հայ տուներու մէջ. որովհետեւ ուրիշ ժամանակներէ աւելի մեր ժողովուրդը այսօր պէտք ունի Ս. Գրքի ընթերցումին։

Թերեւս ընթերցողներէս շատեր պիտի չը
հասկնան և պիտի չըմբռնեն այս մեթոտին ի-
րական արժէքը , և պիտի կարծեն որ պատ-
ուելիսական տափակութիւններու վրայ զրիչ
կը խաղցնեմ :

Բայց այդպէս չէ : Ես աչքի առջեւ ունիմ
մեր քրիստոնէութիւնը , որ հիմնուած է աստ-
ուածային սկզբունքներու վրայ , և այդ սկզբ-
ունքներուն ուղղակի աղքիւրն է Ս . Գիրքը :
Հետեւաբար խելքը գլուխը հաւատարիմ քը-
րիստոնեայ մը պէտք է անձամբ կարդայ իր
կրօնքին գիրքը : Աոիկա բոլորովին տրամաբա-
նական հարկ մըն է :

Սուրբ Գիրքին ընթերցումը տան մէջ ,
բարոյագիտական կողմէն նայելով խնդրին
վրայ , ապահով միջոց մըն է մեղին հրապոյր-
ները անարգելու համար :

Մարդկային կեանքի հազարաւոր տարի-
ներու փորձառական խրատներէն և օրինակ-
ներէն զատ , Սուրբ Գիրքի ուշիմ ընթերցող
մը և հաւատացեալ ունկնդիր մը , յաճախ
չփման մէջ կը գտնուի այնպիսի հոգիներու
հետ որոնք մարգարէ և առաքեալ կը կոչուին ,
և որոնք թէեւ հին , բայց նոր բաներ մը կ'ը-
սեն մեղի : Եւ ասոնց բոլորին կեդրոնը , Փրկչին
դէմքը , Անոր խօսքերը , Անոր աւետիսները ,
պէտք չէ որ հեռանան քրիստոնեայ Հայու
աչքէն և հոգիէն :

Շատ գիրքեր և թերթեր կը կարդանք
այսօր, և միայն հայերէնով ալ չենք բաւա-
կանանար: Ինչպէս որ աշխատեցայ բացատրել,
ընտրանքով և զիտութեամբ պատրաստուած
Սուրբ Դիրքի մը հատորը կամ հատորիկները,
պէտք է որ մեր զիրքերուն և թերթերուն
մէջ ամէնէն առաջին տեղը բռնեն և հպելի
ըլլան ամէնուն:

Կրօնական առտնին դաստիարակութեամբ
ոգեւորուած հայեր նոյնչափ պիտի ոգեւոր-
ուին իրենց Մայրենի եկեղեցիով, երբ մա'-
նաւանդ անոր պաշտամունքին և արարողու-
թեանց մէջ գրուի ժամանակի խնայողութիւն,
ազդուութիւն, հոգեւոր մեծվայելչութիւն,
կոկիկութիւն, հասկըցողութիւն բոլոր ձեւե-
րու և արտայատութիւններու մէջ, և մանա-
ւանդ մեր նախնեաց և բոլոր քրիստոնէական
եկեղեցւոյ վաղեմի սովորութեան համեմատ,
երբ այդպէս կազմակերպուած աստուածային
պաշտամունքի մէջ ապահովուի նոյնինքն ժո-
ղովուրդին ալ մասնակցութեան բաժինը, կ'ա-
պահովուի եկեղեցիին բարեկարգութիւնը:

Եթէ բարեկարգական ձեռնարկներու մէջ
նկատի չառնուի հաւատացեալ ժողովուրդը և
անոր կրօնական դաստիարակութեան խնդիրը,
իբրեւ կրմ և կեղրոն բարեկարգութեան, իմ
շատ համեստ կարծիքով, միւս բոլոր խնդիր-
ներուն կարգադրութիւնը նոյն իսկ իրենց ե-

բեւակայեալ յաջողութեամբը , չեն հասնիր գիտուած նպատակին :

Ոմանք բոլորովին տարբեր ուղեգիծ մը կ'ուզեն ցոյց տալ Հայց . Եկեղեցւոյ Բարեկարգութեան համար , ԱԶԱՏ Եկեղեցի մը եքազով :

Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքին ԱԶԱՏ Եկեղեցի անունով հրատարակուած թերթը , պէտք է ըսել խեղկատակութիւն մըն է : Ատոր հրատարակիչները , հակառակ իրենց յաւակնութիւններուն և շոշոկանքներուն ոչ քրիստոնէական Եկեղեցւոյ ընդհանուր պատմութիւն գիտեն , ոչ ալ Հայց . Եկեղեցւոյ ներքին յօրինուածութիւնը (οργανίστε) ուսումնասիրած են :

ԱԶԱՏ Եկեղեցի մը գոյութիւն չունի , և այդ անունով թերթ կը հրատարակուի , եւ կը հրատարակուին այնպիսի բաներ , որոնք Եկեղեցիի ոգիին եւ գաղափարին հակասութիւններ են : Կատարեալ հերձուած մը , որ ազատ ոչինչ ունի . այլ ընդհակառակն կախում ունի ներքին անխօստովանելի շահերէ եւ նկատումներէ :

Հայց . Եկեղեցին չի կրնար բարեկարգուիլ ո՛չ կիսկատար արտաքին ձեւերու նորագոյն կարգադրութեամբ , ո՛չ ալ Ազատ Եկեղեցիի մը բանդագուշանքներով : Հայց . Եկեղեցին կը բնայ բարեկարգուիլ միայն իր իսկ մէջը , իր

հիմերուն եւ աւանդութիւններուն վրայ:

Արդ, հարկ եղած կարեւորութեան բաժինը տալով հանգերձ, զոր օրինակ, Մայր Աթոռոյ կողմէն դասաւորուած ութը կէտերուն, ես կը հաւատամ որ ատոնց սկիզբը պէտք է դրուի Հայ ժողովուրդին կրօնական դաստիարակութեան խնդիրը:

Եթէ Հայ ժողովուրդը չդաստիարակուի գործնական մեթոսով մը, ի՞նչ կ'արժեն անոր եկեղեցւոյն արտաքին ձեւերուն մէջ գրուելիք բարեփոխումները:

Ես աշխատեցայ ցոյց տալ թէ «զայս արժան է առնել եւ զայն չթողուլ» (Մտթ. Իգ. 23), այսինքն՝ Հայ ժողովուրդին կրօնական դաստիարակութիւնը առաջին տեղը պէտք է բռնէ Հայց. եկեղեցւոյ Բարեկարգութեան համար ճշդուած գլուխներուն սկիզբը: Իսկ Հայ ժողովուրդի կրօնական դաստիարակութեան մէջ առտևինը կարեւոր է, եւ կապուած է Սուրբ Գիրքի ընթերցումին. հետեւաբար Ս. Գիրքը պէտք է ժողովրդականացնել այն կերպով, որ այն բոլորովին մատչելի եւ հաճելի ըլլայ. եւ ասոր պայմաններն են խնամոտ ընտրանք նիւթերու եւ գիրքերու, խնամոտ թարգմանութիւն մեր սիրուն եւ ձկուն աշխարհաբարի, մաքուր տպագրութիւն եւ վայելուչ կազմ և գիրամատչելի գին:

1926 Յունիս 27, Կիրակի

ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



FL0046628

[904]

9016

ԴԻՆ 6 ՓՐԱԿ-Բ
